

# ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՄՆՁԻՆԳԸ ԹՐՓԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ

ԼԵԽՈՆ ՎԱՐԴԱՆ

1.

Հանդիպակաց կողմէն՝ սուտ սուտի վրայ, ու տակաւին քիչեր գտնուեցան մեր մէջ, որոնք հակադարձեցին անոր: Կարդացինք գրուածը եւ տպուածը եւ յաճախ անցանք փոքր քմծիծաղ մը մեր շրթներուն վրայ: Մերթունկնդիր դարձանք ձայնասփիւռային բաջազնքներու եւ հազիւ թէ եղանք ջղայնանալու պէս, ու երբեմն ալ լսեցինք մեր երգն ու հորովելը, եւ տեսանք մեր պարն ու նազանքը, եւ յայտարարեցինք որ մերն էին անոնք: Քիչ անգամ, իսկապէս քիչ անգամ թունդ ելան մեր սիրտն ու հոգին, եղանք հայհոյելու պէս, եւ բառը համնելու պէս եղաւ մեր շրթներուն, սակայն մենք մեզի արգիլեցինք այդ անտաշութիւնը, ու պարզօքն ցաւեցանք եղածին համար եւ եղածներուն: Այնուհետեւ ցաւն եղաւ մերը, ցա՛ւը մեր բոլոր կորուստներուն եւ կորսուելու վրայ եղող հաւաքական մեր գոյութեան, արժէքներուն եւ արժանիքներուն, ցաւ մը զոր յաճախ անզօրութեամբ մըն էր որ նետեցինք խորունկ տեղ մը մեզմէ ներս, ու շարունակեցինք շնչել ու ապրիլ պայծառ այս արեւին տակ եւ շարունակել կեանքի մեր ճամբան՝ առա՞նց որ մեր մատը զնէինք մատի վրայ, կատարէինք նըւազագոյնն իսկ հակադարձութեան, հանդիպակաց կողմը յայտարարէինք ստախօս, գող ու աւազակ, բիրտ ու անոպայ, եւ ապա պայքարէինք իրաւունքի եւ արդարութեան, պատմութեան եւ անաշառութեան, եւ երէկին, այսօրին ու վաղուան մասին:

Մենք գիտենք, որ ազգ ենք հիմա եւ ժողովուրդ, մեր ետին ունինք պատմութիւնը դարերուն, կու գանք արշալոյսներէն մարդկային գոյութեան, եւ ժամանակի ընթացքին մահը կոլսեր ենք կեանքով: Մեզի հետ գոյառնումի եկածներէն այժմ կայ գրեթէ ոչ մէկը: Անդարձ մեկնեցան անոնք եւ խառնուեցան ժամանակի

յուշերուն եւ փոշիներուն, եւ այսօր յիշատակ են լոկ եւ պատմութիւն։ Իսկ մենք կը քալենք աշխարհի բոլոր ճամբաներէն եւ պողոտաներէն, առաթուր կ'առնենք տարածքի ու կեանքի բոլոր միջօրէականները, եւ հրապարակներն ու խաչուղիները։ Մեր ափերով եւ բազուկներով կը պարածածկենք կարելի եւ անկարելի բոլոր սահմանները աշխարհին, եւ մերը կ'ընծայենք հեռու եւ մօտ բոլոր ծագերը երկինքներուն։ Աշխահաքաղաքացի ենք արդէն, եւ տաշած եւ քաղաքակրթուած ազգ ու ժողովուրդ, եւ՝ մարդկայնացա՛ծ։ Վաղուց է որ գաղրեր ենք ըլլալէ ցեղ ու ցեղախումբ, թափառկոտ ու վաչկատուն, այսուհանդերձ՝ կը թափառինք բոլոր ուղիներու վրայ։ Քչիկ մը վերէն կը նայինք բոլոր անոնց որոնք ըլլալիք ազգ են տակաւին, եւ նոյնիսկ այս մէկը կը մերժենք հանդիպակաց կողմիններուն՝ երբ անոնք առեր են մեր հողերն ու նստեր անոնց վրան, իւրացուցեր են ինչ որ մերն էր եւ ուրիշներունը, եւ իրենք զիրենք յայտարարեր տէրն ու արարիչը անոնց, եւ նոյնիսկ, եւ նոյնիսկ չենք կարողացեր սա իրականութիւնը կոչել իր անունով։ Զենք կարողացե՞ր՝ թէ չե՞նք ուզեր։ Ո՛չ առաջինը եւ ո՛չ ալ վերջինը սակայն։ Ընդհակառակը՝ հեզնանքով եւ յաճախ անուղղայ ինքնամոլութեամբ մը դիտեր ենք ամէն ինչ, մանաւանդ լուռ ու աննշմար գոյառնումը հանդիպակաց կողմին՝ որպէս ժողովուրդ եւ ազգ, որովհետեւ միշտ ալ հաւատացեր ենք, թէ մեծ ենք մենք եւ հին, ու մեր մեծութիւնը կը սնանի մեր հնութենէն։ Կուգանք երէկէ մը, որ պայծառ է ու փառապանծ, ունի հաւաքական եւ ազգային հիմնաքար, եւ կրօնական ու մշակութային անհերքելի խորք ու խորութիւն։

Այսպէ՛ս, մենք հաւատացինք երէկ, եւ կը հաւատանք այսօ՛ր ալ, դարերուն մեզմէ ներս ամբարած բարոյական եւ առաքինի սկզբունքներուն, եւ աներկրայօրէն կ'ընդունինք, գուցէ եւ միամտութեամբ նաեւ, թէ տեղ մը անպայման կը գտնուին «արդարութիւն» կոչուած յուզիչ իրականութիւնը, եւ «իրաւունք» ստորոգած անստգիւտ ճշմարտութիւնը։ Հաւատացինք այս բոլորին, ի՞նչ փոյթ որ մերթ թքած ըլլայինք անոնց ճակատին։ Հաւատացինք, եւ ազգովին քալեցինք մեր ճամբաներէն, մերթ ինքնազոհ եւ ինքնաբաւ, եւ յաճախ արբշիո՛ մեր մանր ու մունր գզուըռոտուքներով, մեր լայնցող ու խորացող վէրքերով, եւ մեր ներքին ու արտաքին արիւնումներով, պառակտումներով, կոփւներով, եւ խաղացինք խաղը մեզմէ դուրս գտնուող ուժերուն, որոնց հաւատացինք արդարութեան եւ արդարամտութեան, ու մոռցանք, գրեթէ մի՛շտ ալ մոռցանք թէ մեզի համար անհրաժեշտութիւններ էին

«Հաւաքական»ը, «ամբողջական»ը, «միասնական»ը եւ «ոչ-անհատական»ը, եւ հարկ էր ստեղծել հաւաքականութիւնը, ընկերութիւնը եւ ազգը, զորոնք եթէ երէկ, գէթ դար մը առաջ, կարողացանք գոյութեան կոչել եւ այդ ձեւով մենք մեզ դէմ յանդիման դնել բրտութեանը եւ անոպայութեանը, ցեղամոլութեանը եւ կրօնամոլ վայրագութեանը ցեղի մը որ թուրքին էր եւ իշխանավարութեանը անոր, որ քիւրտն էր եւ աւազակ հոգեբանութիւնն անոր՝ այժմ, սակայն, անհրաժեշտ էր մեզ ընծայել զօրաւոր, միակամ եւ ամբողջական, տալ մեզի միտք ու մտածողութիւն, զգացում եւ մշակոյթ, եւ մեզմէ ստեղծել երէկէն այսօրին հասած եւ այսօրէն վաղուան մեկնելիք գրականութիւն:

Իրականութեան մէջ, սակայն, փոքր ակնարկ մը մեր երէկին նետուած՝ պիտի շուտով ցոյց տայ, թէ թուրքի իշխանավարութեան եւ անոր պարտադրած քայքայումին ներքեւ բզիկ ինկած, կոտորակուած, տասանորդուած մեր ինքնութիւնն էր, որ օր մըն ալ, ճիշդ ութը տասնամեակ առաջ, ինքզինք գտաւ երկնդուած, ինկած՝ իրարու հակադրուող սահմաններու գութ ու բարիքին, շառ ու չարիքին, իրարու դէմ սուր ու նիզակ բարձրացուցած իշխանավարութիւններուն, եւ եղած յայսկոյս եւ յայնկոյս, արեւելահայ եւ արեւմտահայ, հայրենական եւ արտասահմանեան, սփիւռք եւ հայրենիք, եւ գունաւոր ու տժգոյն:

Եղանք երկու հաւաքականութիւն, երկու հոգեբանութիւն, երկու դիմագիծ, ոչ՝ իրականութեան մէջ եղանք բազմաթիւ, բազմազան, տարբեր եւ ուրիշ հատուածներով հաւաքականութիւն, կտրատուած ու բզկտուած մարմին, զիրար չհասկցող հոգեբանութիւն, քաղաքական մարզանքներու մասնիկներ, ու տառապեցանք տասնամեակ տասնամեակի վրայ, հպարտ՝ մեր երէկով, մեր անցեալով, մեր պատմութեամբ եւ մեր եղածով: Գուցէ բարձր քաղաքականութիւնն էր ուրիշներունը, որ մեր հատուածները չգային իրարու, չմիանային եւ չամբողջացնէին զիրար:

Փոշի ազգ էինք, եւ ոմանց համար անհրաժեշտ էր որ մնայինք այդպէս: Ու մնացի՞նք: Եւ հակառակ մեզմէ ոմանց փափաքին եւ զիտակցական ճիգին ու տագնապահար հոգիին եւ փոթորկումներուն անոր՝ չըրինք այն ինչ որ անհրաժեշտ էր որ ընէինք ու կատարէինք, ահա թէ ինչո՞ւ համար ինկանք կածաններէն եւ արահետներէն ներս յուշ ու յիշատակին, եւ անոնցմով փորձեցինք վերականգնել մեր երէկն ու ինքնութիւնը, եւ ջերմացնել մեր տխուր ու ցուրտ առօրեան, ապա ամփոփեցինք զանոնք երկու կողքերէն ներս մեր յուշամատեաններուն եւ անձնական յուշա-

գրութիւններուն, եւ ձգեցինք որ անոնցմէ օգտուէր պատմագիրը վաղուան: Սակայն ինչ որ ըրինք՝ եղաւ լոկ անհատական ճիգ, հաւաքականութիւն մերժող աշխատանք եւ ինքնուրոյն արտայայտութիւն անհատի: Զըրինք հաւաքական գործ, չկատարեցինք ուժերու ընդհանրական որեւէ դրսեւորում, եւ չիրագործեցինք ամբողջական եւ համախումբ աւազանում գիտակցական գործոնութեան: Մնացինք անհատ մարդ, ինքնարաւ եւ ինքնազոհ, եւ յանձիս յայտարարեցինք, թէ մեր առանձին կատարածն իսկ աւելի էր քան ուրիշին եւ ուրիշներուն հաւաքականօրէն կատարածը եւ կատարածները: Իսկ այդ ուրիշներուն կարգին էր հանդիպակաց կողմէն մեզ դիտողը, զոր չճանչցանք յանձիս եւ չուզեցինք ալ ընել այդպէս: Ընդհակառակը՝ թերգնահատեցինք զայն, եւ անոր հետ միւսները նաեւ, որոնք՝ պատմագիրի եւ պատմաբանի քղամիղն իրենց ուսերուն՝ արդարութիւն ըրին ճշմարտութեան<sup>(1)</sup>, եւ զլացանք մենք մեզի որոնել ու գտնել թէ ի՞նչ կ'ընէր անիկա, եւ ի՞նչ կ'ընէին միւսները նաեւ: Զհակաղարձեցինք, պէտք ալ չունինք արդէն, մինչդեռ ի'նչ որ վիճակուեր էր մեզի՝ աւելի՛ քան մեծ էր եւ խոր, աւելի՛ քան դառն էր եւ անդարմանելի, եւ ըստ վկայութեան մը՝ «Հազի՛ւ թէ խնդրական էր ճշմարտութիւնը ջարդերուն, եւ կարելի չէր մէկ կողմ դնել զանոնք որպէս քարոզչութիւն պատերազմական խժդութեան: Անոնք ճշմարտուած էին այնպիսի՛ հեղինակութիւններու կողմէ՝ ինչպիսիք էին ամերիկեան դեսպան Հենրի Մորկընթոն եւ անգլիացի դիւանագէտ Լորտ Պըրայսը: Սակայն կասկածի առաջին ալիքներէն ետք թէ քսաներորդ դարը կրնար ծնունդ տալ այսպիսի անմարդկայնութեան՝ հեգնականօրէն բոլոր փորձառութիւնը պարզապէս չքացաւ ամբողջական կորուստներուն մէջ, ուր շատ աւելի միլիոննաւորներ մեռան պատերազմի ատեն»<sup>(2)</sup>: Իրա՛ւ էր, մարդեր փորձեցին մոռնալ, իսկ մենք յիշեցինք կատարուածն ու մեզի պարտադրուածը, եւ անհատ մարդերու յիշողութենէն եւ կատարած ճիգերէն անդին՝ տարին անգամ մը հաւաքականօրէն կրկնեցինք «Մեծ եղեռն», «կոտորած», «ջարդ», «ցեղասպանութիւն», «հայասպանութիւն», «Հայկան Տասնհինգ», «ողջակիզում» եւ նոյնանման այլ բառ եւ ստորոգում:

Հիմա մենք չենք որ պիտի վերլուծումի ենթարկենք իւրաքանչիւրն այս տարագներուն եւ եզրերուն, եւ լոյսին թերենք ծանրութիւնն ու կշիռը անոնցմով մերը եղող իրականութիւններուն: Կը բաւէ միայն ըսել, թէ անհրաժեշտ է, որ կատարուի այս աշխատանքը եւ պատմութեան ուսանողին սեղանին վրան դրուին

բոլոր այն նիւթերը, որոնք զայն պիտի կարենան տանիլ վերբերումին եւ արդար գնահատումին Հայկական Տասնհինգին եւ անով դրսեւորուղ ժամանակի մը եւ հոգեբանութեան պեղումին:

2.

Այսպէս ընել կարենալու համար, սակայն, նախ անհրաժեշտ էր ձեռքի տակ ունենալ հիմնական եւ կարեւոր սկզբնաղբիւրները, նշումներն ու հրատարակութեան վայրերն ու թուականներն անոնց, եւ մատենագիտական բոլոր այն ցանկերը, որոնք առաջնորդ պիտի հանդիսանային պատմութեան ուսանողին եւ որոնք հեռուէն կամ մօտէն առընչակից պիտի ըլլային Հայկական Տասնհինցին հետ աղերս ունեցող եւ պեղումի ու դրսեւորումի ենթարկուող որեւէ նիւթի, ժամանակէն ներս տեղ ու կայք գրաւած որեւէ արարքի, հայուն արիւնումին եւ պատմութեան, յաղթանակին եւ թոհչքին, իրագործումներուն եւ մշակոյթին, լեզուին ու կրօնին:

Կը թուի թէ պէտք էր սպասել առնուազն երեք տասնամեակ՝ սեղանի վրայ ունենալու համար առաջին մատենագիտական աշխատանքը արտասահմանի մէջ: Հայկական Տասնհինցին յաջորդող տասնամեակները չեղան ձեռնտու, որ հայ միտքը կարենար ամփոփուիլ, ըլլար ինքզինք եւ միատեղէր ու համահաւաք գլխանոցի մը ներքեւ զետեղէր հայութեան հետ առընչուող հայ թէ օտար բոլոր գործերը, յուշագրութիւնները, փաստագրութիւնները, պատմական մեծ ու փոքր հետազօտութիւնները, եւ մասամբ նոցին: Գիտական աշխատանք մըն էր կատարուելիքը, եւ առօրեայ ընկերային, քաղաքական, տնտեսական, ազգային ու կրօնական վերիվայրումները առիթ չտուին ոեւէ մէկուն ամփոփուելու, մտածելու եւ իրագործելու անհրաժեշտը: Քսանականէն ետք երեսունական թուականներուն քաղաքական թոհնուրոհը, տնտեսական քայքայումը, ապա աշխարհն ու մարդկութիւնը յուզող տեւտոն եւ լատին փոթորկումները, կարմիր ու դեղին մոլուցքները, աշխարհաւեր պատերազմը եւ անկէ յառաջացող ակռաներու կճրտումները, ապա մեր մէջ առկայութեան կոչուող փոթորկումները, արիւնահեղումները, խմբակցական արեւելումներն ու անոնց հետեւանքն եղող պառակտումները, արիւնոտ եւ մուլթ բախումները, եւ տակաւին մեր ներքին փլուզումները՝ քանդեցին ու քայքայեցին բնական աճի ու զարգացումի ամէն արահետ, ու հայն ընծայեցին հունագերծ, ինքնակորոյս եւ թափառիկ:

Ահաւասիկ, այսպիսի պարագաներու ներքեւ էր որ աշխատանքի ձեռնարկեց Արմենակ Սալմասլեանը, եւ 1946-ին Փարիզի

մէջ լոյսին տուաւ մատենագիտական՝ այլ օտարալեզու իր առաջին գործը, որ կ'առընչուէր հայ պատմութեան ընդհանրապէս։ Բայց այն ատեն գրեթէ ոչ ոք իմացաւ գոյութիւնն անոր, եւ մեզմէ աւելի ֆրանսացին էր որ խանդավառուեցաւ անով, որովհետեւ 195 էջանի այդ գործը նկատեց անուրանալի նպաստ մը ոչ միայն հայագիտութեան՝ այլ մանաւանդ արեւելագիտութեան յետագայ զարգացումին։ Առնուազն ա'յս է միտք բանին Ֆրանսական Կաճառի անմաշներու շարքին տեղ գրաւած ականաւոր պատմաբան Ռընէ Կրուսէի կարծիքին<sup>(3)</sup>։

Թերի էր սակայն գործը եւ ոչ-ամբողջական, ու որեւէ մէկէն աւելի եւ առաջ Սալմասլեանն ինքն էր որ գիտցաւ այդ մէկը, ահա թէ ինչո՞ւ համար իր գործին լոյսընծայումէն անմիջապէս ետք ձեռնարկեց շարունակութեանն իր սկսած աշխատանքին։ Դժուար էր գործը, «պէտք էր պրատել, համադրել եւ կազմել ցանկ մը», որ ամփոփէր այն ինչ որ հրատարակուեր էր բոլոր երկիրներու մէջ եւ նպատակադրէր հետազօտողներուն տալ հայագիտութեան բոլոր ճիւղերը, միմիայն օտար լեզուներով, եւ ընդգրկէր բոլոր գործերը հայ եւ օտար գրողներուն, որովհետեւ անսահման է հայ գրականութիւնը հայերէն լեզուով։ ... Քսանհինգ տարուան այս դժուար եւ երկարածիգ աշխատանքը համոզեց զիս թէ այսպիսի գործերն ինչպիսի՞ հետաքրքրութիւն կը ստեղծեն արեւմտեան ընթերցողներուն մօտ»<sup>(4)</sup>։

Սալմասլեանի գործին ամբողջացած եւ երկրորդ տպագրութիւնը լոյս տեսաւ Երեւանի մէջ 1969-ին, քսանամեայ սպասումէ մը ետք ու հրատարակութեամբը Հայկական ՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիային։ Ըստ անոր խմբագիր ակադեմիկոս Արարատ Ղարիպեանին՝ «Հեղինակը, քրտնաջանօրէն աշխատելով 25 տարի, ստեղծել է մի արժանաւոր գործ, կազմել օտարալեզու հայագիտական ընդարձակ մատենագիտութիւն, որն իր նախորդներից գերազանց է թէ՛ որակով եւ թէ՛ քանակով։

««Հայկական Մատենագիտութեան» մէջ զետեղուած են առաւելապէս ֆրանսերէն, գերմաներէն եւ անգլերէն լեզուներով հրատարակուած գործերի անուններ, այլ լեզուներով հրատարակուած գործերից, համեմատաբար քիչ, բայց կան։ Ակադեմիայի գրադարանի մատենագիտական բաժինը կը շարունակէ կազմել այլ օտար լեզուներով՝ լեհերէն, չեխերէն, ուումիներէն, պուլղարերէն եւ այլն, ի հարկէ, ոուսերէն եւ հայերէն հրատարակուած հայագիտական գործերի մատենագիտութիւնը։ Երբ աւարտուի այդ

գործը, ապա նա պատիւ կը բերի այն անձանց եւ հիմնարկներին, որոնք քրտնաշան աշխատանքով գլուխ կը բերեն այն, ինչպէս այդ կարողացել է անել դոկտոր Արմենակ Սալմասլեանը»<sup>(5)</sup>:

Սակայն հայկական մատենագիտական ընդհանուր աշխատանք մըն էր Սալմասլեանինը, որ ընդգրկեց հայ պատմութեան ու մշակոյթին, կեանքին ու կրօնին, հայուն ցեղային ու ազգային կազմութեան գրեթէ բոլոր երեսները եւ անոնց առընչուող բնագաւառները, եւ առ այդ՝ իր օրուան համար դրսեւորեց տանելի միջին մը: Այսուհանդերձ՝ Հայկական Մատենագիտութեան մասնագիտացուած հատուածներէն մէկը՝ տասնմէկերորդն էր որ նըւիրուեցաւ հայութեան վերապահուած զաղթականութեան, հալածանքի եւ խժդժութեան, եւ արդէն հատուածն այդպէ՛ս ալ դրուեցաւ «Գաղթականութիւն-Հալածանք-Խժդժութիւն» գլխանոցին ներքեւ:

Ինչ որ ալ ըլլար իրականութիւնը՝ Հայկական Մատենագիտութեան տասնմէկերորդ հատուածն ընդգրկեց 208-223-րդ էջերը գործին: Ըստ անոր տուեալներուն՝ հոն կար նշումը 241 անուն գիրքի եւ յօդուածի՝ բոլորն ալ գրուած արեւմտեան լեզուներով, որոնցմէ յօդուած էին 64-ը, իսկ գիրք ու գրքոյկ՝ 177-ը: Անոնք կու գային գրիչէն 197 հեղինակի, որոնցմէ հայ էին 31-ը, եւ օտար՝ 166-ը: Աւելին՝ նշուած գործերուն ֆրանսերէն էին 118 հատը, անգլերէն՝ 81-ը, գերմաներէն՝ 24-ը, իտալերէն՝ չորսը, նոյնքան նաեւ՝ չուէտերէնը, ուումաներէն էին երկուքը, եւ ֆլաման՝ մէկը: Իրականութեան մէջ՝ այս գործերէն ոմանք ունէին կրկնակ կամ եռեակ հրատարակութիւն՝ զանազան լեզուներով:

Հետաքրքրական էր գործը, այսուհանդերձ անիկա եղաւ սկզբնաւորութիւն մը լոկ արտասահմանեան յետագայ փորձերուն համար:

Հարկ եղաւ, սակայն սպասել երկար՝ ունենալու համար հայերէն եւ օտարալեզու՝ այլ ամբողջական մատենագիտական այն աշխատանքը, որուն մասին խօսեր էր Արարատ Ղարիպեանը Սալմասլեանի Մատենագիտութեան «Խմբագրի կողմից»ի քանի մը խօսքին մէջ: Թէ անիկա դարձա՞ւ իրականութիւն եւ հասա՞ւ Հայոց Պատմութեան եւ մշակոյթին սրտցաւ ուսանողին ձեռքը՝ կ'անգիտանանք այսօր, սակայն գիտենք, որ Սալմասլեանի գործէն միայն երկու տարի առաջ՝ 184 հատորէ բաղկացած մատենագիտական ցանկ մը տրուեցաւ Ներսիսեանի մէկ գործին մէջ, որ Հայկական Տասնհինգին առընչուող ու պաշտօնական զանազան աղբիւրներէ եւ լեզուներէ ճռաքաղուած եւ ոուսերէնի վերածուած հաւաքածոյ մըն էր փաստաթուղթերու<sup>(6)</sup>: Այս ցանկն էր, որ

յետագային լոյսին պիտի գար Պէյրութ հրատարակուող կարգ մը գործերու մէջ որպէս յաւելուած՝ այն նշումով թէ «այս մատենագիտութիւնը կազմուեցաւ Փրոֆ. Մ. Գ. Ներսիսեանի կողմէ»<sup>(7)</sup>: Ներսիսեանի մատենագիտութեան մէջ ընդգրկուող 184 այս հատորներն ունէին հեղինակային 131 պատկանելիութիւն, որոնցմէ հայ էին 28 հոգին, մինչ 184 այս հատորներուն 73 հատը կու գար անգլերէնէն, 69-ը՝ Փրանսերէնէն, 28-ը՝ գերմաներէնէն, վեցը՝ չուէտերէնէն, երեքը՝ սպաներէնէն, եւ մէկական ալ՝ դանիերէնէն, լեհերէնէն եւ հունգարերէնէն:

Հայկական Հարցին եւ Տասնհինգին նույիրուած մատենագիտական առաջին լուրջ աշխատանքը պիտի սկսէր քանի մը տարի ետք սակայն: Իրաւ ալ՝ եօթանասունական թուականներու առաջին տարիներուն էր որ Պէյրութի մէջ հիմը դրուեցաւ Հայկական Լրատուական կեղրոնի մը, որ առաջին իսկ հերթին ձեռնարկեց հաւաքումի, մէկտեղումի եւ մեքենագիր ու բազմագրեալ հրատարակութեան աշխատանքին այլալեզու բոլոր այն գործերուն, որոնք կ'առընչուէին Հայկական Հարցին եւ անկէ յառաջացած կոտորածներուն՝ բացի արեւելեան կարգ մը լեզուներով եղողներէն, զորոնք դիւրին կերպով կարելի էր գտնել հրապարակի վրայ, թէպէտեւ աշխատանքի ձեռնարկողները իրենց կարելիութեան սահմաններուն մէջ օգտուեցան նոյնիսկ թրքերէն լեզուով եղող քանի մը հրատարակութենէ: Մեծադիր 390 էջ ընդգրկող այս գործն իր ներկայ վիճակով բաժնուեցաւ երկու հատուածի, որոնք ընդգրրկեցին II-176 եւ 177-396 էջերը եւ պարփակեցին 1478 եւ 1648 անուն հատոր եւ յօդուած յաջորդաբար: Երկու հատուածներու միջեւ կար 170 նշումի տարրերութիւն մը, որ յառաջացաւ հաւաքագրական եւ մատենագիտական աշխատանքի անգիտութենէն անոնց՝ որոնց վստահուեր էր իրագործումը աշխատանքին:

Գրեթէ նոյն նիւթերն էին բովանդակութիւնը երկու հատուածներուն ալ, միայն թէ երբ առաջինը նշումէն ետք գործի վերնագիրին՝ կը հետեւէր հեղինակի անունին այբուբենական շարքին, եւ ապա, յաջորդաբար, կու տար վայրն ու թուականը գործին տպագրութեան, հրատարակիչը՝ եթէ նշուած էր անիկա գործին մէջ, թարգմանիչը՝ եթէ թարգմանչական աշխատանք մըն էր գործը, եւ հուսկ ուրեմն էջաթիւերը՝ երկրորդ հատուածին մէջ նըշումները կը սկսէին այբուբենական յաջորդականութիւնովը նշուող գործի վերնագիրին եւ մնացեալ նշումները կը կրկնէին տուեալները առաջին հատուածին:

Ինչ որ ալ ըլլար իրականութիւնը եւ որքան որ ալ ինքնավստահ շարժէին մատենագիտական այս աշխատանքին ետին կե-

ցողներն ու գործը կատարելու պարտականութիւնն ստանձնած տղաքն ու աղջիկները, որոնք, ի՞նչ խօսք, ուսանողներ եւ ուսանողուհիներ էին Պէյրութի ուսումնական բարձրագոյն հաստատութիւններուն մէջ՝ փորձ մըն էր կատարուածը եւ մնաց սահմաններէն ներս փորձին ալ, մինչդեռ մատենագիտական աշխատանք մը կ'ենթադրէր գործի ծանրութեան գիտակցութիւն, մասնագիտական պատրաստութիւն, լուրջ աշխատանք, եւ նուիրում ու հաւատք: Ահա թէ ինչո՞ւ համար կատարուած հաւաքագրումը մնաց թերի եւ ոչ-ամբողջական. անոնցմէ ոմանց պակսեցան հեղինակ ու վայր ու թուական. ուրիշներ ճանչցան կրկնակ հեղինակներ, մինչ կարգ մը հեղինակներու վերագրուեցան գործեր, որոնք չէին անոնցը: Կային նաեւ վերնագրային եւ հեղինակային եւ վայրի ընթերցումներու սխալներ, մանաւանդ երբ գործը կու գար գերմաններէնէն եւ ոուսերէնէն: Ոչ-մասնագիտական աշխատանքի ձեւն էր որ հատուածէ հատուած ստեղծեց տարբերութիւն մը նըշումներու, եւ յաճախ անսրբագրելիութիւնը տուեալներուն: Գուցէ այս իսկ էր պատճառը, որ Հայկական Լրատուական Կեդրոնի ետին կեցող մարդեր դիմէին լիբանանահայ կարգ մը պատմաբաններու եւ մասնագէտներու՝ հաստատելով անոնց, թէ «Հայկական Հարցի այս մատենագիտութիւնը զոր կը յանձնենք ձեզի առ ի քննութիւն՝ հեռու է ամբողջական ըլլալէ: Կը փափաքինք ձեզմէ ունենալ սրբագրութիւններ (անուններու, թուականներու), չյիշուած գործերու անուններ, եւ այլ առաջարկներ, եւ ասոնք՝ մինչեւ 1 Մարտ 1973:

«Սրբագրութիւններէն եւ յաւելումներէն ետք պիտի տպագրուի մատենագիտութիւնը, որպէսզի դառնայ աշխատանքի գործիք մը հետազոտողներուն, պատմաբաններուն, քաղաքագէտներուն եւ ուրիշներուն ձեռքը»<sup>(8)</sup>:

Այսուհանդերձ չեղաւ այսպէս, ու կը թուի թէ չկատարուեցան ակնկալուած սրբագրութիւններն ու յաւելումները, եւ Հայկական Հարցի Մատենագիտութիւնն այդպէս ալ մնաց անտիպ, մինչդեռ անոր մէկտեղած նիւթերը, յօդուած թէ հատոր, կը կազմէին մեծագոյնը՝ մինչ այդ լոյսին բերուած մատենագիտական գործերուն մէջ Հայկական Հարցին եւ Հայկական Տասնհինգին նուիրուած հատուածներուն կատարած նշումներուն հետ բաղադասած:

Հայկական Հարցի Մատենագիտութեան փորձէն երեք տարի ետք էր միայն, որ, Հայկական Տասնհինգի վաթսունամեակի օրերուն կեանքի կոչուեցաւ Խմբագրական Մարմինը Հայկական Ցեղասպանութեան Վաթսունամեակի Նշումի Լիբանանի Ազգային

Կեղրոնական Վարչութեան։ Անոր մաս կազմելու հրաւիրուեր էին դոկտորներ Շաւարշ Թորիկեանը եւ Վահէ Օշականը, մատենագէտ Արտաշէս Տէր Խաչատուրեանը, պատմաբան Լեւոն Վարդանը, Արարատ օրաթերթի երկարամեայ աշխատակից եւ խմբագրութեան անդամ Հրանդ Գանգրունին, պատմաբան եւ Հայ Աւետարանական Գոլէճի տնօրէն Զաւէն Մսըրլեանը, եւ Հայկազեան Գոլէճի դասախոս Յակոր Թերճիւմանեանը։ Որոշ կշիռ մը ներկայացնող այս մարդերն էին, որոնք պիտի իջնէին հրապարակ վասն պատրաստութեանը վաթսունամեակի օրերուն գրաւոր արտայայտութեան եւ մատենագիտութեան մը։

Կեղրոնական Վարչութեան հետ համախորհուրդ՝ Խմբագրական Մարմինն անցաւ աշխատանքի եւ ի միջի այլոց որոշեց հրատարակել նեղ մասնագիտական մատենագիտութիւն մը, որ անմիջական աղերս ունենար միմիայն Հայկական Տասնհինգին հետ եւ ընդգրկէր առ այդ կարելի բոլոր նիւթերը՝ կարելի բոլոր լեզուներով։ Նիւթերուն մէկտեղումին եւ դասաւորումին աշխատանքները վստահուեցան Լեւոն Վարդանին եւ Յակոր Թերճիւմանեանին, որոնցմէ առաջինն ստանձնեց գործին Հայկական բաժինը, թէպէտեւ քիչ մը ամէն մարդ փութաց օժանդակելու Թերճիւմանեանին կատարելի իր աշխատանքին։ Իիշըրտ Յովհաննիսեանէն արդէն իսկ ստացուեր էր իր առաջին փորձը արեւմտեան դիւանատուներու արխիւային նիւթերու հաւաքագրումին։

Հաւաքագրական եւ խմբագրական որոշ աշխատանքէ ետք էր որ կազմուած մատենագիտական գործը յանձնուեցաւ տպագրութեան, սակայն տասնօրեակ մը ետք մամուլէն գուրսս եկած մատենագիտութիւնը խմբագրութիւնը դրաւ անակնկալներու առջեւ։ Տպագրութեան հապճեակ նկարագիրը եւ գործը վաթսունամեակի նշուած օրերուն հասցնելու տպարանային աճապարանքն ու արտօրանքը, մանաւանդ կատարելի սրբագրութիւններու մերթ կամաւոր թերացումները եւ անտեսումը, ու երբեմն տպարանային միջամտութիւնները մատենագիտական աշխատանքին տպագրական դրսեւրումին՝ պատճառ հանդիսացեր էին մատենիկին մերժելի գոյութեան։ Ցածախ նիւթերն անցեր էին իրարու, եւ փոխեր հեղինակ, տպագրական վայր կամ թուական։ Երբեմն՝ տուեալ նշում մը կորսնցուցեր էր նկարագիրն իր ամբողջական ըլլալուն՝ անկումովը վերնագիրէն բառերու՝ առանց որոնց դժուար թէ անիկա կարող ըլլար ներկայացնել տուեալ հատոր մը։ Այս բոլորէն ետք՝ կար բացակայութիւնը մատենագիտական որոշ սկզբունքի մը, որուն անհրաժեշտ էր հետեւիլ, եւ այս մէկը՝ մանաւանդ այլալեզու նշումներու պարագային։ Գիտական աշխատանք մըն էր կա-

տարուղը, որ պիտի ներկայացուէր որքա՞ն գիտական աշխարհին՝ նոյնքան եւ գուցէ աւելի՝ դիւնագիտականին: Իսկ իր ներկայ վիճակին մէջ հազի՛ւ թէ այդ մէկն ըլլար կարելի:

Այս իսկ էր հիմնական պատճառը, որ մամուլէն հազիւ դուրս եկած՝ Խմբագրական Մարմինը եւ Կեդրոնական Վարչութիւնը համախորհուրդ որոշեցին փնացնել երեք հազար օրինակ-ները կատարուած աշխատանքին, որուն երկրորդ էջի նշում մը կը յայտնէր, թէ անիկա հաւաքուած ու խմբագրուած էր «Յակոր Ա. Թերճիւմանեանի, Լեւոն Վարդանի եւ Ռիչըրտ Գ. Յովհաննիս-եանի կողմէ»: Ըստ նոյն էջի տուեալներուն՝ գործը կը բաղկանար նշումովը 512 հայերէն եւ այլալեզու հատորներու՝ հետեւեալ բաշխումով. թիւ «1-93՝ անգլերէն, 94-171՝ ֆրանսերէն, 172-203՝ գերմաներէն, 204-205՝ սպաներէն, 206-209՝ ռումաներէն, 210՝ լեհերէն, 211-218՝ իտալերէն, 219-222՝ դանիերէն, 223՝ Հոլանտերէն, 224՝ հունգարերէն, 225-259՝ ռուսերէն, 260-265՝ թրեերէն, 266-271՝ արաբերէն, 272՝ պարսկերէն, 273-276՝ յունարէն, [եւ] 277-512՝ հայերէն»<sup>(9)</sup>: 43 էջէ բաղկացած այս գործին էջ 3-21-ը կը գրաւէին օտարալեզու գործերը, էջ 21-34-ը՝ հայերէնները, իսկ էջ 35-43-ը՝ արխիւային նիւթերը:

Այժմ կատարուած փոքր բաղդատական մը Յովհաննիսեանի հոս տուած արխիւային նիւթերուն եւ յետագային իր հրատարակածներուն միջեւ՝ ի յայտ կը բերէ որ կան շատ մեծ տարբերութիւններ անոնց միջեւ: Հոս՝ մատենագիտական այս գործին մէջ մատուցուածէն կը պակսէին հայկական արխիւային նիւթերը Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին, ուր հասան անոնք փութանութեամբը Պոլսոյ պատրիարք Զաւէն Տէր Եղիայեանին՝ զանոնք փրկելու համար երիտասարդ-թուրք իշխանութիւններուն վանտալական ախորժակներէն, կը պակսէին նաեւ Փարիզի Նուպարեան Ազգային Մատենագարանին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Հալէպի եւ Դամասկոսի առաջնորդարաններուն, եւ Անթիլիասի ու Զմմառի մայրավանքերուն մատենադարանային նիւթերը: Ի վերայ այսր ամենայնի՝ հոն չկային նիւթերը Սովետական Հայաստանի եւ Սովետական Միութեան կեդրոնական արխիւներուն, ճի՛շդ այնպէս՝ ինչպէս որ չկային իտալական, պուլկարական, սպանական, գուիցերիական, պելճիքական, դանիական, շուկտական, նորվեկիական եւ այլ երկիրներու պատկանող արխիւային նիւթերը. ի՞նչ խօսք, որ հոն պիտի չըլլային նիւթերը Օսմանեան եւ Հանրապետական Թուրքիոյ արխիւներուն նաեւ:

Ի՞նչ որ ալ ըլլային իրականութիւններն ու թերիները այս գործին՝ հրատարակուած՝ այլ լոյսին չեկած այս մատենիկին 35-43 էջերով Ռիչըրտ Յովհաննիսեան տուաւ կարելին, որուն էջ 35-41-ն ընդգրկեցին ամերիկեանները՝ ընդարձակագոյնը ներկայացուած արխիւային բոլոր նիւթերուն, թէպէտեւ անոնց պակսեցան բազմաթիւ նիւթեր, որոնք յետագային եկան աւելնալու անոնց վրայ: Էջ 41-42-ն ընդգրկեցին բրիտանական արխիւային նիւթեր՝ թէպէտեւ մե՛ծապէս պակասաւոր, զորոնք քանի մը տարի ետք ամբողջացուց անիկա: Էջ 43-ով տրուող ֆրանսական արխիւային նիւթերը յետագային ենթարկուեցան հիմնական փոփոխութեան, իսկ նոյն բախտին արժանացան նոյն էջին վրան տրուող նիւթերը Գերմանիոյ եւ Աւստրօ-Հունգարիոյ արխիւներուն:

Այսպէս ուրեմն: Կատարուեր էր ճիգը, սակայն արդիւնքն եղեր էր ժխտական եւ ոչ-ամբողջական: Ահա թէ ինչո՞ւ համար անհրաժեշտ եղաւ սպասել քանի մը տարի արտասահմանի մէջ ունենալու համար հերթական առաջին մատենագիտական աշխատանքը, որ առընչուէր միմիայն Հայկական Տասնհինգի վերբերումին: Իրաւ ալ՝ 1978-ին էր որ Միացեալ Նահանգներու մէջ լոյս տեսաւ առաջին ամբողջական եւ նեղ մասնագիտական մատենագիտութիւնը Հայկական Տասնհինգին, որ երկու տարի ետք պիտի աւելի եւս ամբողջանար, վերանայուէր եւ արժանանար երկրորդ տպագրութեան մը<sup>(10)</sup>:

Հեղինակին՝ Ռիչըրտ Գ. Յովհաննիսեանի իսկ բառերով՝ «մատենագիտութեան առաջին մասը կը պարունակէ նախնական մէկ ցանկը արխիւային նիւթերու: Անգլիական նիւթերը ամենէն օգտակարն են Հայկական Հարցի քաղաքական երեսին համար, Միացեալ Նահանգներու արխիւները՝ Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի գաղթական ժողովուրդին համար [կատարուած] նպաստի գործունէութեան եւ անոր՝ [այդ ժողովուրդին] կացութեան, Փըրանսական արխիւները՝ Կիլիկիոյ մասին եւ հոն՝ հայերուն վերջնական ջարդին եւ այդ շրջանէն անոնց ելքին, եւ հայկական զանազան արխիւները՝ բոլոր երեսներուն համար գաղթականութեան եւ ջարդերուն: Տակաւին քննուելիք արխիւներ են իտալականները, դաշնակից փոքր երկիրներունը եւ մանաւանդ՝ չէզոք պետութիւններունը, որոնք պատերազմի տարիներուն դիւանագիտական յարաբերութիւն պահեցին Օսմաննեան Կայսրութեան հետ: Դըրախտարար՝ նիւթին առընչուող թրքական թղթածրարները բաց չեն որակեալ բոլոր հետազոտողներուն համար: Թէպէտեւ Օսմաննեան արխիւներուն մէջ աշխատող պաշտօննեաներ հաւաստեցին 1918-ին եւ 1919-ին, թէ Համաշխարհային Պատերազմի վերջին օ-

բերուն բարձրաստիճան թուրք պաշտօնատարներ փորձեր էին փճացնել ինքնամբաստան բոլոր թուղթերը<sup>(11)</sup>, անհաւանական չէ որ տակաւին հոն գտնուին ընդհանուր հարցին առընչուղ բազմաթիւ փաստաթուղթեր :

«Մատենագիտութեան երկրորդ մասը կը պարունակէ մեծ ընտրութիւն մը հրատարակուած գործերու, զորոնք կարելի է դասաւորել հետեւեալ ձեւով — փաստաթուղթերու հաւաքածոներ, ոչ-հայերու ականատեսի վկայութիւններ, զինուորականներու պատումներ, քաղաքական բանագրութիւն եւ քարոզչութիւն, նպաստի գործունէութեան մասին տեղեկագիրներ եւ նպաստաբաշխ կազմակերպութիւններու դիմումնագիրեր, գիտական հետազօտութիւններ Հայկական եւ Արեւելեան Հարցերու մասնաւոր կողմերուն մասին, թրքական պատճառաբանութիւններ, [եւ] հայվերազրողներու կողմէ արեւմտեան լեզուներով [կատարուած] յուշագրութիւններ եւ ուսումնասիրութիւններ : Ազգային Միութեան գրացանկն ի մասնաւորի օգտակար է տեղադրելու համար գրադարանային վայրերն այս հրատարակութիւններուն :

«Մատենագիտութիւնը չի պարփակեր հարիւրաւոր [այն] յօդուածները որոնք հրատարակուած են գիտական եւ հանրային թերթերուն մէջ կամ քննութեան կ'առնեն օրաթերթային ընդարձակ [այն] նիւթերը, որոնք կը խօսին Հարցին շուրջ<sup>(12)</sup>: Այս նիւթերուն համար պէտք է դիմել պարբերական մամուլի զանազան ուղեցոյցներուն եւ ազգային յայտնի օրաթերթերու նիւթերու տարեկան ցանկերուն : Հայերէնով հրատարակուածները — փաստաթուղթեր, յուշագրութիւններ, պատմագրական հետազօտութիւններ, եւ ուսումնասիրութիւններ — շատ են ընդարձակ առնուելու համար այս ցանկերէն ներս<sup>(13)</sup>: Այս դասակարգի [նիւթերուն] մասին կարելի է ծանօթութիւն մը ունենալ դիմելով Փրոֆեսէօր Մ. Գ. Ներսիսեանի Հայերու Ցեղասպանութիւնը Օսմանեան Կայսրութեան մէջ (Երեւան, 1966)-ի մատենագիտութեան<sup>(14)</sup> եւ Գերսամ Ահարոնեանի Յուշամատեան Մեծ Եղենի, 1915-1965 (Պէյրութ, 1965)-ի մէկտեղած նիւթերուն : Օգտակար ակնարկ մը կը տրուի տասնիններորդ դարուն եւ քսաններորդ դարու առաջին տասնամեակի հայկական ջարդերուն եւ տեղահանութիւններուն մասին՝ Ա. Սալմասլեանի Հայկական Մատենագիտութիւնով, (Փարիզ, 1946, վերանայուած եւ ընդարձակուած՝ Երեւան, 1969):<sup>(15)</sup>

Հստ Յովհաննիսեանի Հայկական Ողջակիզումի տուեալներուն՝ զանազան լեզուներով ներկայացող այս 460 հատորներուն եւ յօդուածներուն լեզուական արտայայտչականութեան բաշխումը

կը կատարուէր հետեւեալ ձեւով — անգլերէն՝ 203, ֆրանսերէն՝ 169, գերմաներէն՝ 46, թրքերէն՝ 11, իտալերէն՝ ութը, ռուսերէն եօթը, դանիերէն՝ հինգ, չուշտերէն՝ երեք, արաբերէն եւ ռումաներէն՝ երկուքական եւ սպաներէն, նորվեկերէն, հոլանտերէն եւ յունարէն՝ մէկական հատոր: Հեղինակային պատկանելիութեամբ անոնք կու գային 291 հեղինակէ, որոնցմէ հայ էին 78 հոգին, եւ զանազան ազգութիւններու կը պատկանէին 192 ուրիշներ. տասը գործերու կը պակսէր նշումը հեղինակային պատկանելիութեան եւ անունի, իսկ 21 հեղինակութիւններ անուններն էին կարգ մը պետութիւններու, միջազգային կազմակերպութիւններու, զանազան հայ եւ օտար կոմիտէներու եւ հայ կամ օտար մարմիններու: Բոլոր այս 460 հատոր եւ յօդուածի մէջ կային գործերը 19 թուրք հեղինակներու. կային նաեւ եօթը այլ գործեր՝ որոնք հրատարակութիւնն էին թուրք իշխանութիւններուն:

Հայկական Ողջակիզումին երկրորդ հատուածը որ կը կրէր «Հրատարակուած փաստաթուղթեր», պատումներ եւ ուսումնասիրութիւններ» ընդհանուր խորագիրը՝ իր մատենագիտութեան XVII-43 էջերուն կը գրաւէր 17-43 էջերը, մինչ անոր առաջին հատուածը որ ունէր «Սկզբնազրիւրներ ընտրովի աղբիւրներէ» խորագիրը՝ կը գրաւէր գործին 1-16 թուագրուած էջերը: Առաջին այս հատուածը իր ունեցած նիւթերը կը դնէր հետեւեալ գլխանոցներուն

Ա. Հայաստան — Պատմութեան Հայկական ՍՍՀ Պետական Արխիւ, Երեւան.

Բ. Հայ Ազգային Պատուիրակութեան Արխիւ.

Գ. Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Արխիւ.

Դ. Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան Արխիւ.

Ե. Աւստրօ-Հունգարական Արխիւներ.

Զ. Ֆրանսայի Արտաքին Գործերու Նախարարութեան Արխիւներ.

Է. Ֆրանսայի Ազգային Պաշտպանութեան Պետական Նախարարութեան, Ցամաքային Ուժերու Սպայակոյտի եւ Պատմութեան Սպասարկութեան Արխիւներ.

Ը. Գերմանիոյ Արտաքին Գործերու Նախարարութեան Արխիւներ.

Թ. Մեծն Բրիտանիոյ Վարչապետարանի (Հանրային Արձանագրութիւններու Պաշտօնատուն) Արխիւներ.

Ժ. Մեծն Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութեան Արխիւներ.

ՃԱ. Մեծն Բրիտանիա — Անհատական թուղթեր.

**ԺԲ.** Ամերիկայի Միացեալ Նահանգներ — Կրօնական Առաքելութիւններու Արխիւներ.

**ԺԳ.** Ամերիկայի Միացեալ Նահանգներ — Հաստատութիւններու եւ Համալսարաններու Արխիւներ.

**ԺԴ.** Ամերիկայի Միացեալ Նահանգներ — Քոնկրէսի Գրադարան՝ Զեռագիրներու Բաժին.

**ԺԵ.** Ամերիկայի Միացեալ Նահանգներ — Ազգային Արխիւներ, Ուաշինգթոն Տի. Սի.:

Արխիւային այս տուեալներուն եւ նախապէս՝ 1975-ին տրուած նոյնանման այլ նիւթերու մանրամասն մէկ բաղդատականը պիտի ցոյց տայ այսօր, թէ որքա՛ն բան էր փոխուած, սրբագրուած եւ աւելցուած 1980-ին: Այսպէս՝ կատարելու համար լոկ ընդհանրական քանի մը նշում՝ այժմ անհրաժեշտ է յայտնել, թէ 1975-ին տրուած ցանկին վրան ամբողջական յաւելումներ էին 1980-ի ցանկին առաջին չորս հատուածները, որոնք կը խօսէին հայկական արխիւներէ վերցուած նիւթերու մասին: Ամերիկեան արխիւային նիւթերուն վրան կատարուած էին հիմնական յաւելումներ, որոնք 1980-ի ցանկին մէջ կը ներկայացուէին որպէս ԺԲ. ԺԳ. եւ ԺԵ. հատուած: Բրիտանական Արխիւներէն տրուած նիւթերուն մէջ նորութիւններ էին արխիւային նիւթերը Մեծն Բրիտանիոյ Արտաքին Գործերու Նախարարութեան, իսկ Գերմանական եւ Աւստրօ-Հունգարական Արխիւային նիւթերը հիմնովին ենթարկուած էին փոփոխութեան եւ ամբողջացուած՝ բոլորովին նոր նիւթերով: Ի դէպ՝ Հո՛ս ալ կը պակսէին արխիւային բազմաթիւ նիւթեր, որոնք պիտի գային չէզոք երկիրներէ եւ հայերուն մարդասիրական ծառայութիւն մատուցած բազմաթիւ պետութիւններու մառաններէն: Հասկնալի էին պատճառները, թէ ինչո՞ւ համար անփոփոխ կը մնար վիճակը հոս ներկայացուած արխիւային նիւթերուն, եւ նոյնքան եւ աւելի՝ պատճառները օսմանեան նիւթերուն բացակայութեան, ի՞նչ փոյթ որ ութսունականներուն նախորդող տասնամեակի ընթացքին, եւ ապա անկէ ետք, թուրք իշխանութիւնները յայտարարած ըլլային ի ժամու եւ ի տարաժամու, թէ պիտի բանային օսմանեան արխիւները, թէ կը բանայի՛ն արդէն, ու թէ բացին ահաւասիկ: Սակայն արխիւներու բաց ու գոցի սա խաղը տեւեց երկար, մինչեւ որ օր մըն ալ, 1985-ի Դեկտեմբերին, թուրք իշխանութիւնները յայտարարեցին ի լուր աշխարհի եւ գիտութեան, թէ Թուրք Հանրապետութիւնն ու անոր պատկան իշխանութիւնները պիտի կատարէին իրենց խոստումը եւ առ այդ՝ արդէն իսկ սկսեր էին բանալ իրենց արխիւները: Սակայն կատարած յայտարարութենէն տարի մը ետք տակաւին բան չէր պատա

Հած, ահա թէ ինչո՞ւ համար Թերթիւմանի խմբագիրներէն Պեշիր Այվազովլուն գրեց ընդվզած թէ խօսք էր ամէն ինչ եւ դեռ ոչինչ էր կատարուած<sup>(16)</sup>: Հո՛ն էր կացութիւնն անփոփոխ կերպով ո՛չ թէ չգոյութենէն արխիւային նիւթերուն՝ այլ անոնց խառնակ ու ող-բերգական վիճակէն աւելի՝ զանոնք գիտութեան եւ ճշմարտու-թեան առջեւ փակ պահելու թրքական յամառութենէն եւ անթեկա-նելի վախէն ու սարսափէն: Ահա թէ ինչո՞ւ համար Ռիչըրտ Յով-հաննիսեան չէր կրնար, եւ չկրցա՛ւ ալ, օգտուիլ անոնցմէ, ճի՛շդ այնպէս՝ ինչպէս անոնցմէ չէր կրցած օգտուիլ ոեւէ հայ կամ օտար գիտնական<sup>(17)</sup>:

Սակայն ի՛նչ որ եղած ըլլար իրականութիւնը՝ Յովհաննիս-եանի Հայկական Ողջակիզումէն տարի մը առաջ էր որ Լու Անձե-լըսի մէջ լոյսին եկան ոռւսերէնով եւ անգլերէնով զոյգ մը հրա-տարակութիւնները Անասեանի Հայկական Հարցը եւ Հայերու Յե-ղասպանութիւնը Յուլքիոյ Մէջ — Հակիրն Մատենագիտութիւն Մը Ռուսական Նիւթերու ընդհանուր խորագիրով<sup>(18)</sup>: Հետաքըր-քըրական էր գործը, որ, սակայն, հազիւ թէ առընչուած մնաց Հայկական Տասնհինգի թրքական արտայայտութեան: Իրականու-թեան մէջ՝ Հայկական Տասնհինգի մատենագիրները միշտ չէր որ մտածեցին այս ձեւի արտայայտութեան մասին: Այդպէս եղան յաջորդները Անասեանին, որո՛նց գործերը մերժ եղան շա՛տ նեղ մասնագիտական եւ առ այդ ալ՝ լայն չքացին իրենց կարկինն ընդգրկելու համար մեծամասնութիւնը մինչ այդ հրատարակուած հայերէն, օտարալեզու եւ մանաւանդ թրքերէն գործերուն: Այսօր անհրաժեշտ է յիշել անոնցմէ Տիգրան Գէորգեանի Համառու Մա-տենագիտութիւն Մեծ Եղեռնի Մասին գործը<sup>(19)</sup>: Լստ Գէորգեա-նին՝ «Ներկայ մատենագիտական համառու փորձը կը պարփակէ արեւմտա-եւրոպական, ոռւսերէն, թրքերէն եւ արաբերէն լեզու-ներով լոյս տեսած սոսկ օտար հեղինակներու ուսումնասիրու-թիւններ, արժէքաւոր պատմագիտական յօդուածներ, տեղեկա-տուութիւններ, փաստաթուղթերու ժողովածուներ, յուշագրու-թիւններ՝ որոնք անմիջական, կամ երբեմն ալ լոկ հեռաւոր աղերս ունին Հայկական Հարցին՝ ընդհանրապէս, եւ Մեծ Եղեռնին մա-սին՝ մասնաւորապէս»<sup>(20)</sup>:

Հեղինակին իսկ հաստատումով, սակայն, «Համառու» չմնաց մատենագիտական այս փորձը. եւ «Հայկական Հարցի եւ հայկական կոտորածներու մասին մեր կատարած մասնագիտական ընդարձակ նախագործը թէեւ անկատար՝ սակայն մասնաւոր խրախոյսի արժանացած է ազատագրական շարժումները գիտա-կանօրէն լուսարանող հեղինակներու... կողմէ»<sup>(21)</sup>: Այսուհան-

դերձ՝ հակառակ այս «խրախոյս»ին գործը մնաց «նախափորձ» մը լոկ եւ «անկատար», ահա թէ ինչո՞ւ համար Գէորգեան փութաց ճշգելու թէ «Մեծ Եղեռնի մասին յառաջիկային կատարուելիք ուսումնասիրութիւններու զարգացումին նախապայմանը՝ առկայ աղքիւրներու մանրակրկիտ հետազոտութեան եւ գիտականօրէն ճիշդ դասակարգումով մատենագիտութիւն կազմելը կը նկատուի: Ներկայ մատենագիտութիւնը... կատարուելիք մեծ աշխատանքի մը նախաքայլը կարելի է համարել միայն...»<sup>(22)</sup>:

Իրաւ էր Գէորգեանը, որովհետեւ նախաքայլ մըն էր իրը եւ հազիւ թէ գոհացնող՝ պահանջները գիտական դասակարգումի մը, որ, գժրախտաբար, եղաւ սխալ ընկալուած եւ սխալ ալ օգտագործուած՝ պարզ այն պատճառով որ 243 անուն հաշուող այս գործէն ներս խառն կերպով ներկայացան հատոր եւ յօդուած, եւ նոյնքան խառն նաեւ՝ լեզուական պատկանելիութիւնն անոնց, թէպէտեւ անոնց բոլորն ալ հետեւեցան հեղինակային այրուքենական ճիշդ դասաւորումի մը: Ի՞նչ որ ալ ըլլար օգտագործուած ձեւը դասակարգումին՝ 243 անուն հաշուող մատենագիտական «անկատար» այս ցանկն ունէր 161 անուն գործ անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, յունարէն, իտալերէն, սպաներէն եւ արաբերէն արտայայտութեամբ: 64-ը կը ներկայանար հայերէնով, իսկ 18-ը՝ թըրքերէնով<sup>(23)</sup>: Հետաքրքրական երեւոյթ մը կը պարզուէր բաշխումովը 243 անուն այս գործերուն հրատարակութեան ժամանակագրութեամբ: Այսպէս՝ զանազան լեզուներով 119 յօդուած եւ հատոր ու մատենիկ կու գային 1915-1923-ով ընդգրկուող իննամեակէն, նոյնանման 29 գործեր՝ 1965-1970-ով ընդգրկուող վեցամեակէն, մինչ 53 գործեր ալ՝ 1972-1980-ով տրուած իննամեակէն: 64 անուն հաշուող հայերէն գործերը կը ներկայանային ոչ միայն որպէս թարգմանութիւնը արդէն իսկ այլ լեզուներով լոյս ընծայւած բնագիրներու՝ այլ մանաւանդ որպէս անոնց նուիրուած գրախօսականներ:

Հակառակ «անկատար» եւ «նախափորձ» մը ըլլալու իր հանգամանքին՝ Գէորգեանի Համառօտ Մատենագիտութիւնը եկաւ քչիկ մը աւելի լոյս սփռելու արիւնոտ մէկ էջին վրան Հայոց Պատմութեան իր նշած արեւմտեան կարգ մը գործերով, որոնք այլապէս ալ կամ դատապարտուած էին մնալու մութ էջերէն ներս մամուլին՝ կամ ալ փոշեծածկ դարաններուն վրան կարգ մը անծանօթ եւ անհասանելի մատենադարաններու եւ գրադարաններու, եւ ա՛յդ իսկ պատճառով ընծայուեցաւ արժանի գնահատանքի եւ ընդունելիութեան՝ ի՞նչ չփոյթ որ քչիկ մը աւելի ճիզ եւ գիտականութիւն, քչիկ մը աւելի համապարփակութիւն եւ տարածք պիտի կարենային շատ

աւելի տարածուն եւ ամբողջական ընծայել մատենագիտական փոքր այս գործը՝ պայմանով որ շեշտը գրուած ըլլար մանաւանդ հաւաքագրումին եւ նշումին վրան օսմանեան եւ թրքական գործերուն եւ այդ ձեւով բացուէր նոր, բոլորովին նոր հորիզոն մը Հայկական Տասնհինգի սրտցաւ ուսանողին առջեւ:

Գէորգեանի Համաօստ Մատենագիտութենէն լոկ երկու տարի ետք էր որ 1982-ին Մոսկուայի մէջ Կիւթեմպերկի գլանէն անցաւ մատենագիտական 743 էջանի գործ մը, որ ընդգրկեց այն բոլոր նիւթերը որոնք կը վերաբերէին թուրք գիրին ու գրականութեան եւ լոյս կը սփոէին հին ու նոր կեանքին ու պատմութեան վրայ թուրք ժողովուրդին<sup>(24)</sup>: Լայն ընդգրկում ունեցող այս հատորը, սակայն, գրեթէ այդպէս ալ մնաց հասողութենէն հեռու արեւմըտեան աշխարհի գիտական կարելի բոլոր ներկայացուցիչներուն եւ առ այդ եղաւ քիչ օգտագործուած մանաւանդ Հայկական Տասնհինգի հայ ուսանողին կողմէ՝ հակառակ որ անիկա կը կատարէր նըշումը եւ նիւթերը ուսւերէնով արտայայտութիւն գտած կարելի բոլոր աղբիւրներուն:

Ինչ որ ալ ըլլար իրականութիւնը 1982 թուակիր մոսկովեան այս թրքական Մատենագիտութեան մասին՝ անկէ լոկ երեք տարի ետք էր որ անաղմուկ կերպով հրապարակ եկաւ 26 էջանի մատենագիտական մէկ աշխատանքը Գէորգ Գ. Պաղճեանին, որ զայն կոչեց «Ընտրովի Մատենագիտութիւն»<sup>(25)</sup>: Այս մէկը տարածուեցաւ հայկական կեանքի բոլոր երեսներուն վրայ եւ ընդգրկեց Հայոց Պատմութիւնն ու աշխարհագրութիւնը, ցեղաբանութիւնն ու բնակչութիւնը, կրօնը, առասպելներն ու հաւատալիքները, հայերէն լեզուն եւ լեզուաբանութիւնը, հայ գրականութիւնն ու արևեստները, ճարտարապետութիւնը եւ երաժշտութիւնը, առեւտուրն ու տնտեսութիւնը եւ հայ օրէնսգիտութիւնը, ընկերաբանութիւնն ու քաղաքականութիւնը: Այս բոլորին հետ մատենագիտութեան մէկ մասն եղաւ եօթն էջանի հատուած մը որ սերտօրէն առընչակից մնաց Հայկական Հարցին, Հայկական զանազան կոտորածներուն եւ Հայկական Տասնհինգին: Մնացեալներէն անկախ՝ վերջին այս հատուածն էր որ ընդգրկեց 143 անուն գործերը 137 հայ եւ օտար հեղինակի, որոնցմէ 44-ն ունէր հեղինակային հայու պատկանելիութիւն, 30-ը՝ Փրանսացիի, 11-ը՝ ամերիկացիի, ութը թուրքի, եւ մնացեալները՝ անգլիացիի, գերմանացիի, իտալացիի, յոյնի, նորվեկիացիի, ասորիի եւ արաբի: Առաւել՝ Պաղճեանը տուաւ նաեւ 11 անուն գործ, որոնք հրատարակութիւնն էին օտար պետութիւններու եւ կազմակերպութիւններու,

Եւ 12 անուն ալ՝ որոնք կու գային հայ պետական, եկեղեցական եւ միութենական հրատարակութիւններէ, մինչ լեզուականօրէն՝ տուեալ այս 143 գործերուն 104-ը կը ներկայանային ֆրանսերէն արտայայտչութեամբ, 33-ը՝ անգլերէն, երեքը թրքերէն եւ միւս երեքն ալ՝ իտալերէն։

Հայկական Հարցը՝ Թրքական Մերժումէն Մինչեւ Հայկական Գործօնութիւն — Ո՞ւր է լուծումը գործէն երկու տարի ետք էր, որ Գէորգ Գ. Պաղճեանը վերջին մէկ դարեայ Հայոց Պատմութեան հայ թէ օտար ուսանողին սեղանին դրաւ յաջորդ իր գիրքը՝ Հայկական Գոյքերու Բոնագրաւումը Թրքական Կառավարութեան Կողմէն, որ, ինչպէս նախորդը, յաւելուածի իր բաժինով ներկայացուց փունջ մը Հայկական Հարցին եւ Հայկական Տասնհինգին առընչուղ գիրքերու։ Այս գործին մէջ տասն էջ ընդգրկող այս հատուածն ալ կոչուեցաւ «Ընտրովի Մատենագիտութիւն», եւ եկաւ ցոյց տալու, թէ բաւական բան էր փոխուած առաջին «Ընտրովի Մատենագիտութենէն» ասդին<sup>(26)</sup>։ Արդարեւ՝ հոն տեղ գտած աղբիւրային նշումները ենթարկուեր էին խմբաւորումներու եւ ըստեղծեր արեւմտեան լեզուներու, թրքերէնի եւ Հայերէնի ներքեւ ինկող հատուածներ։ Ճիգ մը այս մէկը՝ որ ոչ միայն աւելի գիտական կ'ընծայէր թիւ երկու «Ընտրովի Մատենագիտութիւնը»՝ այլ մանաւանդ կ'ընձեռէր որոշ դիւրութիւն անոր օգտագործումին։ Աւելին՝ անիկա կը ներկայացնէր մասնագիտական յստակ մէկ պատկերը Հայկական Հարցին եւ Հայկական Տասնհինգին առընչուղ աղբիւրներուն եւ սկզբնաղբիւրներուն, եւ կու գար լոյս սփոնելու զանազան երեսներուն անոնց, կը վերբերէր արիւնոտ ընթացքը Հարցերուն եւ դէպքերուն, կը պատկերացնէր խժութշարունակականութիւնն անոնց էութեան փուլերուն, եւ կ'ընծայէր առիթ եւ կարելիութիւն Հայոց Պատմութեան ուսանողին անոնց՝ այդ դէպքերուն եւ պատահարներուն, ջարդերուն եւ կոտորածներուն, ցեղասպանութեան եւ Հայասպանութեան, միով բանիւ՝ Հայկական արիւնոտ Հարցին, անոր պատճառներուն եւ հետեւանքներուն յայտնի եւ անյայտ զսպանակներուն վերլուծումին եւ վերծանումին։ Ու եթէ իր առաջին «Ընտրովի Մատենագիտութեամբ» Պաղճեանը կու գար բաւարարութիւն տալու պատմութեան ուսանողին լոկ հայ եւ օտար հեղինակներու, եւ պետական, կրօնական, մարդասիրական եւ այլ տեսակի կազմակերպութիւններու արեւմտեան լեզուներով հրատարակած գործերով՝ այս հեղ անիկա լեզուական այդ արտայայտչականութեան վրան կու գար աւելցը-նելու Հայերէնով լոյսին տրուած 42 գործերը 39 հայ հեղինակներու

ալ, որոնց հետ նաեւ մէկ գործը հայկական տարեգիրքի մը խմբագրութեան, եւ հայերէն թարգմանութիւնները քիւրտ եւ թուրք երկու հեղինակներու<sup>(27)</sup>:

Սակայն ի'նչ որ ալ ըլլար իրականութիւնը՝ Պաղճեանի թիւ երկու «Ընտրովի Մատենագիտութեան» մէջ հեղինակներէն հայ էին 24-ը, թուրք՝ 41-ը, Փրանսացի՝ 25-ը, ամերիկացի եւ անգլացի՝ տասնմէկը, արաբ՝ երեքը եւ գերմանացի, լեհ, իտալացի, յոյն եւ քիւրտ՝ մնացեալէն վեցը: Անձի հեղինակային պատկանելիութիւն ունեցող այս գործերէն անկախ՝ ութը գործեր հրատարակութիւնն էին օտար եւ արեւմտեան պետութիւններու եւ բարեսիրական կամ հայապաշտապան կազմակերպութիւններու, չորսը՝ հայկական իշխանութիւններուն, անոնց ներկայացուցչական մարմիններուն կամ Հայ Եկեղեցիին եւ հինգ հատորներն ալ՝ թրքական պետութեան կամ անոր հովանաւորութիւնը վայելող կազմակերպութիւններուն: Հայ, թուրք, Փրանսացի եւ այլ հեղինակներու 129 թիւին վրան այժմ անհրաժեշտ է աւելցնել թիւերն ալ հայերէնով արտայայտուած 38 այլ հեղինակներուն, մէկ խըմբագրութեան եւ զոյգ մը թիւերը հայերէնի թարգմանուած թուրք եւ քիւրտ հեղինակներուն՝ ունենալու համար 170-ի հասնող թուաքանակը մատենագիտական այս հաւաքածոյին մէջ արտայայտութիւն գտած հատորներու հեղինակներուն, որոնց լեզուական պատկանելիութեան ստորոգումը բաշխուած կը մնայ Փրանսերէն՝ 50, հայերէն՝ 42, անգլերէն՝ 30, թրքերէն 27, գերմաներէն՝ երկու եւ իտալերէն՝ մէկ գործի վրայ: Այսպէ՞ս էր, որ իր թիւ երկու «Ընտրովի Մատենագիտութեամբ» Պաղճեանն եկաւ գիտութեան սեղանին զնելու 170 հեղինակի 182 հատոր գործ, որ, ի՞նչ խօսք, նոյնանման այլ գործերու հետ բաղդատած, վերջին մէկդարեայ Հայոց Պատմութեան ուսանողին ներկայացուց 41 թուրք հեղինակի թրքերէնով տրուող 27 գործ, առաւել 17 այլ գործեր ալ, որոնք արտայայտութիւն գտան Փրանսերէնով եւ անգլերէնով, եւ մէկ գործի պարագային ալ՝ հայերէնով:

Պաղճեանի թիւ երկու «Ընտրովի Մատենագիտութիւնէն» լոկ մէկ տարի ետք, 1988ին, Ուաշինգթունի մէջ Ամերիկահայ Համագումարը<sup>(28)</sup> լոյսին տուաւ Ռուրէն Ատալեանի 56 էջանի Ուղեցոյց Հայկական Ցեղասպանութեան Աղքարներու գրքոյկը<sup>(29)</sup>, գոր ամբողջական ընծայելու համար Լոս Անդելըսի Հայ Ազգային Կոմիտէն նոյն տարին իսկ եւ նոյն հեղինակէն Հայկական Տասընհինգի ուսանողին եւ մասնագէտին հասցուց 40 էջնոց այլ գործ մը՝ Հայկական Ցեղասպանութիւնը 1915-1923 — Առաջնա Գրքոյկ Ուսանողներու եւ Ուսուցիչներու Համար վերնագիրով<sup>(30)</sup>, որ

մատենագիտական գործ մը ըլլալէ աւելի՝ Հայկական Տասնհինգին առընչուող նիւթերու մատենիկ մըն էր լոկ<sup>(31)</sup>: Այսուհանդերձ, եւ Հակառակ որ երկու այս գործերն ալ սերտ աղերս մը ունէին Հայկական Տասնհինգին հետ՝ անոնք հեռու մնացին ամբողջական եւ մասնագիտական խոր գոհացում տալէ անոր հայ եւ օտար ուսանողներուն:

Ատալեանի գործերէն երկու տարի ետք, սակայն, 1990-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ 22 հջանի Հայերի Ցեղասպանութիւնը<sup>(32)</sup> վերնագրուած մատենագիտական փորձը, որուն 1993-ին յաջորդելու եկաւ Հայերի Ցեղասպանութիւնը Օսմանեան Կայսրութեան Մէջ<sup>(33)</sup> գործը, որ իր 122 էջերով մնաց շատ աւելի ամբողջական եւ նպատակալաց՝ քան զինք նախորդողները:

Հայասպանութեան հետ սերտ աղերս ունեցող այս գործերէն անկախ՝ նոյն շրջանին պատմութեան ուսանողի սեղանին դրուեցան քանի մը այլ գործեր, որոնք եթէ ամբողջութեամբ չէին խօսեր Հայկական Տասնհինգի մասին՝ կը պարունակէին սակայն որոշ նիւթեր, որոնք կ'առընչուէին անոր<sup>(34)</sup>, եւ այդ իսկ պատճառով ինկան հետաքրքրութեան ծիրէն ներս Հայկական Տասնհինգին ու Ցեղասպանութեան ուսանողին: Այսուհանդերձ՝ Ցովհաննիսեանի 1980-ի մատենագիտական աշխատանքէն ետք հարկ եղաւ սպասել ճիշդ երկոտասնեակ մը տարի՝ ունենալու համար Համօ Պ. Վասիլեանի մատենագիտական մէկ աշխատանքը, որ նուիրուած մնաց մի՛միայն Հայկական Տասնհինգի վերքերումին, եւ մերժումի թրքական պնդումներուն: Արդարեւ՝ այս պնդումներուն հակադարձելու փորձ մը եղաւ անիկա: «Ինչո՞ւ հարց տալ, թէ պատմութիւնը կը կըկնէ՞ ինքզինք աշխարհի մը մէջ, ուր տեւական է մարդուն անմարդկայնութիւնը մարդուն հանդէպ, եւ մէկուն ողբերգութիւնը լոկ զգայացունց վերնագիրներու շարան մըն է թերթերուն համար, զոր ոմանք կրնան մերժել որպէս պետութեան թիկունքը վայելող քարոզչութիւն, եւ նոյնիսկ որպէս սուտ»՝ հաստատեց Արա Պալիոզեանն իր մուտքի քանի մը խօսքով, եւ աւելցուց նոյնհետայն, թէ «Ճի՛շդ այնպէս՝ ինչպէս որ այսօր թուրքերը կ'ակնարկեն Հայկական Ցեղասպանութեան — զայն կը կոչեն մեծ սուտ մը: Անոնք կը պնդեն, թէ երբեք չպատահեցաւ անիկա: Թրքասէր պատմաբաններ (եւ հետաքրքրական կերպով մեծ թիւ մը կայ անոնցմէ), ինչպէս նաեւ թրքասէր կառավարութիւններ (ներառեալ զանոնք՝ որոնք իրենք զիրենք կը ներկայացնեն որպէս պաշտպանները մարդկային իրաւունքներուն եւ ուամկապետական սկզբունքներուն) կ'արձագանգեն քարոզչութեան դիւրին այս Ճեւին: Ինչ որ այս պարոնները կը ձախողին բացատրել՝ հետեւեալն

է. — ինչո՞ւ համար հայերը պիտի ստեղծէին այսպիսի սուտ մը : Մարդկային պատմութեան մէջ որեւէ ազգ երբեւիցէ ստեղծե՞ր է ցեղասպանութիւն մը եւ հաւատացեր անոր մօտ երկու դար : Որեւէ ազգ յօրինե՞ր է բնաւ փաստագրական ապացոյցի լեռնակուտակ խսկական դէզ մը (որմէ շատերը հիմնուած ըլլան թղթակիցներու, պատմաբաններու, դիւանագէտներու եւ միսիոնարներու ականատեսի վկայութիւններուն եւ պատումներուն վրան, եւ առ այդ՝ յօրինուելու անկարելի)՝ փաստելու համար թէ իրապէս տեղի ունեցաւ ցեղասպանութիւնը»<sup>(35)</sup> :

Իրականութեան մէջ՝ ո՛չ ինքնապաշտպանութեան եւ ոչ ալ հակադարձումի համար պատրաստուած հատոր մըն էր Վասիլեանինը: Ընդհակառակը՝ անիկա հաւաքումի եւ մէկտեղումի փորձն էր այն նիւթերուն, որոնք արդէն իսկ կը գտնուէին հրապարակի վրայ եւ դարակներուն՝ զանազան մատենադարաններու եւ դիւանագիտական արխիւային մթերանոցներու, եւ աւելի քան բաւէին ըմբերանելու թուրք պետական թէ անհատական բաջաղանքները, եւ լոռութեան պատին գամելու թուրք մայրաքաղաքէն եւ թրքական այլ վայրերէն բարձրացող՝ այլ քաղաքականութեան վրան հիմնուող բարբանջները: «Այս հրատարակութեան մէջ գտնուող գիրքերը»՝ հաստատեց Վասիլեանը մուտքի իր խօսքով, «կը դրսեւորեն Հայկական Ցեղասպանութեան հանդէպ մարդկային անդրադարձներու շարք մը խուզարկող ճիգ մը: Իրաքանչիւր գիրք կ'աւելցնէ այլ տարածք կամ հեռանկար Հայկական Ցեղասպանութեան ընկալումին եւ ըմբռնումին համար:

«Այսօր՝ քսաներորդ դարու անմարդկային այս ողբերգութեան մասին կան երեք հարիւր ութսունէ աւելի տպուած գիրքեր, զորոնք մէկտեղած եմ այս հրատարակութեան մէջ. կը գրուին ուրիշներ ալ՝ մանաւանդ ջարդերէն վերապրողներու մասին: Այս մատենագիտութիւնը կը նպատակադրէ լայն տարածքի ընթերցանութիւն մը հայթայթել համահաւասար կերպով ուսանողներուն, գիտնականներուն թէ պարզ մարդոց համար:

«... Այս մատենագիտութիւնը չի բովանդակեր արխիւային նիւթեր, կամ ոչ-անգլերէն գիրքեր: Անոնք որոնք կ'ուզեն Հայկական Ցեղասպանութիւնն ուսումնասիրել օտար լեզուներով՝ պէտք է օգտագործեն մատենագիտական այլ աղբիւլներ, որոնց-մէ ոմանք յիշուած են այս գիրքին մէջ «մատենագիտութիւններ»ի տակ<sup>(36)</sup>: Այս հրատարակութիւնը չի պարունակեր յօդուածներ, որոնք հրատարակուած են գիտական թերթերու կամ օրաթերթերու մէջ հայերէնով, անգլերէնով, ֆրանսերէնով, ուսւերէնով, գերմաներէնով կամ այլ լեզուներով:

«Եղակի այս մատենագիտութիւնը դասաւորուած է ըստ հեղինակի, խորագիրի եւ նիւթի՝ բոլորն ալ այբուբենական շարքով։ Պիտի գտնէք մատենագիտական լրիւ ծանօթութիւն, ներառեալ ISBN թիւը, եւ այլ նշումներ։ Այս ուղեցոյցին մէջ էջի նշումէն ետք պիտի տեսնէք նիւթերու վերնագրումը, որ պիտի օգնէ ձեզի աւելի լաւ հասկնալու բովանդակութիւնը գիրքին։ Եթէ նոյն գիրքը յիշուած է երեք անգամ՝ երեք կարելիութիւններու համար է անիկա՝ հեղինակ, նիւթ եւ խորագիր՝ այբուբենական շարքով։ [Այս գործին մէջ] զետեղած եմ նաև ծանօթութիւններ գլխաւոր գրադարաններու մասին, որոնք օգտակար պիտի ըլլան անոնց՝ որոնք կը փափաքին գտնել գիրքը, եւ այլ նիւթեր՝ ինչպիսին են տեսերիզները, պարբերաթերթերը, փաստաթուղթերը, եւայլն»<sup>(37)</sup>։

Ըստ Վասիլեանի հաստատումին՝ «անմարդկային այս ողբերգութեան մասին կան երեք հարիւր ութսունէ աւելի տպուած գիրքեր»։ Սակայն իր օգտագործած մատենագիտական բարդ համակարգին չնորհիւ՝ իր գործին մէջ կը կատարէր նշումը 1189 անուն գիրքի։ սա կը նշանակէր, որ իւրաքանչիւր հատոր որ ինկեր է հեղինակի, նիւթի եւ վերնագիրի ներքեւ՝ ինքնաբերաբար պիտի յիշուէր երեք անգամ։ Թուաբանական պարզ գործողութիւն մը իսկ պիտի ցոյց տար, թէ Վասիլեանն իր գործին մէջ մէկտեղած էր 396 հատորէ աւելի։ Սակայն ի՞նչ որ ալ ըլլար անիկա՝ Վասիլեանի մատենագիտութեան հեղինակային պատկանելիութիւնն ունէր 133 հայ, 130 ոչ-հայ եւ 34 թուրք։ Յիշուող հեղինակներէն ոմանք տէրն էին մէկէ աւելի գործերու, մինչ կային բազմաթիւ գործեր ալ՝ որոնց հեղինակային պատկանելիութիւնը կ'երթար որոշ ազգային եւ միջազգային, անհատական կամ ընկերային հաստատութիւններու, կազմակերպութիւններու, պետութիւններու եւ պետական մարմիններու, միութիւններու եւ հաւաքականութիւններու<sup>(38)</sup>։

Վասիլեանի հարիւրէ մը աւելի էջերէ բաղկացած Հայկական Ցեղասպանութիւնը — Մատենագիտական եւ Մատենադարանային Համապարփակ Ուղեցոյց Մը ընդհանուր խորագիրին ներքեւ ինկող այս գործը, սակայն, ենթարկուած էր որոշ մասնատումներու՝ իւրաքանչիւրն իր ինքնուրոյն ենթախորագիրով։ Այսպէս՝ յայտնելէ ետք թէ գործը լոկ անգլերէն լեզուով տրուող հատորներու համապարփակ մատենագիտութիւն մըն էր՝ Վասիլեան յայտնեց տակաւին, թէ անիկա յստակ կերպով կու տար «Հայկական Ցեղասպանութեան ուսուցումի ուղեցոյցներուն» (ուսուցողական նիւթեր, դասախոսութիւններու ծրագիրներ, մարդկային իրաւունքներ եւ ձեւաբանութիւն), «Հայկական Ցեղասպանութեան ուսումնասիրութիւններուն» (օրինական եզրեր, միջազգային եւ

քաղաքական բովանդակութիւն), «Հայկական Ցեղասպանութեան փաստաթուղթերուն» (պաշտօնական տեղեկագիրներ, օրաթերթային պատումներ եւ Միացեալ Նահանգներու պետական թղթածրարներ), «Ականատեսի եւ վերապրողի պատումներ եւ գաղթի անձնական փորձառութիւններ), «Հայկական Ցարցին» (քաղաքական զարգացումներ, ազգայնականութեան ծագումը եւ ընկերութեան արդիականացումը), «Հայկական Ցեղասպանութեան մատենագիտութիւններուն» (Հայկական Ցեղասպանութեան մասին որեւէ լեզուով հրատարակուած գործեր), «Պատճառաբանութեան եւ մերժումի» (Հայկական Ցեղասպանութիւնն ըստ թուրք գիտնականներու եւ պետական աղբիւրներու), «Պատանեկան գրականութեան» (պատանիներու եւ երիտասարդներու համար գիրքեր Հայկական Ցեղասպանութեան մասին), եւ «Ցեղասպանութեան Վերաբերեալ ընդհանուր ուսումնասիրութիւններու» (Պատմութիւն եւ տարագում) մասին հիմնական եւ համապարփակ աղբիւրագիտական տուեալներ, ըստ որոնց՝ Վասիլեանի օգտագործած թուարկութեան դրութեամբ կրկնուող, եռապատկուող, քառապատկուող եւ նոյնիսկ հնգապատկուող գործեր բաշխուած մնացին գործի ամբողջ տարածքին վրայ:

Իրաւ էր Վասիլեանը: Այս մատենագիտական աշխատանքը չունէր արխիւային նիւթեր եւ ոչ-անգլերէնով գործեր, ունէր սակայն մէկ անուանացանկը Միացեալ Նահանգներու մէջ գտնուող ամբողջ շարք մը մատենադարաններու եւ գիտահետազոտական հաստատութիւններու<sup>(39)</sup>, առաւել՝ հանրային, դպրոցական, եկեղեցական, համալսարանական եւ անհատներու պատկանող գըրադարաններու, որոնց, ի՞նչ խօսք, առկայութիւնը մատենագիտական այս գործին ներս նպաստ մըն էր հետազոտողին եւ պատմութեան ուսանողին աշխատանքին:

Հետաքրքրական էր, սակայն, որ ամբողջական ըլլալու միտող այս գործին մէջ կար նշումը թրքական միայն տասնութը հատորի, որոնք կու գային հիմնովին պատճառաբանելու եւ արդարացնելու իրագործումին եւ գործադրումին արարքը Հայկական Տասնհինգին, կամ ալ՝ բոլորովին մերժելու առկայութիւնը հայասպանութեան<sup>(40)</sup>, մինչդեռ այս գործին լոյսընծայումէն քանի մը տարի ետք, այսօ'ր, կարելի է գտնել յորդանք մը կազմող գոյութիւնը թրքական հրատարակութիւններուն, որոնք թրքերէն չե՛ն անպայման:

Ի՞նչ որ ալ ըլլար իրականութիւնը սակայն՝ Վասիլեանի գործն իր բոլոր լաւովն ու վատովը եղաւ առաջին հիմնական փորձը, որ ի մի քերաւ անգլիագիր բոլո՛ր այն գործերը, որոնք ուղղակի աղերս մը ունէին Հայկական Տասնհինգին, անոր տուն տուող պատճառներուն եւ անոր հետեւանքներուն հետ եւ այդ իսկ պատճառով՝ կեցաւ տանելի միջինի մը վրայ:

Վասիլեանի Համապարփակ Ուղեցոյցին հրատարակութենէն լո՛կ տարի մը ետք՝ 1993-ին էր որ Լոնտոնի մէջ լոյս տեսաւ Վրժժ Ներսէս Ներսէսեանի Հայաստան մատենագիտական աշխատանքը<sup>(41)</sup>, որուն 304 էջերուն վրան սփոռուած մնացին յաճախ մանրամասն կերպով ծանօթագրուած ցանկերը հայութեան եւ անոր պատմութեան զանազան էջերուն նուիրուած գործերուն։ Ըստ Նեպրասքայի Համալսարանի դասախոս Լարսընի՝ «Հայաստանի մասին գրականութեան բերուած արժանի նպաստ մը [ն էր անիկա]։ Ինչպէս շարքին մէջ այլ հատորներ՝ այս գործն ալ կը պարունակէ ծանօթագրուած նշումներ, որոնք խմբուած են վերնագրային ընդարձակ գլուխներու տակ, ինչպէս՝ «Պատմութիւն», որոնց կը հետեւին հեղինակը, խորագիրը եւ նիւթերու ցանկը։ Նշումներուն ամբողջութիւնը կը կազմեն առընչակից մարդկայնական ուսումներ, որոնք կ'ընդգրկեն հետաքրքրական այնպիսի նիւթեր՝ ինչպիսին են մանրանկարուած ձեռագիր մատեաններ եւ ճանապարհորդագրութիւններ։ Երկար են ծանօթագրութիւնները եւ արժեւորող։ Գիրքն ի՛նք երկար է՝ շարքին մէջ [գտնուողներէն] բազմաթիւներու հետ բաղդատած, եւ կ'արտացոլէ հեղինակին ճիզն ու յանձնառութիւնը զայն գրելուն մէջ։ [Հատորը] կ'առաջարկուի բոլոր այն մատենադարաններուն՝ որոնք [նիւթ] կը հաւաքեն այս տարածաշրջանի մասին»<sup>(42)</sup>։

Լարսընի նշած տարածաշրջանը Մերձաւոր Արեւելքն ու Կովկասն էին անպայման, որոնց մէկ մասը կը կազմէր Հայաստանն իր պատմութեամբ, աշխարհագրութեամբ, ժողովուրդով եւ մասամբ նորին։ Դոկտ. Ներսէս Քհնյ. Ներսէսեանի մեզի զրկած մամուլի կտրօն մը իր կարգին կը յայտնէր թէ Հայաստանը 163-րդ համարն էր նոյնանման հատորներէ կազմուած եւ տակաւին շարունակելի եղող շարքի մը, որ կը կենար «Համաշխարհային Մատենագիտական Շարք» ընդհանուր գլխանոցի մը ներքեւ, եւ «Հայաստանի նուիրուած» առաջին ընտրովի բազմաբնոյթ մատենագիտութիւնն է[ր] որ լոյս կը տեսնէ[ր] եւրոպական գլխաւոր լեզուով մը։ Հետազօտողին համար տեղեկանքի անգնահատելի գործիք մըն էր անիկա եւ կ'ընդգրկէր բոլոր երեսները երկիրին պատմութեան, քաղաքականութեան եւ մշակոյթին»։

իրաւալ՝ այժմ փոքր ակնարկ մը Ներսէսեանի գործին վրայ նետուած՝ պիտի ցոյց տայ անոր լայն այն տարածքը, որ կ'ընդգրկէր քիչ մը ամէն ինչ, որ կը վերաբերի ժողովուրդի մը՝ այս պարագային հայուն գոյառնումին եւ յառաջընթացին, անոր հայրենի հող ու բանին, ծառ ու ծաղիկին եւ կենդանական աշխարհին, բնական հարստութիւններուն, ջուրին եւ կլիմային, նախապատմութեան եւ հնագիտութեան. դասական եւ արդի հայ թէ օտար այն բոլոր նիւթերուն՝ որոնք կը խօսին հայուն նախահայկական, ուրարտական եւ հայկազունեան, կիլիկեան եւ արդի, սովետական եւ սփիւրքեան պատմութեան մասին, հայ-օսմանեան յարաբերութիւններուն, եւ Հայկական Հարցի յառաջացումին, կոտորածներուն եւ Հայկական Տասնհինդին, հայ կրօնին, եւ քրիստոնէութեան, հաւատամքին եւ Աստուածաշունչին, ծէսին ու պատարագին եւ եկեղեցին, լեզուին ու լեզուարանութեան, հայ ազգային կեանքին եւ ազգայնականութեան ծնունդին, Հայկական Սահմանադրութեան, հայ կանոնագրութեան եւ օրինական դրութեան, տնտեսութեան եւ վաճառականութեան, բժշկագիտութեան եւ իմաստասիրութեան, ազգագրութեան եւ ազգային աւանդավէպին, գիրին ու գրականութեան, արհեստներուն եւ արուեստներուն, տպագրական եւ մանրանկարչական արհեստին եւ արուեստին, դրամագիտութեան եւ գրոշմագիտութեան, խոհանոցին, վիմային արձանագրութեան եւ յիշատակարաններուն, գրացուցակներուն եւ բառարաններուն, մատենագիտական աշխատանքներուն, համայնագիտարաններուն եւ քարտէսներուն։ Կարկինը շատ լայն բոնուած այս աշխատանքը կ'ընդգրկէ այդքա'ն նիւթ որքան Սալմասլեանի երեւանեան հրատարակութիւնը՝ մէկ տարրերութեամբ սակայն. այսպէս՝ երբ այդ վերջինը կու տար լոկ մատենագիտական չոր տուեալներ՝ Ներսէսեան կատարելէ ետք թուումի համընդհանուր անհրաժեշտ յաւելումները նիւթի գրեթէ բոլոր ճակատներուն վրայ՝ տուաւ նաեւ անհատ գործերութեամբ մէրթ ընդարձակ բաժին մը ծանօթագրութիւններու, եւ որոշ քըննարկումէ մը ետք տուեալ գործին՝ նաեւ արժենորումն անոր։

Ի՞նչ որ ալ ըլլան այս բոլորը, սակայն, այժմ մէր հետաքրքրութեան շրջագիծն ներս կ'իյնան Ներսէսեանի նշած հայ եւ օտար լո՛կ այն հատորները, որոնք անմիջականօրէն կ'առընչուին Հայկական Հարցին եւ Հայաստանի 1894-1896-ի կոտորածներուն, կիլիկիոյ 1909-ի ջարդերուն եւ 1915-1923-ի Հայկական Տասնհինդին։ Այժմ աւելի մօտ մատչում մը Ներսէսեանի Հայաստանի՝ ցոյց պիտի տայ որ Ներսէսեանն ունէր 13 հատոր, որոնք կը վերաբերէին Հայկական Հարցի ծննդոցին, յառաջացումին եւ անոր

վերիվայրումներուն, որոնցմէ տասներկուքը կը տրուէին անգլերէնով, իսկ մէկը՝ Փրանսերէնով։ Տասներեք այս գործերուն հեղինակային պատկանելիութիւնը ցոյց կու տար եօթը հայ, մէկ թուրք եւ չորս՝ այլ, մինչ հայկական ջարդերուն ընդհանրապէս եւ Հայկական Տասնհինգին մասնաւրապէս առընչուող գործերուն թիւն էր քառասուն, որմէ 28 հատը կը տրուէր անգլերէնով, եօթը՝ Փրանսերէնով, մէկական հատ՝ ոռուսերէնով, գերմաներէնով եւ հայերէնով, եւ զանազան փաստաթուղթերու երկհատոր գործ մըն ալ՝ այլազան լեզուներով. այսպէս՝ անոր առաջին հատորը հաւաքածոյ մըն էր հայկական, անգլիական, Փրանսական, գերմանական, իտալական, աւստրիական եւ ոռուսական փաստաթուղթերու, որոնց բոլորն ալ կը տրուէին գերմաներէն թարգմանութեամբ. իսկ երկրորդ հատորը մէկտեղում մըն էր գերմանական եւ աւստրօհունգարական փաստաթուղթերու։ Ներսէսեանի տուած քառասուն այս գործերէն անհրաժեշտ էր անջատել հինգը, որոնք յօդուածներ էին միայն։ Ինչ որ ալ ըլլար իրականութիւնը՝ քառասուն այս գործերն ունէին հեղինակային 21 հատոր, մէկ թուրքի, 14 ոչ-հայու եւ մէկ կազմակերպութեան<sup>(43)</sup> պատկանելիութիւն։ Ամփոփումի փոքր փորձ մը բոլոր այս տուեալներուն՝ պիտի ցոյց տար, թէ Ներսէսեանն իր գործին մէջ կատարեց նշումը լոկ 53 գործի, որոնցմէ անգլերէնով կ'արտայայտուէին քառասունը, Փրանսերէնով՝ ութը՝ գերմաներէնով՝ երեքը, եւ ոռուսերէնով ու հայերէնով՝ մէկական հատը։

Սակայն ամբողջական ընծայելու համար տուեալները Ներսէսեանի գործին՝ հոս անհրաժեշտ կը նկատենք փոքր ծաղկաքաղ մըն ալ կատարել Հայաստանի զանազան էջերէն եւ աւելցնել այս բոլորին վրայ։ Այսպէս՝ տրուած այս նիւթերուն հետ զուգընթաց պէտք էր որ քալէին գործերը Վահագն Տարեանի<sup>(44)</sup>, Կարօ Պատըրմանեանի<sup>(45)</sup>, Փրանսացի Իվ Թերնոնի<sup>(46)</sup>, գերման-ամերիկացի Ուլրիխ Թրուբենէրի<sup>(47)</sup>, թուրք Այտեմիրի եւ Սոնիէլի<sup>(48)</sup> եւ Գէորգեան-Փապուճեան զոյգին<sup>(49)</sup>։ Այս ձեւով՝ Ներսէսեանն իր Հայաստանով տուած կ'ըլլար վաթսուն գործ, որոնք անմիջականօրէն կ'առընչուէին Հայկական Հարցին, անկէ յառաջացած կոտորածներուն եւ Հայկական Տասնհինգին։ Ի՞նչ որ, սակայն, զայն կ'ընծայէր վիրաւոր՝ անկէ հիմնական բացակայութիւնն էր թուրք հեղինակներուն եւ անոնց անգլիացիր գործերուն, մինչդեռ այսօր անոնցմէ կան բազմաթիւներ, որոնք պէտք էր որ բերուէին ուշադրութեանը Հայոց Պատմութեան, եւ մանաւանդ անոր որոշ մէկ հատուածին՝ Հայկական Հարցին եւ Հայկական Տասնհինցին, եւ զանազան ջարդերուն ու կոտորածներուն սրտցաւ ուսանողին։

Վրէժ Ներսէս քհնյ. Ներսէսեանի մատենագիտական աշխատանքին հետ գրեթէ նոյն օրերուն էր, որ, 1993-ին, լոյս տեսաւ վահագն Ն. Տատրեանի մէկ մատենիկը<sup>(50)</sup>, որ, ինչպէս կը յայտնէր առաջին կողքին տպուած հաստատումը՝ առանձնատիպ մըն էր Փանիքոս Փանայիի խմբագրութեամբ լոյս տեսած Փոքրամանութիւնները Պատերազմի Ատեն<sup>(51)</sup> գործէն։ Ինչպէս նախապէս այլ առիթներով, Տատրեանն ա'յս անգամ ալ տուաւ մատենագիտական ցանկ մը օգտագործուած թրքական եւ այլ աղբիւրներու եւ սկզբնաղբիւրներու, որոնք անմիջական կերպով կ'առընչուէին ոչ միայն իր հրատարակած ուսումնասիրութեան՝ այլ ընդհանրապէս Հայկական Տասնհինգին եւ Հայասպանութեան։ Ընդարձակ չէր Տատրեանի ներկայացուցած մատենագիտութիւնը, ունէր սակայն նեղ, շա'տ նեղ կերպով մասնագիտական ըլլալու շնորհն ու բարիքն իր վրան, որոնք կը զատորոշէին զայն մինչ այդ լոյսին տրուած այլ մատենագիտութիւններէն։

Հո՛ս ալ, սակայն, կը գրսեւորուէր մատչումի այլ ձեւ։ Պարզէն հեռանալով՝ Տատրեանն իր ցանկով տուաւ 96 անուն հատոր ու յօդուած, զորոնք խմբաւորեց որոշ գլխանոցներու ներքեւ։ Այսպէս՝ նախ տուաւ շարքը թրքական եւ թրքալեզու նիւթերուն, որոնք ինկան «Պաշտօնական Փաստաթուղթեր» (չորս անուն գործ), «Թուրք Հեղինակներու Գործեր» (21 անուն գործ) եւ «Յօդածներ Թուրք Հեղինակներէ» (երեք անուն գործ) վերնագիրներու ներքեւ, եւ ապա՝ «Գերման, Վենեգուելացի, Զուիցերիացի, Ֆըրանսացի եւ Ամերիկացի Հեղինակներու Գործեր» (13 անուն գործ)։ 41 անուն հաշուող այս գործերէն ետք Տատրեան տուաւ նաեւ յաւելուածական ցանկ մը գիրքերու եւ յօդուածներու, ուր ներկայացուող գործերը բացառաբար կը խօսէին Հայկական Ցեղասպանութեան եւ Տասնհինգին մասին, եւ կը խմբուէին «Փաստագրական» (15 անուն գործ՝ որոնցմէ հինգը՝ յօդուած), «Ժամանակից Պատումներ» (հինգ անուն գործ), «Ուսումնասիրական Գործեր» (16 անուն գիրք), «Մերժումի Թրքական Գործեր» (ութը անուն գիրք) եւ «Ընդհանուր ու Բաղդատական Գործեր» (ութը անուն գիրք) գլխանոցներու ներքեւ։ Յօդուածներու եւ հատորներու սա նշումէն անկախ՝ Տատրեանն իր մատենագիտական ցանկով տուաւ փոքր մէկ շարքը գերմանական, երուսաղէմի Պատրիարքութեան Հայկական, եւ Բրիտանական արխիւային անտիպ նիւթերու, եւ Համաշխարհային Առաջին Պատերազմին յաջորդած զինազարբեան շրջանին Պոլիս հրատարակուող թրքերէն, հայերէն եւ ֆրանսերէն կարգ մը օրաթերթերու<sup>(52)</sup>։

Այժմ փոքր էջը մը 96 անուն հաշուող մատենագիտական այս գործէն ներս պիտի ցոյց տայ թէ անոնցմէ 33-ը ունին թրքերէնի, 47-ը՝ անգլերէնի, տասնը՝ Փրանսերէնի, եւ վեցը գերմաներէնի լեզուական պատկանելիութիւն, մինչդեռ հեղինակայինով ներկայացող 64 անուններէն չորսը կու գան օսմանեան եւ թուրք հանրապետական աղբիւրներէ, եւ մէկն ալ Հայկական Հարցի Միւնիխեան Հիմնարկէն. մնացեալ 59 հեղինակներուն 15-ը ունին Հայկական, 27-ը՝ թրքական, իննը՝ ամերիկեան, ութը՝ անգլիական, եօթը՝ գերմանական, հինգը՝ Փրանսական, եւ մէկականն ալ նորվեկիական եւ վենեգուելական պատկանելիութիւն:

Մատենագիտական փոքր, շա'տ փոքր գործ մըն էր Տատըրեանինը, որ, սակայն, բաղդատած մատենագիտական այլ հաւաքածոներու հետ՝ կը մնայ մասնագիտական շա'տ նեղ արահետէ մը ընթացող, եւ առ այդ՝ ուղղակի կ'առընչուի Հայկական Տասնհինգին եւ Հազի՛ւ թէ կը փորձէ մատչիլ Հայկական Հարցին: Այնուամենայնիւ՝ ձեռքի տակ ունենալու համար տեսակատար կշիռը Տատրեանի մատենագիտական վաստակին՝ անհրաժեշտ էր անոր վրան տակաւին կատարել յաւելումը բոլոր այն գործերուն, զորոնք անիկա օգտագործեց իր կատարած ուսումնասիրական հրատարակութիւններուն պատրաստութեան մէջ, որոնք անպայման պիտի գան աւելցնելու ծանրութիւն այդ կշիռին եւ ճամբայ Հարթել ուսանողին առջեւ Հայկական Հարցին եւ Տասնհինգին:

Բայց Տատրեանը մի՛շտ ալ նուիրուած մնաց Հայկական Տասընհինգի խորագոյն պեղումին եւ ուսումնասիրութեան, անոր տուն տուող պատճառներուն եւ զսպանակներուն, անոր արտայայտութեան զանազան ձեւերուն, երեւոյթներուն եւ ընթացքին, եւ որպէս ընկերաբան՝ անոր մանաւանդ հետեւանքներուն, եւ Հայժողովուրդի մնացորդացին վրան անոր անկորնչելի ազդեցութեան: Նեղ, շա'տ նեղ մասնագիտութեան մարդ՝ անիկա իջաւ խորեն ու ալքերը լո՛կ այն Հարցերուն որոնք կ'առընչուէին միմիայն Հայկական Տասնհինգին եւ տասնամեակներով մնացած դուրս՝ Հայութեան վերջին շրջանի պատմութեան ուսանողներուն Հասողութենէն եւ ուշադրութենէն: Սա որոնումին եւ պեղումին արդիւնքն եղաւ յիսուն էջանի մատենիկ մը<sup>(53)</sup>, որ եկաւ միանգամբնդմիշտ ըմբերանելու պետական, պատմագիտական եւ մամուկային թրքական այն բոլոր բաջաղանքները՝ որոնցմով կը մերժուէին եւ կ'ուրացուէին առկայութիւնը եւ իրականութիւնը Հայկական Տասնհինգին, մինչդեռ այդ վերջինը, ինչպէս կը հաստատէր ցեղասպանութեան եւ ողջակիզումի յայտնի մասնագէտ իզրայէլ Զարնին՝ ծառայեր էր լո՛կ որպէս «զգեստի նախագործ» մը յետա-

գայ ողջակիզումին համար, որովհետեւ անիկա «իր կարգին կը զգենու տիպարային իմաստ մը ցարդ կատարուած ցեղասպանական անխառն դէպքի մը, սակայն ո՛չ մեծագոյնին, եւ իրականութեան մէջ բոլորովին տարբեր՝ ժողովուրդներու զանգուածային բնացնչումի շատ մը այլ դէպքերէն»<sup>(54)</sup>:

Իրայատուկ եւ եզակի այս բնաջնջումին առկայութիւնն ու իրաւութիւնը փաստարկելու նուիրուած գործ մը եղաւ Տատրեանինը, ուր «օգտագործուած գերման եւ աւստրիական աղբիւրները ո՛չ միայն լաւագոյններէն էին սկզբնաղբիւրներու առկայ եւ օգտագործելի համաստեղութեան մէջ՝ այլ գրեթէ էապէ՛ս անվիճելի»:

«Տրուած ըլլալով որ այս փաստաթուղթերուն մեծագոյն մասը կու գայ Գերմանիոյ եւ Աւստրիոյ արխիւներէն, այլ մանաւա՛նդ Գերմանիոյ, անհրաժեշտ է [հոս] տալ որոշ ծանօթութիւն մը ուրիշ՝ այլ նոյնանման փաստագրական գործի մը մասին, զոր կազմեց հոչակաւոր գերման միսիոնար եւ նոյն ատեն պատմարան Եոհաննէս Լեփսիուսը»<sup>(55)</sup>: Այս գործը կ'ընդգրկէ 444 փաստաթուղթ, որոնք ձեռք են գտուած գերման արտաքին գործերու նախարարութեան քաղաքական մասնաբաժինի արխիւներէն, որոնք<sup>(56)</sup> այժմ կը գտնուին Պոննի մէջ: Սակայն այս հատորը խոցելի է պատմութեան առջեւ երկու տեսակէտէ: Անոր կը պակսին արխիւային բնորոշչիչ համարակալումները՝ ինչպիսին են թիւերը թղթածրարին եւ հատորին, ինչպէս նաեւ իրաքանչիւր փաստաթուղթի արձանագրութեան համարները, որոնցմով փաստաթուղթերը արձանագրուած են արխիւներու արձանագրութեան այն տոմարէն ներս որ կը խօսի դիւնագիտական թղթակցութեան մասին: Կարեւորագոյնը, հակառակ «Յառաջաբան»ին մէջ տրուած հաւաստիքին, փաստաթուղթերուն բոլորը չեն որ հարազատօրէն վերարտադրուած են: Անոնցմէ ոմանք կը կրեն անկանոնութեան այնպիսի՝ հետքեր՝ ինչպիսին են մեկնաբանութիւնը, ամփոփումը եւ պատահական ջնջումը տուեալ պարբերութեան մէջ: Այսուհանդերձ՝ իր ամբողջութեան մէջ Լեփսիուսի հատորն ստուար, ուժեղ եւ վաւերական աղբիւր մըն է, որ կը փաստագրէ մանրազնին կերպով ծրագրուած եւ անյեղլի կերպով գործադրուած նմոյշ մը ցեղասպանութեան:

«Փաստի ներկայացումին մէջ՝ ներկայ ուսումնասիրութիւնը աւելի է ընտրովի եւ մասնաւորուած՝ քան թէ Լեփսիուսի գործը, որովհետեւ անիկա»<sup>(57)</sup> առաւելաբար կը բաղկանայ փաստաթուղթերու փոքր հատուածներու հաւաքածոյէ մը: Տեսականորէն՝ հատուածումի այսպիսի արարք մը պիտի ականահարէ վստահելիութիւնը այն վկայութեան, որ կը թուի ըլլալ ոչ միայն

թերի՝ այլ նաեւ անկապ: Այսուհանդերձ նոյնիսկ ծաղկաքաղումի այս նկարագիրը կը կազմէ էութիւնը այս ուսումնասիրութեան կերպին: . . . Երբ անիկա վերածուի սոսկական եւ պարզագոյն իր ձեւին՝ կը նպատակադրէ հաստատել ցեղասպանութեան իրականութիւնը նախատարբերովն ու տուեալներովը գերման եւ աւստրիական աղքիւրներուն: . . . Ուշադրութեան եւ ցուցարկումին կիզակէտը ցեղասպանութիւնը շրջանակող ընթացքը չէ, այլ՝ համընդհանուր դատումը դիւանագէտներուն եւ զինուորականներուն, որոնք, որպէս ժամանակակիցներ, կը տեսնեն այս ընթացքը: Այս գործին նպատակն է հաւաքել այս դատումները եւ ուրուագծել անոնց յառաջացումը:

«. . . Կարճ ասած՝ մարդ հոս գործ չունի մեկուսացած եւ բանի մը վկայութիւններու հետ, այլ՝ համախմբուող քազմաքիւ փաստաբուղբերու, որոնիք բացայայտ կերպով կը հաստատեն պատմական իրողութիւնը Հայկական Ցեղասպանութեան<sup>(58)</sup>: Ներկայ ուսումնասիրութիւնը կը նպատակադրէ ցոյց տալ, մանրամասնել եւ ամբողջական ընծայել այս վկայութիւնները՝ տեղեկութիւններու միահամուռ շրջանակով մը»<sup>(59)</sup>:

Ըստ Տատրեանի՝ նեղ մասնագիտական այս մատենիկը կը կառուցուէր որոնումի հիմնական երեք առանցքի վրայ — նախ՝ նպատակը Հայկական Տասնհինգին, ապա՝ արդիւնքը, եւ հուսկ՝ 1918-ին ցեղասպանութեան տարածումն ու խորքը Ռուսահայաստանի մէջ: Ընել կարենալու համար այսպէս՝ Տատրեան իրարայացորդ ձեւով մէջբերեց վկայութիւնները գերման քաղաքական եւ զինուորական բարձրագոյն իշխանաւորներուն. ահա թէ ինչպէ՞ս մէկ առ մէկ հրապարակ քաշուեցան արտաքին գործերու նախարարներ ֆոն Եակովը եւ ֆոն Քուլմանը, պետական քարտուղար Զիմմերմանը, պետական երկրորդ քարտուղար ֆոն տէմ Պուշչը, Զօրավար Էրիք Լուտենտորֆը, ընդհանուր մարածախտ Փոլ Հինտենապուրկը, եւ բժշկական գնդապետ՝ Փրոփ. Կէորկ Մէյէրը: Անոնց յաջորդեցին գերման դեսպաններ Հանց Ֆրայհեր ֆոն Վանկենհայմը, Իշխան Էրնսթ Վիլհելմ Հոհենլոհէ-Լանկենապուրկը, Կոմս Փոլ ֆոն Վոլֆ-Մեթերնիկը, Տոքթ. Բիխարտ ֆոն Քուլմանը, եւ Կոմս Եոհան Հայնրիխ Պերնսթորֆը, իսկ աւստրիացի դեսպաններէն Եոհան Իշխան Փալլաւիչինին եւ հաւատարմատար իշխան Քարլ Թրոթմանստորֆը, մինչ գերման հիւպատոսներէն Տոքթ. Հայնրիխ Պերկֆելտը (Տրապիզոն), Տոքթ. Էօճէն Պուկէն (Ատանա), գերհիւպատոս Քուքոփը (Սամսոն), Տոքթ. Վալթէր Բէուլէրը (Հալէպ) եւ գերհիւպատոս Տոքթ. Մաքս Էրվին ֆոն Շէունէր-Բիխթէրը (Կարին), իսկ աւստրիացիներէն՝ ընդհանուր

Հիւպատոս՝ էրնսթ Փոն Քվիաթովսքին (Տրապիզոն, Սամսոն), Հիւպատոս Տոքթ. Արթուր Շէօվալիէ տը Նատամլենգքին (Ատրիանապոլիս), Հիւպատոս եւ գործակատար Վլատիմիր Ռատիմսքին (Զմիւռնիա), եւ ընդհանուր Հիւպատոս Տոքթ. Քարլ Ռանզին (Դամասկոս): Պատերազմի ընթացքին Օսմանեան Կայսրութեան տարածքին գտնուող բարձրաստիճան գերման զինուորականերէն վկայութեան կանչուեցան Օսմանեան Զինեալ Ռւժերու Սպայակոյտի Պետ Հանց Փոն Զեքթէն, Գնդապետ Մթանկէն, Զօրաբաժինի Զօրավար Ֆրիտրիխ Ֆրայհէր Քրէս Փոն Քրեսսենշթայնը, Մարաջախտ Վիլհելմ Լէոփոլտ Քոլմար Ֆրայհէր Փոն տէր Կոլցը, Զօրաբաժինի Զօրավար Մաքս Շլի փաշան, Զօրաբաժինի Զօրավար Հանս Կուրը, Օսմանեան Բանակի Զօրավար Ֆրանց Քարլ էնտրէսը, Օսմանեան Կայսրութեան մէջ Գերման Զինուորական Առաքելութեան պետի փոխանորդ Զօրավար Տոքթ. Քարլ Մուկմանը եւ աւստրիացի զինուորականներէն՝ զինուորական կցորդ Եոզէֆ Փոմիանքովսքին, եւ Օսմանեան Կայսրութեան մէջ գտնուող գերմանական բանակի սպայակոյտի պետ եւ գերմանական բանակի կամաւոր վենեգուելացի հրամանատար Ռաֆայէլ Նոկալէսը: Այս բոլորէն անկախ՝ Տատրեան տակաւին հրապարակ քաշեց գերման զինուորական բժիշկներ Հ. Մթոֆֆելսը, Շախմը, Շիլինկը, ըՄթէոպէրը, Անտրէս Կասպարը, եւ Ռոզենպերկը, որ Տատրեանի իսկ հաստատումով՝ «ընդհանրապէս պատերազմի ամբողջ տեւողութեան գլխաւոր գերիսաց թուրք-հայկական յարաբերութիւններու հանդէս գերման քաղաքականութեան կազմութեան մէջ, եւ մասնաւորապէս՝ թրքական ցեղասպանութեան»<sup>(60)</sup>: Տատրեան հրապարակ քաշեց նաեւ թղթակիցներ Փոն Թիցքան, Տոքթ. Հարրի Մթիւրմէրը, Փոլ Վայցը, երեսփոխան Մաթիաս էրձպերկէրը, Պաղտատի երկաթուղագիծի պաշտօնեայ Վ. Սփյիքըրը, նախկին Հիւպատոս Տոքթ. Էտկար Անտերսը, Հիւկօ Կրոթէն, Տոքթ. Քարլ Ռոթնը եւ դերգնդապետ էրնսթ Բարագուինը:

Այս ձեւով Տատրեանն իր պատրաստած մատենագիտական ուսումնասիրութեան մէջ հրապարակ քաշած եղաւ վկայութիւնները եօթը զեսպանի եւ տասնմէկ հիւպատոսի, եօթը պետական քարտուղարի, արտաքին գործերու նախարարի եւ գօրավարի, բարձրաստիճան տասնմէկ զինուորականի, հինգ զինուորական բժիշկի եւ տասնվեց գերման այլ հեղինակի: Ի՞նչ որ սակայն հիմնական կերպով քաշ ու կշիռ տուաւ իր գործին՝ անկէ ներս օգտագործումն էր եւ առկայութիւնը վկայութիւններու ճռաքաղումի մը, որ կատարուեցաւ 88 գերման եւ 22 աւստրիական արիստային թղթածրարէ եւ հակիրճ կամ ընդարձակ տեղեկագիրէ եւ 18 հատո-

րէ, որոնք կ'ընդգրկէին դրական ու ժխտական յուշերը Օսմանեան կայսրութեան զանազան շրջանները հաստատուած գերման եւ այլ պաշտօնատարներու, բժիշկներու, թղթակիցներու եւ զինուորականներու: Տատրեանի գործը, Զարնիի իսկ հաստատումով, «կուտայ անհերքելի փաստերու նոր փունջ մը Հայկական Յեղասպանութեան մասին: Այս շարքին նախկին հատորներուն մէջ<sup>(61)</sup> Տատրեան փաստագրեց Հայկական Յեղասպանութեան հետքերը նոյնիսկ արձանագրութիւններովը թուրքերուն, որոնք այդքան կը տքնին խափանել տեղեկութիւնները: Այժմ այս հատորին մէջ Տատրեան ի մի կը հաւաքէ դիտարկումի անհամար հետքեր եւ փաստարկումներ գերմաններու կողմէ, որոնք Հայկական Յեղասպանութեան ատեն սերտագոյն դաշնակիցներն էին թուրքերուն»<sup>(62)</sup>:

Իրա՛ւ էր Զարնին: Անհերքելի փաստեր էին Տատրեանի կազմած մատենագիտութեան ընդգրկած պաշտօնական վկայութիւնները եւ կու գային լո՛կ գերման եւ աւստրիական արխիւներէն եւ հրատարակութիւններէն: Հետաքրքրական էր, սակայն, որ երբ անիկա կրնար ամենայն դիւրութեամբ մատչիլ օսմանեան եւ թրքական նիւթերուն ալ, ի՞նչ փոյթ որ անոնք տակաւին իրեն եւ Հայ-թրքական յարաբերութիւններու պատմութեան մնացեալ բոլոր ուսանողներուն առջեւ փակ ըլլային որպէս արխիւային տըւեալ՝ անիկա նախընտրեց ճգել զանոնք ուրիշներուն, եւ ինք շարունակեց իր ընթացքը: Այսուհանդերձ՝ ի՞նչ որ ալ ըլլար իրականութիւնը՝ Տատրեանի այս գործը մնաց եղակի՝ իր նպատակով, ընդգրկումով եւ անոնց իրագործումով:

Տատրեանի գործէն լոկ տարի մը ետք էր որ, 1995-ին, Հայկական Տասնհինգի ուղարկուած ամեակի նշումի օրերուն, Երեւանի մէջ լոյս տեսաւ 111 էջանի եւ երեքլեզուեան մատենագիտական աշխատանք մը: Ըստ մուտքի փոքր յայտարարութեան մը՝ «այս հատորը կը հրատարակուի հովանաւորութեամբ Հայկական Յեղասպանութեան 80-ամեակին նուիրուած Միջոցառումների Կազմակերպութեան Պետական Յանձնաժողովին (Երեւան, Հայաստան) կողմէ եւ նիւթական օժանդակութեամբ ժամանակակից Հայկական Ուսումնասիրութեան եւ Փաստագրութեան Զօրեան Հաստատութեան (Քէյմպրիճ, Մեսեչուսէց, ԱՄՆ, եւ Թորոնթօ, Քանատա)»: աւելին՝ ակադեմիկոս-փրոֆեսոր Մկրտիչ Գ. Ներսիսեանը կը հաստատէր խմբագիրի իր խօսքով, թէ «Արեւմտահայերի 1915-1916 թթ. ցեղասպանութեան՝ Մեծ Եղեռնի վերաբերեալ գոյութիւն ունի բաւական հարուստ գրականութիւն: Ուղսուն տարիների ընթացքում երիտթուրքերի ոճրագործութեան մասին հրապարակուել են

պաշտօնական ու արխիւային հաւաստի փաստաթղթերի ժողովածուներ, ականատեսների եւ կոտորածներից փրկուածների յուշեր ու վկայութիւններ, ինչպէս նաեւ գիտական ուսումնասիրութիւններ եւ այլ բնոյթի շատ աշխատութիւնները հայ ժողովուրդի նկատմամբ, որ իրագործեց ուազմատենչ պանիսլամիստ, պանթիւրքիստ ջարդարարների պետութիւնը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

«Նոր պատմութեան այդ անօրինակ բարբարոսութեան մասին գրել են ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի բազմաթիւ պատմաբաններ ու հրապակախօսներ, գրել են տարբեր երկրներում, տարբեր լեզուներով:

«Մեծ Եղեռնի 80-ամեակի կապակցութեամբ հրատարակւող սոյն համառօտ մատենագիտութիւնը, սակայն, չի ընդգրկում խնդրին վերաբերող ամբողջ գրականութիւնը, քանի որ այն ունի համեստ նպատակ՝ Մեծ Եղեռնի պատմութեան հարցերով մեր օրերին զբաղուող ու հետաքրքրուող գիտական աշխատողներին եւ մտաւորականներին ներկայացնել մինչեւ օրս այդ մասին լոյս տեսած համապատասխան հրատարակութիւնների միայն առաւել կարեւոր մասը։ Նկատենք, որ հնարաւորութիւն չունեցանք մատենագիտական ցանկում յիշատակել պարբերական մամուլում տպագրուած պատմագիտական ու տեղեկատուական արժէքաւոր յօդուածները։ Զեն յիշատակուած գրական-գեղարուեստական ստեղծագործութիւնները։ Թերութիւն պէտք է համարել նաեւ այն հանգամանքը, որ այս մատենագիտութիւնը ընդգրկում է միայն հայերէն, ուռւսերէն եւ անգլերէն լեզուներով հրապարակուած գրականութիւնը, չնայած որ հայերի ցեղասպանութեան մասին, ինչպէս յայտնի է, արժէքաւոր աշխատութիւններ կան նաեւ Փրանսերէն, գերմաներէն, իտալերէն, իսպաներէն, յունարէն, արաբերէն, պարսկերէն եւ այլ լեզուներով։ Մենք յոյս ունենք, որ մօտ ապագայում կը ստեղծուի աւելի ծաւալուն եւ ամբողջական մատենագիտութիւն»<sup>(63)</sup>։ Ըստ խմբագիրի տուեալներուն՝ մատենագիտական այս գործը արդիւնքն էր Ռ. Բարաջանեանի, Ն. Դերոյեանի, Մ. Կարապետեանի եւ Մ. Յովհաննիսեանի ճիգերուն։

Առաջին իսկ ակնարկով մատենագիտական հետաքրքրական գործ մըն էր «սոյն համառօտ մատենագիտութիւնը» եւ հեռանալու փորձ մը նախորդ բոլոր մատենագիտական գործերէն։ Արդարեւ Մատենագիտութիւնը որ 1915-1964 եւ 1965-1995 տարիներով ընդգրկուող կը բաժնուէր հիմնական երկու հատուածներու՝ նիւ-

թերու իր ներկայացումին մէջ կ'ընթանար անջատ տարիներու եւ այդ տարիներուն համընկնող հրատարակութիւններու այրուբենական դասաւորումով մը:

111 էջ հաշուող մատենագիտական «համառօտ» այս գործը կը բաղկանար հիմնական երեք մասեր՝ հայերէնով, ոռւսերէնով եւ անգլերէնով<sup>(64)</sup>, գիրքերու 547, 143 եւ 189 յաջորդական քանակով մը: Ընդհանուր 879 հատոր հաշուող մատենագիտական այս գործն իր ներկայացումի բարդ ձեւը վերացնելու համար Հայոց Պատմութեան ուսանողին կը ներկայացնէր հեղինակային անուանացանկերը հայերէնով, ոռւսերէնով եւ անգլերէնով տրուող գործերուն<sup>(65)</sup>: Սակայն հոս ալ այդ ուսանողը կը գտնէր ինքզինք անակնկալներու առջեւ՝ պարզօրէն անոր համար որ երեք այս անուանացանկերէն կը պակսէին նշումն այն գործերուն, որոնց կը պակսէր առկայութիւնը հեղինակի մը, եւ ա'յդ իսկ պատճառով կարելի չէր անոնց օգտագործումով գտնել տուեալ հատոր մը:

Այսուհանդերձ, ի՞նչ որ ալ ըլլար իրականութիւնը, մատենագիտական այս գործը եղաւ քայլ առաջ մը նոյնանման աշխատանքներուն մէջ, ի՞նչ փոյթ որ անոր պակսէր նշումը օսմանեան եւ թրքական աղքիւրներուն եւ գործերուն:

### 3.

Այսպէ՛ս ուրեմն: Մատենագիտական աշխատանքներուն ըւլիրուած յիսնամեակ մը, եւ մեզմէ ո՛չ մէկը մտածեց անցնիլ հանդիպակաց կողմը հայկական եւ արեւմտեան մատենագիտութեան սահմաններէն, հասնիլ օսմանեանին եւ թրքականին, իջնել խորերն անոնց, եւ գտնել թէ ի՞նչ կար հոն թաղուած: Արդարեւ Սալմասլեան տուաւ լո՛կ երկու անուն գործ, որոնց թրքական էր հեղինակային պատկանելիութիւնը եւ ֆրանսերէն՝ լեզուականինը<sup>(66)</sup>: Թերձիւմանեանն իր կազմած՝ այլ լոյս չտեսած գործով տուաւ միայն երեք անուն գիրք, որոնք թրքական էին լեզուական թէ հեղինակային պատկանելիութեամբ<sup>(67)</sup>: Սարգսեանն իր մատենագիտութեան մէջ ունէր միայն մէկ գործ, որուն թրքական էր հեղինակային պատկանելիութիւնը, եւ անգլերէն՝ լեզուականը<sup>(68)</sup>: Իր կարգին՝ Յովհաննիսեանը կատարեց նշումը 26 հատորի, որոնց թուրք էին հեղինակները, սակայն լեզուականօրէն թըրքերէն էին ինը, ֆրանսերէն՝ 13-ը, եւ անգլերէն՝ չորսը<sup>(69)</sup>: Վասիլեանը տուաւ գործերը 34 թուրք հեղինակի, որոնցմէ թրքերէն

էր լեզուական պատկանելիութիւնը 18-ին, եւ անգլերէն՝ մնացեալներուն<sup>(70)</sup>, Հայկական Հարցի Մատենագիտութեան հեղինակներն իրենց մեքենագիր եւ բազմագրուած աշխատանքին առաջին հատուածով տուին 49 անուն թրքական գիրք եւ յօդուած, որոնցմէ թրքերէն էին ութը, Փրանսերէն՝ 28-ը, անգլերէն 12-ը եւ գերմաներէն՝ մէկը<sup>(71)</sup>, մինչ երկրորդ հատուածով տուին 43 անուն գործ, որոնցմէ թրքերէն էին 11-ը, Փրանսերէն՝ 16-ը, անգլերէն՝ 14-ը, եւ գերմաներէն՝ երկութը<sup>(72)</sup>: Իր կարգին՝ Պաղճեանն իր թիւ մէկ «Ընտրովի Մատենագիտութեամբ» տուաւ ութը հեղինակ թրքական պատկանելիութեամբ, սակայն լոկ չորս անուն գիրք՝ թրքերէնով, մինչ իր թիւ երկու «Ընտրովի Մատենագիտութեամբ»՝ 41 թուրք հեղինակ եւ լոկ 27 թրքերէն հատոր<sup>(73)</sup>. Ներսէսեան քահանային մատենագիտութիւնն ունէր լո'կ հինգ հատոր՝ հեղինակային թուրք պատկանելիութեամբ, որոնցմէ, սակայն, թրքերէն էին երեքը, եւ անգլերէն՝ երկութը<sup>(74)</sup>: Տատրեանն իր գործով տուաւ 33 անուն թրքերէն գիրք 27 թուրք հեղինակի գրիչն<sup>(75)</sup>, իսկ երր իր մատենագիտական գործն արդէն ունէր ոչ մէկ աղերս թուրք հեղինակի գրիչէն ելած որեւէ հրատարակութեան հետ՝ Տիգրան Գէորգեանը տուաւ լոկ 18 հատոր թրքերէն գործ<sup>(76)</sup>, մինչ Ներսիսեանինը՝ ոչ մէկ հատոր:

Այժմ քննական փոքրագոյն ակնարկն իսկ մատենագիտական այս աշխատանքներուն վրան նետուած՝ պիտի անմիջապէս իյայտ բերէ այս գործերուն նկարագրային այն յատկանիշը որ ընդհանուր է անոնց բոլոր հեղինակներուն համար ալ եւ մեզ առաջնորդէ այն որոշ եղրակացութեան թէ անոնք՝ այս հեղինակները կամ անձանօթ են օսմաներէն եւ արդի թրքերէն լեզուներուն, կամ անոնց կը պակսի անմիջական առկայութիւնը այդ լեզուներով հըրատարակուած գործերուն, կամ ալ ընդհանրապէս բաւարարուած են հայ-թրքական յարաբերութիւնները վերբերող եւ միայն արեւմտեան լեզուներով լոյսին տրուած գիրքերով եւ ուսումնասիրութիւններով: Այս վերջին պարագային՝ անոնց կը պակսի անհրաժեշտ ճիգը որոնումին՝ հասնելու համար թրքերէն եւ թրքական սկզբնաղբիւրներուն, նիւթերուն եւ պատմագրական գիրին ու գրականութեան:

Աշխատանքի եւ որոնումի ճիգը, սակայն, առկայ է Յովհաննիսեանի մօտ եւ Տատրեանի, որոնք, այնուամենայնիւ, կը սահմանաւորեն իրենք զիրենք լրջագիծովն իրենց ուսումնասիրութեան եւ մատչելիութեամբը իրենց անհրաժեշտ եղող գործերուն: Հայոց Պատմութեան այս երկու ուսանողներէն դուրս հա-

զի՛ւթէ նշմարելի է ճիգը ուրիշներու մէջ այդ անհրաժեշտ որոնումին, ահա թէ ինչո՞ւ համար անոնց գործերէն կը պակսի ներկայութիւնը հանդիպակաց կողմին, մինչդեռ անհրաժեշտ էր, որ կատարուէր սա ճիգը, ի մի հաւաքուէին մատենագիտական տրեալները հանդիպակաց կողմին, եւ մանաւանդ անոնք՝ որոնք հեռուէն կամ մօտէն կ'առընչուէին Հայկական Հարցին, եւ անկէ յառաջացած կոտրածներուն, եւ մանաւանդ՝ Հայկական Տասընհինգին, եւ կը փորձէին լոյս սփռել օսմանեան եւ թրքական պլնդումներուն, մերժումներուն եւ ուրացումներուն եւ նենգափոխութեան ու խեղաթիւրումներուն վրայ, որպէսզի վերջին մէկդարեայ Հայոց Պատմութեան ուսանողն այդ ճեւով կարենար իրազեկ զառնալ թրքական պատճառաբանումներուն, արդարացումներուն եւ դրական կամ ժիտական հաստատումներուն<sup>(77)</sup>:

Կարելի չափով փակել կարենալու համար մատենագիտական այս բացը եւ գո՞նէ սրբազրելու կամ վերացնելու համար ժամանակի ընթացքին յառաջացած թերին Հայկական Հարցին եւ Տասընհինգին զանազան փուլերուն, երեսակներուն եւ արտայայտութիւններուն վրայ լոյս սփռելիք զուտ թրքական եւ օսմանեան մատենագիտութեան մը՝ հոս կու տանք ոչ-ամբողջական մէկ ցանկը այն տուեալներուն, որոնց հանդիպելու բախտն եղաւ մերը հայթրքական եւ հայ-օսմանեան յարաբերութիւններու մեր ուսումնասիրութիւններուն ընթացքին, եւ որոնք կու զան դրսեւորելու դիրքն ու կեցուածքը նախ օսմանեան եւ ապա թրքական կողմին՝ ինչպէ՞ս որ ալ յորջորջուին անոնք եւ ի՞նչ վերադիրի ներքեւ ալ դրուի այդ կողմը։ Հոս կը տրուին օսմանեան եւ թրքական լո՛կ այն գործերը, որոնք հրապարակ եկան որպէս հատոր կամ հատորիկ, ու մերթ նաեւ որպէս տետրակ, անկախ անոնց տեսակարար կշիռէն։ Այնոնցմէ ոմանք ունին ստուար ծաւալ, մինչ ուրիշներ բարալիկ են շատ։ ոմանք կը բուրեն գիտականութիւն, երբ ուրիշներ քարոզչութիւն են միայն։ Այսուհանդերձ՝ ինչ որ ալ ըլլան իրականութիւնները՝ անոնք կ'արտայայտուին հայ-օսմանեան եւ հայ-թրքական յարաբերութիւններուն մասին, կ'ընծայուին պաշտպանողական, պատճառաբանական, արդարացուցիչ, կամ հայը դատապարտող, եւ կը յենուն արեւմտեան, հայկական եւ օսմանեան, եւ յաճախ թուրքին իսկ կողմէ խեղաթիւրուած, նենգափոխուած, յօտուած ու յօշոտուած, եւ հաշմուած ու կրճատուած փաստաթուղթերու վրայ, եւ մերթ նաեւ՝ կեղծ ու յերիւրածոյ վկայութիւններու, թուղթերու եւ յօրինումներու։ Այնուամենայնիւ՝ հոս տրուող ու կատարուող նշումներուն բոլորն ալ կու զան թուրք հեղինակութիւններէ, պատմաբաններէ, ուսումնասի-

ըողներէ, փաստարկողներէ, եւ օսմանեան ու թրքական իշխանութիւններէ, եւ մանաւանդ՝ 1909-էն ետքի շրջանէն, ու կը հասնին մինչեւ 1994 թուականը։ Մատենագիտական այս հաւաքածոյէն դուրս կը մնան հակիրճ կամ ընդարձակ բոլոր այն յօդուածները եւ ուսումնասիրութիւնները, որոնք հեղինակային թուրք պատկանելիութեամբ լոյսին տրուեցան արեւմտեան թէ թրքական մամուլի էջերէն, թէպէտեւ անոնցմէ ոմանք իրենց լոյս ընծայումէն անմիջապէս ետք հրապարակ դրուեցան որպէս առանձնատիպ կամ մատենիկ՝ մերթ զիրենք հրատարակող պարբերագիրքին, ամսաթերթին եւ նոյնիսկ օրաթերթին կողմէ, կամ այդ վերջիններուն ետին կեցող կազմակերպութիւններուն, եւ կամ ալ՝ թրքական իշխանութիւններուն։ Երէկ անոնցմէ ոմանք լոյսին տրուեցան օսմանեան զանազան նախարարութիւններու, վարչապետարանի կամ երեսփոխանական ժողովի նախագահութեան կողմէ։ Ոմանք եղան հրատարակութիւնը Երիտասարդ-Թուրք Կուսակցութեան յառաջցուցած կազմակերպութիւններուն, ընկերակցութիւններուն եւ միութիւններուն, իսկ յետագային՝ թրքական Հանրապետութեան զանազան նախարարութիւններուն, վարչապետութեան, Թուրք Ազգային Մեծ ժողովի նախագահութեան, կամ ալ հանրապետական իշխանութիւններուն կեանքի կոչած զանազան կազմակերպութիւններուն, թուրք պատմութեան եւ լեզուի հետազոտութեան նուիրուած միութիւններուն եւ հաստատութիւններուն, Անգարա հաստատուած եւ կէս նախարարութեան մը նմանող գիտահետազոտական ու պատմագրական մարմինին<sup>(78)</sup>, եւ մանաւանդ՝ զինւորական սպայակոյտին կողմէ։ Հոս՝ մատենագիտական այս ցանկին մէջ չեն կատարուիր նշումներն այս բոլորին՝ պարզօրէն խուսափած ըլլալու համար խճողումէն նշումներու։ Զեն տրուիր քանակը էջերուն։ Երբ ձեռքի տակ չենք կրցած ունենալ հրատարակութեան թուականը տուեալ գործի մը՝ այդ մէկը նշած ենք ե. յ. նշումով մը քառակուսի փակագիծի մէջ, իսկ երբ գործն ունի խըմբագրող մը՝ յաճախ տրուած է անունն անոր, որուն յաջորդած է ա. բառը՝ նոյնպէս քառակուսի փակագիծի մը մէջ<sup>(79)</sup>։ Ինչ որ ալ ըլլան իրականութիւնները՝ օսմանեան եւ թրքական այս գործերէն այժմ կայ մեծկակ քանակ մը, որ ընդհանրապէս մաս կը կազմէ թրքական քարոզութեան, թուրք իշխանութիւններու, պատմաբաններու եւ յուշագրողներու կողմէ հայ պատմութեան նենգափոխումին եւ խեղաթիւրումին, իրականութիւններու մասին գոյութեան կոչուած թրքական սուստին, եղեռնի մերժումին եւ Հայկական Տասնհինգի փաստարկումի ժխտումին, եւ որոնք անհերքելի կերպով կ'առընչուին Հայկական Հարցին, կոտորածներուն

եւ Հայկական Տասնհինգին հայող թրքական առասպելներուն, յերիւրանքին, պատումին եւ պատմագիտութեան:

Ուրեմն՝ ահա՝ ւասիկ անոնք եւ այդ նիւթերով կազմուած ոչ-ամբողջական այն մատենագիտութիւնը, որուն բազկացուցիչ տարրերը հեռուէն կամ մօտէն որոշ աղերս մը ունին հայուն վերջին մէկդարեայ ճակատագիրին հետ եւ լինելութեան, արիւնումին հետ եւ քայքայումին, բանե՛ր այս բոլորը՝ որոնց այժմ գիտութիւնը կու տայ հաւաքական մէ՛կ ստորոգում՝ Հայասպանութիւն, լո՛կ Հայասպանութիւն:

Abdülhamit'in Hatira Defteri [İsmet Bozdağ, ed.], İstanbul, 1975.

Akalin, Müslüm, Şahit Nusret Beyin Savunması : Urfa Mütessarife : Nemrut Mustafa Paşa Divan-i Harbindeki, Şanlı Urfa, 1992.

Akçam, Taner, Siyasi Kültürümüzde Zulum Iskence, İstanbul, 1992.

----, Türk Ulusal Kimliği ve Ermeni Sorunu, İstanbul, 1992, 1993.

Akgündüz, Ahmet, Belgeler Gerçekleri Konusuyor, cilt I, İzmir, 1989.

Aksin, Sina, İstanbul Hükümetleri ve Milli Mücadele, cilt I, İstanbul, 1983; cilt II, Son Mesruteyet (1919-1920), İstanbul, 1992.

----, 31 Mart Olayı, Ankara, 1972.

----, 100 Sorunda Jön Türkler ve İttihad ve Terakki, İstanbul, 1980.

Aliye Divan-i Harb-i Örfisinde Tetkikalan Mesele-i Siyasiye Hakkında Izahat, İstanbul, 1332 [1914].

Alp, Tekin, The Turkish and Pan-Turkish Ideal, London, 1915, Beirut, 1992.

----, Turkismus und Panturkismus, Weimar, 1915.

Altinay, Ahmet Refik, İki Komite Ike Kital, 1335 [1919].

----, Kafkasya Yollarında Hatıralar ve Tesebüslər, Ankara, [t.y.].

Ankara Üniversitesi, Faculty of Political Sciences, Terrorist Attack at Orly : Statements and Evidence Presented at the Trial, February 19 - March 2, 1985, Ankara, 1985.

----, Siyasal Bilgiler Fakultesi, Orly Saldırısı Davası, 19 Şubat - 2 Mart 1985. Şahit ve Avukat Beyanları, Ankara, 1985.

Arif, M., Basımıza Gelenler, İstanbul, [t.y.].

Arikoglu, Damar, Hatıralarım, İstanbul, 1961.

Aripinar, Erdogan, Ermeni Meselesi, İstanbul, 1956.

Armenian Terrorism and Paris Trial : Views and Evaluation of Ankara University — Terrorisme arménien et procès de Paris. Vues et evaluation de l'Université d'Ankara, Ankara 1984.

Artuc, İbrahim, İsmet Paşa : Bir Dönümün Öyküsü, İstanbul, 1993.

Arvas, S. Ahmet, Doğu Anadolu Gerçegi, Ankara, 1992.

Asaf, Mehmet, 1909 Adana Ermeni Olayları ve Anılarım, Ankara, 1982.

Assembly of Turkish-American Association, Armenian Allegations : Myth and Reality : A Handbook of Facts and Documents, Washington, D.C., 1986, 1987.

Ataöv, Türkkaya, A Brief Glance at the «Armenian Question». Ankara, 1984.

----, A British Report (1895) : «The Armenian Unmasked», Ankara, 1985.

----, An Armenian Source : Hovhannes Kachaznouni — Une source arménienne : Hovhannes Katchaznouni — Fuente Armenia : Hovhannes Katchaznouni, Ankara, 1985.

----, An Armenian Author on «Patriotism Perverted» — Un Auteur arménien s'exprime sur la «Patriotisme Perverté» — Eine armenisher Autor über «Patriotismus missbraucht», Ankara, 1985, 1986.

----, An Armenian Falsification, Ankara, 1985.

----, The Andonian «Documents» Attributed to Talat Pasha Are Forgeries, Ankara, 1982, 1984.

----, A «Statement» Wrongly Attributed to Mustafa Kemal Atatürk, Ankara, 1984.

- , Death Caused by Disease in Relation to the Armenian Question — Les décès dus à la maladie en relation avec la Question Arménienne, Ankara, 1985.
- , Documents on the Armenian Question : Forged and Authentic, Ankara, 1985.
- , Documents se rapportant à la Question Arménienne : Documents falsifiés et authentiques, Ankara, 1985.
- , Documento sobre la Cuestion Armenia : Falsificandos Authenticos, Ankara, 1986.
- , Eine Armenische Heuschelei, Ankara, 1986.
- , Ermeni Sorunu : Bibliografiya, Ankara, 1981.
- , Hitler and the «Armenian Question» — Hitler et la Question Arménienne, Ankara, 1984.
- , Ilos «Documentos» Andonianos Atribuidos a Talât Pasha son Falsificaciones, Ankara, 1986.
- , Les rapports (1918) d'officiers russes relatifs aux atrocités commises par les arméniens, Ankara, 1985.
- , The Reports (1918) of Russian Officers on Atrocities Committed by Armenians, Ankara, 1985.
- , Talât Pasaya Atfedilen Andonyan «Belgeleri» Sahtedir, Ankara, 1984.
- , Una Falsificacion Armenia, Ankara, 1985.
- , Un bref aperçu de la «Question Arménienne», Ankara, 1986.
- , Une déclaration faussement attribuée à Mustafa Kemal Ataturk, Ankara, 1984.
- , Une falsification Arménienne, Ankara, 1985.
- , Une source britannique (1916) relative à la Question Arménienne, Ankara, 1985.
- , Un rapport anglais (1895) : «Les arméniens demasqués», Ankara, 1985.
- , What Really Happened in Geneva : The Truth About The Whitaker Report, Ankara, 1986.
- Atay, Fatih Rifki, Çankaya : Atatürkün Dogomundan Ölümüne Kadar, İstanbul, 1980.
- , Zeytindagi, İstanbul, 1938, 1943, 1981.
- Avcıoglu, Dogan, Milli Kurtuluş Tarihi (1938'den 1995'e), cilt III, İstanbul, 1974.
- Aydemir, Sevket Süreyya, İkinci Adam, cilt I, İstanbul, 1973.
- , Makedonya'dan Ortaasya'ya Enver Pasa, üçüncü cilt, 1914-1922, İstanbul, 1972.
- , Suyu Arayan Adam, İstanbul, 1979.
- Aydin, Dündar, Ermeni Meselesinin Ortaya Çıkmasında Fransanın Rolü, Erzerum, 1985.
- Ayvazoglu, Besir, Yahya Kemal : Eve Dönən Adam, Ankara, 1985.
- Bagdadlioglu, Adil, Uzun Olak : İstiklal Harbinde Maras, İstanbul, 1942.
- Balkan, Fuat, Yakin Tarihimize, Ankara, 1962.
- Banoglu, Niyazi Ahmet, Ermeni'nin Ermeni'ye Zulumü, Ankara, 1976.
- Bardas. Ugorol, Gaziantep Tip Fakültesi Tarihi ve Azinlik Okulları, Gaziantep, 1971.
- Basbug, Hayri, Kürtlükleri ve Fanatik Ermeni Faaliyetleri, Ankara, 1984.
- Basgün, Necla, Türk-Ermeni İlişkeleri Abdülhamit'in Cülüsünden Zamanimize Kadar, Ankara, 1973.
- Bayar, Celal, Bende Yazdim, cilt I, Milli Mücadeleya Giriş, cilt 1, İstanbul, 1965; cilt 2, 3, İstanbul, 1966; cilt 4, İstanbul, 1967.
- Baykara, Barbaros, Nefret Köprüsü, Sirzi, İstanbul, 1974.
- Bayramoglu, N. Nisa, Amerika Birlesik Devletlerinde Lobi Faaliyetleri, Ankara, 1985.
- Baytin, Arif, İlk Dünya Harbinde Kafkas Cephesi, İstanbul, 1946.
- Bayur, Yusuf Hikmet, Atatürk : Hayat ve Eseri, Ankara, 1963.
- , Türk İnkilabı Tarihi, cilt III, bölüm IV, Ankara, 1952, cilt IV, 1914-1918, Genel Savası, Ankara, 1983, 1991.
- Bedri, M., Kirmizi Kitab : Ittihad ve Terakki — Adem-i Merkezi'yah, İstanbul, 1330 [1912].
- , Zamanin Siyaha Boyadigi İkinci Kirmizi kitab : Ittihad ve Terakki : Tömet-i Harb, İstanbul, 1329 [1911].
- Beyatlı, Yahya Kemal, Çocuklum, Gencligim, Siyasi ve Edebi Hatiralarım, İstanbul, 1973.
- Belgiç, Emin, The Place of Erzerum District in the History of Urartu and a Discussion of Alleged Urartu-Armenian Relationship — Erzerum Çevresinin Urartu Tarihindeki Yeri ve Urartu-

- Ermeniler İle Münesebetleri İddiasının Munakaçası**, Ankara, 1993.
- Binark, Ismet, **Ermeni Olayları Tarihi**, Ankara, 1994.
- Bleda, Mithat Şükrü, **Imparatorluğun Çöküşü**, İstanbul, 1979.
- Boğaziçi Üniversitesi, **Armenians in the Ottoman Empire and Modern Turkey (1912-1926)**, İstanbul, 1984.
- Bostan, M. Hanefi, **Said Halim Paşa : Bir İslamca Duşuncü**, İstanbul, 1992.
- Bogkurt, Gülnibal, **Alman-İngiliz Belgelerinin ve Siyasi Gelişmelerin Işığında Gayri-muslim Osmanlı Vatandaşlarının Hukuki Durumu (1839-1914)**, Ankara, 1989.
- Çağlayangil, İhsan Sabri, **Anılarım**, İstanbul, 1970.
- Çakmak, Fevzi, **Büyük Harpte Sark Cephesi, Hareketleri Sark Vilayetlerimizde, Kafkasyada ve İranda** (1935'de Akademide Verilen Konferanslar), Ankara, 1936.
- Çambeli, Hasan, **Makaleler, Hatıralar**, Ankara, 1987.
- Can, Serdar, **Nenemin Masalları**, İstanbul, 1991.
- Çark, I., **Türk Devlet Hizmetinde Ermeniler, 1453-1953**, İstanbul, 1953.
- Çavdar, Tevfik, **Talât Paşa : Bir Örgüt Ustasının Yaşam Öyküsü**, Ankara, 1984.
- Cavit Bey, **İdama Beşkala : Hatıralar**, İstanbul, 1993.
- Çay, M. Abdülhalük, /**Eastern Question : Imperialism and the Armenian Question**, Ankara, 1987.
- Çebesoy, Ali Fuat, **Millî Mücadele Hatıraları**, İstanbul, 1958.
- , **Moskova Hatıraları**, İstanbul, 1955.
- Çelik, Huseyin, **Vanda Ermeni Mezalimi Gürevlerin Gözüyle**, Van, 1993.
- Cemal Paşa, **Hatıralar**, İstanbul, 1933, 1959, 1977.
- , **Hatıratlar**, İstanbul, 1922.
- Cemiyet-i Devim ve Türkiyedeki Ermeniler ve Rumlar, İstanbul, 1337 [1921].
- Çerkes, Ethem, **Anılarım**, İstanbul, 1993.
- Cevat Ali, Faik Unaf, **Ikinci Meşrutiyetin İlani ve Otuzbir Mart Hadisesi**, Ankara, 1960, 1991.
- Cevdet Paşa, **Tezakir**, cilt I [C. Baysun, ed.], Ankara, 1953.
- Çığıracağan, İbrahim Hilmi, **Milletin Hataları : Felekelerimizin Eşbabı**, İstanbul, 1329 [1911].
- Çilingiroğlu Çalık, et al., **Kars**, İstanbul, 1943.
- Congrès National Turk, **Documents relatif aux atrocités commises par les arméniens sur la population musulman**, İstanbul, 1919.
- , **La Turquie devant le tribunal mondiale : son passé, son présent, son avenir**, Constanti-nople, 1919.
- Coskun, Üçok, **Siyasi Tarih Dersleri**, Ankara, 1961.
- Cullen, Murat, **Ermeni Entrikanlarının Perde Arkası : «Torlakyan Dosyası»**, İstanbul, 1990.
- Daloğlu, Şehabettin Turgay, **Ermeni Zulumü, 1915-1918**, İstanbul, 1983.
- Danişmend, I. Hami, **Izahli Osmanlı Tarihi Kronolojisi**, cilt 4, İstanbul, 1961.
- Délégation Ottomane, **Observations générales présentées à la Conference de Paris**, Constanti-nople, 1919.
- Deliorman, Antan, **Türklere Karşı Ermeni Komitecileri**, İstanbul, 1973, 1975.
- Demir, Neside Kerem, **The Armenian Question in Turkey : History's Revelation to the Mystery of a Martyr**, Ankara, 1980.
- Djemal Pasha, **Erinnzangen einst Türkischen Staatsmannes**, München, 1922.
- Djemal Pasha, **Memories of a Turkish Statesman, 1913-1919**, London/New York, 1922, New York, 1973.
- Divan-i Harp-i Örfi Muhakemesi, cilt 1, İstanbul 1980.
- Duru, Nami Kâzım, **İttihad ve Terakki Hatırlarım**, İstanbul, 1957.
- , Ziya Gökalp, İstanbul, 1949.
- [Edib, Halide], **The Memories of Halide Edib**, New York, 1925, 1972, London, 1926.
- , **The Turkish Ordeal**, Being the Further memoirs of Halide Edib, London, 1928.

- Emin, Ahmed, **Turkey in the World War**, New Haven, 1930.
- , **The Development of Modern Turkey as Measured by Its Press**, New York, 1914.
- Emin, Mehmet, **Harb-i Umumide Osmanlı Cepheleri**, İstanbul, 1338 [1920].
- Ener, Kâzim, **Çukurova Kurtuluş Savaşında Adana Cephesi**, Ankara, 1970.
- Enver Paşanın Anıları** (1881-1908) [Halil Erdogan Cengiz, ed.], İstanbul, 1991.
- Ercan, Yavuz, **Kudus Ermeni Patrikhanesi**, Ankara, 1988.
- Erçikan, Afif, **Tarihte Türk-Ermeni Münasebetleri**, Ankara, 1947.
- Erden, Ali Fuat, **Birinci Dünya Harbinde Süriye Hatıraları**, İstanbul, 1954.
- , **Çeteler**, İstanbul, [t.y.].
- Ermeni Terör Merkezi Kılıkya Kilisesi, İstanbul, 1983.
- Ermeni Terörünün Tarihçesi [Enver Yasarbas, ed.], İstanbul, 1984.
- Eroğlu, Veysel, **Ermeni Mezalimi**, İstanbul, 1973.
- Eröz, Mehmet, **Doğu Anadolunun Türkluğu**, İstanbul, 1975.
- , **Hıristiyanlaşan Türkler**, Ankara, 1983.
- Ertürk, Husameddin, **Iki Devrin Perde Arkası** [Samih Nefiz Tansu, ed.], İstanbul, 1957, 1964.
- Erzen, Afif, **Doğu Anadolu ve Urartular**, Ankara, 1984, 1992.
- , **Eastern Anatolia and the Urartians**, İstanbul, 1979, 1984, 1992.
- Essad Bey, **Twelve Secrets of the Caucasus**, New York, 1931.
- Ezatlı, Mustafa Ragip, **İttihad ve Terakki Tarihinde Esrar Perdesi**, İstanbul, 1895.
- Federation of Canadian Turkish Association, **The Armenian Issues**, Toronto, 1985.
- Feyyaz, Ali, **Türkiyede Büyük Millet Meclisi Gizli Culus Zabıtları**, cilt III, Ankara, 1985.
- Firat, M. Şeref, **Doğu İlleri ve Varto Tarihi**, Ankara, 1981, 1982.
- Fuat, M., **Les Minorités en Turquie**, Strasbourg, 1936.
- Gaziantep'in Adeşi ve Fahri Hemşehrisi : Atatürk Gaziantep'te** (Mektuplar, Belgeler, Fotograflar, Anılar, Nufus Tescili), [Mehmet Solmaz, ed.], İstanbul, 1983.
- Gazigiray, A. Alper, **Ermeni Terörü'nun Kaynakları**, İstanbul, 1982.
- Gökbilgin, Tayyib, **Millî Mücadele Başlarken : Mundros Mütakerasinden Sivas Kongresine**, birinci kitab, Ankara, 1959.
- Goloğlu, Mahmut, **Erzurum Kongresi**, Ankara, 1968.
- Görgülü, Ismet, **On yıllık Harbin Kadrosu, 1912-1922 — Birinci Dünya ve İhtilal Harbi**, Ankara, 1993.
- Göyüncü, Necat, **Osmanlı İdaresinde Ermeniler**, Ankara, 1983.
- , **Sevres'den Lausana**, Ankara, 1983.
- Gürün, Kâmurhan, **The Armenian File : The Myth of Innocence Exposed**, Nicosia/London/New York, 1985.
- , **Le dossier arménien** Ankara, 1983, 1985.
- , **Ermeni Dosyası**, Ankara, 1982, 1983, 1984, 1985, 1988.
- Hakki, Ismail, **Vatan Uğrunda, Yakut Yıldız Mahkemesi**, Misir [Kahire], 1926.
- Halil Paşa, **Bitmeyen Savaş : Anılarım ve Belgeler**, İstanbul, 1972.
- Halim Paşa, Said, **Buhranlarımız**, İstanbul, 1970.
- Harb Kabinetlerinin İsticabı**, İstanbul, 1933.
- Hiçyılmaz, Ergün, **Belgelerle Teşkilati Mahsus**, İstanbul, 1979.
- Hocaoğlu, Mehmet, **Arşiv Vesikalığıyla Tarihte Ermeni Mezalimi ve Ermeniler**, İstanbul, 1976.
- Iğdemir, Ulaç, **Yılların İçinden : Mekaleler, Anılar, İncelemeler**, Ankara, 1991.
- İkinci Abdülhamit'in Hatıra Defteri**, İstanbul, 1960.
- İlter, Erdal, **Ermeni Meselesinin Perspektivi ve Zeytin İsyanları**, Ankara, 1988.
- , **İçel'de Ermeni Faaliyetleri**, Ankara, 1974.
- Inal, Ibnulein, M.K., **Son Sadrazamlar**, cilt 4, İstanbul, 1987.
- İngiliz Belgelerinde Türkiye ve Kafkasya [Osman Çelik, ed.], Ankara, 1992.

- Inönü, Ismet, **Hatıralar**, 1. Kitab [Şehabettin Selek, ed.], Ankara, 1985, 2. Kitab [ayni ed.], Ankara, 1987.
- İslam Ahalinin Dükür Oldukları Mezalim Hakkında Vesaika Dayali Malumat**, İstanbul, 1335 [1919].
- Izzet Paşa, Ahmet, **Feryadım**, cilt I, İstanbul, 1992.
- Kadri, Hüseyin Kâzım, **10 Temmuz İnkilabı ve Netayıci — Türkiye Inkirazının Saiklere : Makedonya, Ermenistan ve Süriye Meseleleri**, İstanbul, 1335 [1918].
- Kâmil Paşa ve Said Paşa'nın Anıları — Polemikleri : II Abdülhamit'in Sadrazamları : Belgelerle Musevi, Ermeni-Kürt, Doğu Rumeli Meselesi [Gül Çagalı-güven, ed.], İstanbul, 1991.
- Kandemir, Feridun, **Kâzım Karabekir**, İstanbul, 1948.
- , **Kâzım Karabekirin Yakılan Hatıralarının İç Yüzü**, İstanbul, 1964.
- Karabekir, Kâzım, **Erzincan ve Erzerum'un Kurtuluşu**, İstanbul, 1939.
- , **Erzincan ve Erzerum'un Kurtuluşu : Sarıkamış, Kars, ve Ötesi**, Erzerum, 1990.
- , **İstiklal Harbümüz**, İstanbul, 1960, 1969.
- , **İstiklal Harbimizin Esasları**, İstanbul, 1951.
- , **İstiklal Harbimizin Esasları : Kâzım Karabekir Paşanın Anıtları**, İstanbul, 1981.
- , **İttihad ve Terakki**, İstanbul, 1932.
- , **Birinci Kafkas Kolordusunun 1334 [1918] Senesindeki ve Meşhudafi Hakkında General Harbord Riyasetinde Amerika Heyetine Takdim Edilen Rapor Sureti**, Erzerum, 1335 [1919].
- Karacalı, Altay, **Türkiyede Genellik Haraketleri**, İstanbul, 1992.
- Karacan, Ali Naci, **Lozan Konferansı ve İsmet Paşa**, İstanbul, 1943.
- , **Lozan**, İstanbul, 1971.
- Karal, Enver Ziya, **The Armenian Question, 1878-1923**, Ankara, 1975.
- , **Osmanlı Tarihi**, cilt VIII, Ankara, 1982.
- Karaosmanoğlu, Yakup Kadri, **Vatan Yolunda; Millî Mücadele Hatıraları**, İstanbul, 1958.
- Kara-Schemsi, Turcs et arméniens devant l'Histoire : Nouveaux témoignages russes et turcs, Genève, 1919.
- Karpat, Kemal, **Ottoman Population, 1830-1914 : Demography and Social Characteristics**, Madison, 1985.
- Kayabaklı, Ismail, **Beş Nehir Boyunun Türklüğü** (Coruk, Kür, Aras, Dicle ve Fırat), Ankara, 1990.
- , **Doğu Problemi : Bir Material ve Kaynak Araştırması** (M. ö. 1300 - M. s. 1989), Ankara, 1990.
- Kâzım Paşa, Huseyin, **Ermeni Olayları Tarihi**, cilt I, Ankara, 1994.
- Kemal, Ali, **Ömrüm** [Zeki Kaneralp, ed.], İstanbul, 1985.
- Kemal [Atatürk], Mustafa, **A Speech delivered by Ghazi Mustafa Kemal, President of the Turkish Republic, October 1927**, Leipzig, 1927, İstanbul, 1963, 1967.
- , **Atatürkün Söylev ve Demeçleri, 1919-1938**, cilt I, İstanbul, 1945.
- , **Nutuk**, Ankara, 1927, 1938, 1950-1952, 1963, 1991, İstanbul, 1960.
- , **Nutuk, Söylev**, Ankara, 1983.
- [Kemal Bey, Ismail], **The Memoirs of Ismail Kemal Bey**, London, 1920.
- Kemal, Yahya, **Siyasi ve Edebi Portreler**, Ankara, 1958.
- Kendi Mektuplarında Enver Paşa** [M. Şükrü Hanioğlu, ed.], İstanbul, 1987, 1989.
- [Kılıç, Ali], **Kılıç Ali Hatıralarını Anlatıyor**, İstanbul, 1955.
- Kılıç, Altemir, **Turkey and the World**, Washington, D.C., 1959.
- Kırzioğlu, Fahrettin, **Kars İli ve Çevresinde Ermeni Mezalimi, 1918-1919**, Ankara, 1970.
- Kırşehirlioğlu, Erol, **Türkiyede Misyoner Faaliyetleri**, İstanbul, 1963.
- Kocababa, Süleyman, **Ermeni Meselesi Nedir ne Deyildir?** İstanbul, 1983, 1987.
- , **Jön Türklerle Nerede Yanıldı? (1890-1918)**, (Hayallar, Komplolar, Kayıtlar, Kendi İtratları), Kayseri, 1981.
- , **Osmanlı Isyanlarında Yabancı Parmagi : Bir Imperatorluk Nasıl Parçalandı?** Kayseri, 1992.
- Koçtaş, Sadi, **Tarih Boyunca Ermeniler ve Türk-Ermeni İlişkeleri**, Ankara, 1967.
- Kodaman, Bayram, **Şark Meselesi Işığında Sultan II Abdülhamidin Doğu Anadolu Poli-**

- tikası, İstanbul, 1983.
- Konuçu, Enver, **Ermenilerin Yeşilyayla'da Türk Soykırımı (11-12 Mart 1918)**, Erzerum, 1990.
- Kop, Kadri Kemal, **Anadolu'nun Doğu ve Güneydoğu**, Ankara, 1982.
- Karkud, Rafik, **Son Üç Asırda Türkiye İle İlgili Rus Politikası**, Ankara, 1966.
- Küçük, Y., **Türkiye Üzerine Tezler, 1908-1978**, İstanbul, 1980.
- Kuran, Ahmet Bedevi, **Inkilab Tarihimiz ve İttihad ve Terakki**, İstanbul, 1948.
- , **Osmalı Imperatorluğunda ve Türkiye Cumhuriyetinde İnkilab Hareketleri**, İstanbul, 1959.
- Kurat, Akdes Nemet, **Birinci Dünya Savaşı Sirasında Türkiyede Bulunan Alman Generallerinin Raporları**, Ankara, 1966.
- , **Türkiye ve Rusya : Belgeler**, Ankara, 1970.
- Kutay, Cemal, **Bilinmeyen Tarihimiz**, İstanbul, 1974.
- , **Birinci Dünya Harbinde Teşkilatı Mahsus ve Hayber'de Türk Cengi**, İstanbul, 1962.
- , **Celal Bayarın Yazmadığı ve Yazmayacağı Üç Devirden Hakikatlar**, İstanbul, 1982.
- , **Karabekir Ermenistanı Nasıl Yok Etti?** İstanbul, 1956.
- , **Millî Mücadeledede Öncükiler ve Sonrakiler**, İstanbul, 1963.
- , **Örtülü Tarihimiz**, İstanbul, 1975.
- , **Talât Paşa'nın Gurbet Hatıraları**, cilt I, II, İstanbul, 1983.
- , **Talât Paşa'yı Nasıl Vurdular?** İstanbul, 1955, 1956, 1957.
- , **Üç Paşalar Kavgası**, İstanbul, 1964.
- Mansur, Rifat, **Das Geheimnis der Ermordung Talaat Pascha : Ein Schlüssel für das englische Propagandysystem**, Berlin, 1921.
- , **Talaat Pascha Process, sein Verlauf und sein Ende. Ein Latzes wort sur Armenischer Frage**, Berlin, 1921.
- Melek, Kemal, **Doğu Sorunu ve Millî Mücadelenin Dış Politikası**, İstanbul, 1978.
- [Menteşe, Halil], **Halil Menteşenin Anıları**, İstanbul, 1986.
- Meray, Seha, **Lozan Barış Konferansı**, Ankara, 1973.
- , Osman Olçay, **Osmalı Imperatorluğunun Çöküş Belgeleri**, Ankara, 1977.
- Mevlanzade Rifat, **Türkiye İnkilabının İç Yüzü**, Halep, 1929, İstanbul, 1993.
- Midhat, Ali Haydar, **Hatıralarım, 1872-1946**, İstanbul, 1946.
- Mırşan, Kâzim, **Anadolu Protürkleri**, Ankara, 1985.
- Müftioğlu, Mustafa, **Bir Fedainin Romani : İttihad ve Terakkinin İç Yüzü**, İstanbul, 1989.
- Mumcu, Uğur, **Kâzim Karabekir Anlatıyor**, İstanbul, 1990.
- Mumtaz, Samih Bey, **Lettre ouverte aux Arméniens**, Genève, 1919.
- National Congress of Turkey, **The Turco-Armenian Question : A Turkish Point of View**, İstanbul, 1919.
- Necati, Ali, **İttihadın İç Yüzü : Cemiyet-İttihadiyeden Bir Nabza**, Trabzon, 1328 [1910].
- Necefzade, Yakup Kenan, **1908-1918, Sultan İkinci Abdülhamid ve İttihad-ü Terakki**, İstanbul, 1967.
- Nedim, Mustafa, **Hay Yeğerne : Eem Vegayutiunnérés** [A. Shaldjoun, Çev.], Kahire, 1925.
- Nesimi, Alidin, **Yılların İçinden**, İstanbul, [t.y.].
- Nur, Riza, **Hayat ve Hatıralarım**, cilt III, İstanbul, 1968.
- Öke, Mim Kemal, **The Armenian Question, 1914-1923**, Nicosia/Oxford, 1988.
- , **Ermeni Meselesi, 1914-1923**, İstanbul, 1986.
- , **Ermeni Sorunu, 1914-1923** (Devletin Dış Politika Araç Alternatifleri Üzerine Bir İnceleme), Ankara, 1991.
- Okyar, Fethi, **Üç Devirde Bir Adam** [Cemal Kutay, ed.], İstanbul, 1980.
- Olçay, Osman, **Sevr Anlaşmasında Doğu**, Ankara, 1981.
- Oral, Fuat Süreyya, **Türk Basın Tarihi (1728-1933)**, İstanbul, 1967.
- Orbay, Rauf, **Cehennem Değirmeni : Siyasi Hatıralarım**, İstanbul, 1993.
- Orel, Sinasi, **An Examination of Armenian Charges for the Pre-1914 Period in Light of**

- Documentary Evidence**, Istanbul, 1990.
- , **The Talaat Pasha «Telegrams» : Historical Facts or Armenian Fiction?** Ankara, 1983, 1986.
- , **Les Télégrammes de Talaat Pacha**, Paris, 1986.
- , Süreyya Yuca, **Ermenilere Talat Paşa Atfedilen Telegrafların Gerçek Yüzü**, Ankara, 1983.
- Osmanlı Arşivi, Yıldız Tesnifi, **Ermeni Meselesi** — Ottoman Archives, Yıldız Collection, **The Armenian Question : Talori Olaylarından Sonra Siyasi Gelişmeler — Political Developments After The Talori Incidents** [Ertoğrul Ökte, ed.], İstanbul, 1989.
- Osmanlı Belgelerinde Ermeniler, 1915-1920** [İsmet Binark, ed.], Ankara, 1994.
- Özel, Behaeddin, et al., **Doğu Anadolu Türk Milli Bütünlüğü**, Ankara, 1982, 1992.
- Özkaya, İnayetullah Cemal, **The Armenians and Attempts to Enslave the Turkish People**, İstanbul, 1971.
- , **Le peuple arménien et les tentatives de reduire le peuple turc en servitude**, Ankara, 1971.
- Öztuna, T. Yılmaz, **Türkiye Tarihi**, Ondördüncü Kitab, İstanbul, 1970.
- Öztürk, Hider, **Tarihimize Tunceli ve Ermeni Mezalimi**, Ankara, 1984.
- Parker, Cemal Esat, **Kirk Yilda Hariciyet Hatıraları**, İstanbul, 1952.
- Parmaksizoğlu, İsmet, **Ermeni Komitelerinin İhtilal Hareketleri ve Besledikleri Emeller**, Ankara, 1980, 1981.
- Réchad Bey, R. Nevzad Bey, Ghalib Ali Bey, Diran Edouard Bey, Midhat Bey, S. Ghalib Bey, M., **Les Turcs et les revendications arméniennes**, Paris, 1919.
- Rehid, Ahmed, **Appel à la justice**, Genève, 1916, 1918.
- , **Open Letter to T.W. Wilson, President of the United States**, Geneva, 1919.
- Reşit Bey, Ahmet, **Gördüklerim — Yaptıklarım (1880-1922)**, İstanbul, 1945.
- Dr. Reşit Beyin Hatıraları : **Sürgünden İntihare**, İstanbul, [t.y.], 1993.
- [Reşit Paşa], **Reşit Paşa'nın Hatıraları**, İstanbul, 1940.
- Rifat, Cevat, **Türk Oğlu! Düşmanın Tani**, İstanbul, 1966.
- Riza, Ahmed, **Memorandum aux Hauts Commissaires de Puissances de l'Entente et des Etats Unis d'Amérique**, Constantinople, 1919.
- , **Memorandum of the Sublime Porte Communicated to the American, French and Italian High Commissioners on the 12th February, 1919**, Constantinople, 1919.
- Rustem Bey, Ahmed, **La Guerre Mondiale et la Question Turco-Arménienne**, Berne, 1918.

- Sabis, General Ali İhsan, **Harb Hatıralarım**, cilt 1, İstanbul, 1943, cilt 2, Ankara, 1951.
- Sadettin, Gömeç, **Millî Mücadelede Gaziantep**, Ankara, 1989.
- Safvet, Réchad Bey, **Les turcs et la Question Arménienne**, İstanbul, 1328 [1910].
- Sakarya, Em. Tümğ, İhsan, **Belgelerde Ermeni Sorunu**, Ankara, 1984.
- Şakir, Ziya, **1914-1918 Cihan Harbini Nasıl Idare Ettik?** İstanbul, 1944.
- , **Yakın Tarihin Üç Büyük Adımı : Talat, Enver, Cemal Paşalar**, İstanbul, 1943, 1944, 1946.
- Samih, Aziz, **Büyük Harpte Kafkas Cephesi Hatıraları**, Ankara, 1934.
- San, M. Salih, **Doğu Anadolu ve Muş'un Izahli Kronolojik Tarihi**, Ankara, 1982.
- Saral, Ahmet Hulki, **Ermeni Meselesi**, Ankara, 1970, 1973.
- Sectel, M., Zekeriye, **Hatıralarım (1905-1950)**, İstanbul, 1965.
- Sedat, Ahmet, et A. Biliotti, **Legislation ottoman depuis le rétablissement de la Constitution**, vol. I, II, Paris, 1912.
- Selaheddin Bey, Mehmed, **İttihad ve Terakkinin Kuruluşu ve Osmanlı Devletinin Yıkılışı Hakkında Bildiklerim**, İstanbul, 1985.
- Seyitanoğlu, Mehmet, **Takvim-i Vekayi, 1908-1918**, Ankara, 1985.
- Shaw, Stanford, Ezel Kural Shaw, **History of the Ottoman Empire and Modern Turkey**, vol. 2, **Reform, Revolution and Republic : The Rise of Modern Turkey**, Cambridge, 1977.

- Simavi, Lütfi, **Sultan Mehmet Reşad Hanın ve Halifin Sarayında Gördüklerim**, İstanbul, 1340 [1922].
- Şimşir, Bilal N., **Aperçu historique sur la Question Arménienne**, Ankara, 1985.
- , **British Documents on Ottoman Armenians (1860-1890)**, vol. I, Ankara, 1982; vol. II, Ankara, 1983; vol. III, Ankara, 1984.
- , **British Documents on Ottoman Armenians (1895)**, vol. IV, **İngiliz Belgelerde Osmanlı Ermenileri**, Ankara, 1990.
- , **The Deportees of Malta and the Armenian Question**, Ankara, 1984.
- , **Documents diplomatiques ottomans : Affaires Arméniennes**, tome I (1886-1893), Ankara, 1985; tome II (1894-1895), Ankara, 1985, 1993.
- , **Ermeni propagandasının Amerika Boyutu Üzerine Tesiri**, Erzurum, 1994.
- , **The Genesis of the Armenian Question**, Ankara, 1984.
- , **İngiliz Belgelerinde Osmanlı Ermenileri (1856-1880)**, Ankara, 1896.
- , **Lozan Telegrafları : Türk Diplomatic Belgelerde Lozan Barış Konferansı**, Ankara, 1990.
- , **Malta Sürgünleri**, İstanbul, 1976, 1985.
- Sökmen, Tayfur, **Hatayın Kurtuluşu İçin Harcanan Çabalar**, Ankara, 1973.
- Soloğlu, M., **Üçüncü Meşrutiyet**, 1920, Ankara, 1970.
- Sonyel, Salahi Ramadan, **Armenian Terrorism : A Menace to the International Community**, London, 1987.
- , **Büyük Devletlerin Osmanlı Imperatolugunu Parçalama Çabalarında Hristiyan Azınlıklarının Rolü**, Ankara, 1986.
- , **Displacement of the Armenians : Documents — Le déplacement des populations arméniennes : Documents — Ermeni Tehciri ve Belgeler**, Ankara, 1978.
- , **Greco-Armenian Conspiracy Against Turkey Revived**, London, 1975.
- , **İngiliz Gizli Belgerine göre Adana'da Vuku Bulan Türk-Ermeni Olayları (Temmuz 1908 - Aralık 1909)**, Ankara, 1988.
- , **Minorities and the Destruction of the Ottoman Empire**, Ankara, 1993.
- , **The Ottoman Armenians : Victims of Great Power Diplomacy**, London, 1987.
- , **The Role of Christian Minorities : Efforts by the Great Powers to Dismember the Ottoman Empire**, Ankara, 1986.
- , **Shocking New Documents Which Belie The Armenian Claim That the Ottoman Government Was Responsible for the Armenian Tragic Adventure 60 years Ago**, London, 1975.
- , **Turkish Diplomacy, 1918-1923**, London, 1975.
- , **Türk Kurtuluş Savaşı ve Diş Politikası**, Ankara, 1973.
- , **The Turco-Armenian «Adana Incidents» in the Light of Secret British Documents (July 1908 - December 1909)**, Ankara, 1988.
- Söylemezoğlu, Galib Kemal, **Canlı Tarihler**, İstanbul, 1946.
- Süslü, Azmi, **Ermeniler ve 1915 Tehcir Olağlığı**, Van, 1990.
- , **Ruslara Göre Ermenilerin Türklerle Yaptıkları Mezalim**, Ankara, 1987.
- , **Russian View on the Atrocities Committed by the Armenians Against the Turks**, Ankara, 1987, 1991.
- Tahsin Paşa, **Abdülhâmid ve Yıldız Hatıraları**, İstanbul, 1931.
- , **Sultan Abdulhamid : Tahsin Paşanın Yıldız Hatıraları**, [Ali Ergenekon, ed.], İstanbul, 1989.
- Talât Paşanın Hatıraları** [H.C. Yalçın, ed.], İstanbul, 1949.
- Talât Paşanın Hatıraları**, Sadrazam Talât Paşanın Tarihin Bir Çok Gizli Taraflarını Aydınlatan ve Şimdiye kadar Nesredilmemiş Şahsi Notları, İstanbul, 1958.
- Tanipinar, Ahmed Hamdi, **Sahnedenin Dişindakiler**, İstanbul, 1973.
- Tanişin, Halil Refet, **Urfa İli Yakin Çevre İncelemesi**, Ankara, 1974.
- Tanyu, Hikmet, **Nuh'un Gemisi : Ağrı Dağı : Ermeniler**, İstanbul, 1989.
- Tarih Boyunca Ermeni Toplumu ile İlişkeleri Sempozyumu**, 3-12 Ekim 1983, [Ankara, 1983].
- Tarih Boyanca Ermeni Toplumu ile İlişkeleri Sempozyumu**, 2-12 Ekim 1984, Erzurum, Ankara, 1985.

- Taşkiran, Cemalettin, **Kâzım Karabekir Paşa; Askeri Hayati ve Komutanlığı**, Ankara, 1993.
- Taşnak - Hoybun**, Ankara, 1931.
- Tengirsenk, Yusuf Kemal, **Vatan Hizmetinde**, İstanbul, 1967.
- Tevetoglu, Fethi, **Ömer Naci**, Ankara, 1973.
- Topuzoğlu, Cemil, **Istibdad - Meşrutiyet - Cumhuriyet Devrinde 80 Yıllık Hatıralarım**, İstanbul, 1982.
- Tunaya, Tarik Zafer, **Türkiyede Siyasal Partiler, 1859-1952**, İstanbul, 1952, 1982, 1984, 1989.
- Tuncay, Mete, **Cihat ve Tehcir, 1915-1916**, İstanbul, 1991.
- Turan, Mustafa, **Taşkınlada 31 Mart Faciası**, İstanbul, 1960.
- Turc-Yourdou, **Mémoire sur les nationalités établis en Asie-Mineure**, Genève, 1919.
- , **Les minorités en Turquie, leurs priviléges, leurs droits politiques. Protection de l'Europe, la loyauté de la Turquie à l'égard des sujets alliés**, Lausanne, 1920.
- Türk Cumhuriyeti, Dış Politika Enstitüsü, **Dokuz Soru ve Cevapta Ermeni Sorunu**, Ankara, 1982.
- , **Facts from the Turkish Armenians — Réalité exprimée par les arméniens turcs — Türk Ermenilerinde Gerçekler**, İstanbul, 1980.
- , Foreign Policy Institute, **The Armenian Issue in Nine Questions and Answers**, Ankara, 1982.
- , **1916-1922 Yıllar Arasında Yayımlanan ve Yayımlanacak Eserler**, Ankara, 1992.
- , **Birinci Cihan Harbinde Türk Harbi** [Genel Fahri Belen, ed.], cilt I, II, III, IV, V, Ankara, 1964-1967.
- , **Birinci Dünya Harbinde Türk Harbi : Kafkas Cephesi**, Ankara, 1993.
- , **Türk-Ermeni İlişkeleri : Geçmişten Bugüne**, Ankara, 1989.
- , **Harb Tarihi Dayirese, Harb Tarih Vesikalari**, Ankara, 1952.
- , Headquarter of Anadolu Press Union, **The Myth of Massacres**, Ankara, 1967, 1982, 1987 [also in Dutch, French, Russian].
- , Institut du Politique Etrangère, **Le Problème Arménien : Neuf questions - neuf réponses**, Ankara, 1982.
- , Maarif Vekaleti, **Tarih**, cilt III : **Yeni ve Yakin Zamanlarda Osmanlı Türk Tarihi** [Türk Tarihi Tetkik Cemiyeti, haz.], cilt IV : **Türkiye Cumhuriyeti** [Türk Tarihi Tetkik Cemiyeti, haz.], İstanbul, 1931.
- , Présidence du Conseil, **Documents sur les arméniens ottomans**, vol. I, II, Ankara, 1982.
- , Prime Ministry, **Documents on Ottoman Armenians**, vol. I, II, Ankara, 1982.
- Türkgeldi, Ali Fuat, **Görup İşittiklerim**, İstanbul 1949, Ankara, 1951.
- Türk İnkılâp Enstitüsü, **Irkcılık - Turancılık**, Ankara, 1944.
- Türkiye Aleyhinde Ermeni Propagandası ve Gerçekler, Ankara, 1984.
- Türkiye Büyük Millet Meclisi Gizli Celse Zabitları, cilt 4, Ankara, 1985.
- Türkiye, Osmanlı Devleti Dahiliye Vakaleti, **Vérité sur le mouvement révolutionnaire arménien et les mesures gouvernementales**, Constantinople, 1916, Budapest, 1917.
- , **Événements insurrectionnels qui ont nécessité le déplacement des arméniens**, Constantinople, 1919.
- , **Aspirations et agissements révolutionnaires des comités arméniens avant et après la proclamation de la Constitution Ottomane**, Constantinople, 1916, 1917.
- , **Ermeni Komitelerinin Amal ve Hareket-i İhtilaliyesi**, İstanbul, 1916.
- , **Hay Heghabokhakan Kousaktzoutiounnere**, Polis [Constantinople], 1916.
- , The Parliamentary Commission to Adana, **The Adana Massacres : Who is Responsible?** Constantinople, 1909.
- , **Tarihi Muhakeme** [K. Sudi, ed.], cilt I, İstanbul, 1919.
- Türkler İçin Ne Diyorlar? Ankara, 1984.
- Türközü, Halil Kemal, **Osmanlı ve Sovyet Belgeleriyle Ermeni Mezalimi**, Ankara, 1982.
- , **Türkmen Ülkesi (= Doğu Anadolu) Adı ve Imperializmin Etkileri**, Ankara, 1985.
- Türk Tarihinde Ermeniler, Izmir, 1983.

Uluslararası Terörizm ve Gençlik sempozyumu Bildirileri, 24-26 Nisan, 1985, Sivas, Sivas, 1986.  
Université d'Ankara, Faculté des Sciences Politiques, Procès de l'attentat d'Orly 19 Février-  
2 Mars 1985 : dépositions et plaideurs, Ankara, 1985.  
Un myth de la terreur : l'extrémisme arménien : Causes et ses origines [une documentation  
illustrée de Erich Feigle], Salsbourg, 1991.  
Uras, Esat, The Armenians in History and the Armenian Question (Expanded reissue of the  
1950 and 1976 Turkish editions), Istanbul, 1988.  
----, Tarihte Ermeniler ve Ermeni Meselesi, Ankara, 1950, 1976.  
Us, Asim, Gördüklerim, Duyduklarım, Duygularım, İstanbul, 1964.  
Uzel, Sabır, Gaziyatın Savaşının İç Yüzü, Ankara, 1952.

Vardar, Galip, İttihad ve Terakki İçinde Dönener [S.N. Tansu, ed.], İstanbul, 1960.  
----, İttihad ve Terakki Tarihinde Esrar Perdesi [S.N. Tansu, ed.], İstanbul, 1975.

Yalcin, Hüseyin Cahit, Hatıralarım, İstanbul, 1946.  
----, Siyasi Anılar, İstanbul, 1976.  
----, Talât Paşa, İstanbul, 1943.  
Yalman, Ahmed Emin, Turkey in My Time, Norman, 1956.  
----, Turkey in The World War, New Haven, 1930.  
----, Yakın Tarihte Gördüklerim ve İşittiklerim, İstanbul, 1970.  
Yaman, Abdullah, Ermeni Meselesi ve Türkiye, İstanbul, 1973.  
Yazıcı, Nesim, Takvim-i Vakayı : Belgeler, Ankara, 1983.  
Yetkin, Hulusi, Gaziantep Savaşı : Hatıralarımdan Derlemler, Gaziantep, [t.y.].  
----, Gaziantep Tarihi ve Davaları, Gaziantep, 1968.  
----, Mehmet Salmaz, Gaziantep Savaşmasında Şehit Şahinin Yeri, Gaziantep, [t.y.].  
Yılmaz, Mustafa, Millî Mücadelede Yeşil Ordu, Ankara, 1987.  
Yurtsever, Cezmi, Ermeni Terörü Gelişmesi ve Analizi, İstanbul, 1987.

#### 4.

Ուրեմն՝ ահա՛ւասիկ, լո՛կ թուրք հեղինակներու, թուրք իշ-  
խանութիւններու, եւ զանազան անուններով ներկայացող թրքա-  
կան կազմակերպութիւններու, համալսարաններու, մշակութային  
եւ ընկերային հիմնարկներու, թուրք մամուլի եւ, աւելի՛ն, թրք-  
քական բանակի, սպայակոյտի, եւ զինուրական ծառայութենէ  
դադրած հրամանատարներու, պաշտօնէ քաշուած զօրավարներու,  
հանգստեան կոչուած, կամ պետական գրասենեակներէ հեռացած  
մեծ ու փոքր թուրք պաշտօնատարներու, նախարարներու եւ ե-  
րեսփոխաններու հրատարակած, գրած, յուշագրած կամ խմբա-  
գրած գործերով կազմուած ոչ-ամբողջական մէկ ցանկը այն մատ-  
եաններուն եւ մատենիկներուն, որոնք հեռուէն կամ մօտէն, այլ՝  
անպայման, կ'առընչուին հայ-թրքական յարաբերութիւններուն,  
Հայկական Հարցի դարավերջի արտայայտութեան եւ քսաններորդ  
դարու առաջին երկուքուկէս տասնամեակին զգեցած ահաւոր ա-  
րիւնումներուն, սպանդներուն եւ ջարդերուն։ Իրականութեան

մէջ՝ 454 հատորը ու հատորիկ հաշուող այս ցանկին փոքր մէկ քըն-նութիւնը պիտի ի յայտ բերէ, որ անիկա կը պարունակէ 374 ա-նուն գիրք՝ 209 անհատ հեղինակի եւ 21 խմբագիրի գրիչէն եկած։ Ցանկն իրմէ ներս ունի առկայութիւնը երկու այլ գործերու ալ՝ որոնցմէ քիւրտ է մէկուն հեղինակային պատկանելիութիւնը, մինչ երկրորդի պարագային՝ անոր պատկանող հաւաքական հեղինա-կութեան մէջ կը նշուի անունը հայու մը<sup>(80)</sup>։ Այս բոլորէն ան-կախ՝ կան տակաւին 56 անուն գիրքեր, որոնց ետին կը կենան թրքական իշխանութիւններուն հետ անոնց թիկունքն ու պաշտ-պանութիւնը եւ մանաւանդ՝ անոնց նիւթական նպաստը վայելող 22 կազմակերպութիւններ, միութիւններ եւ հաստատութիւններ, առաւել՝ կան քանի մը համալսարաններ նաեւ, որոնք չեն ուշա-նար պար բոնելու թուրք իշխանութիւններու եւ իշխանավարու-թեան նուագած ու պարտադրած նուագին ու եղանակին հետ։ Իրաւ-է, որ այս բոլորին մէջ կան մարդեր, որոնց անունն որպէս հեղի-նակի՝ կը յիշուի լո՛կ մէկ անգամ մատենագիտական ոչ-լրիւ այս ցանկին մէջ, մինչ կան ուրիշներ ալ՝ որոնց ներկայութիւնը ցան-կէն ներս կը նշուի առկայութեամբը բազմաթիւ գործերու։ Այժմ անհրաժեշտ է այս վերջիններէն հոս յիշել անունները թիւրքքայա Աթայէօվի որ իր անունին կպած ունի վերնագիրը 25 հատորի եւ հատորիկի, որոնցմէ ոմանք՝ կրկնա՞կ հրատարակութեամբ, Պիլալ Շիմշիրի՝ որ հեղինակն է տասն անուն գործի, Ճեմալ Քութայի եւ Սալահի Ռամատան Սոնիէլի՝ որոնք իրենց պատմաբանի եւ պատմագիրի անունին ունին ինն եւ 12 հատոր եւ հատորիկ յաջոր-դաբար, եւ Զօրավար Քիազիմ Գարապեքիրի՝ որուն գրիչէն կու գան յուշագրական մեծ ու փոքր եօթը գործեր։ Թուրքիոյ բռնատէր եւ ապա նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթիւրքի հաստափոր Նուբուգը<sup>(81)</sup> Անգարայի մէջ 1927-ի իր առաջին տպագրութենէն ետք ունեցաւ եօթը այլ հրատարակութիւն, որոնցմէ մէկն անգլե-րէնով՝ 1927-ին իսկ։ Այս հրատարակութիւններէն մէկը նուբուգն ընդգրկեց երկու, մինչ ուրիշ մը՝ երեք հատորի մէջ։ Սիւրէյեա Շեքէթ Այտեմիրը, Սինա Աքշընը, Սիմ Քեմալ Էօքէն, Հիւսէին Ճահիտ Եալչընը, Ահմէտ Էմին Եալմանը եւ Հուկուսի Էթքինն ու-նին երկուքական գործ։ Շինասի Օրէլն առանձինն հրատարա-կելէ ետք երեք գործ՝ Սիւրէյեա Եուճայի համագործակցութեամբ լոյսին տուաւ չորրորդ մըն ալ։ Քիամուրան Կիւրիւնը չմնաց ա-ռանձին, եւ տարրեր թուականներու, ուրիշներուն նման, իր Հայ-կական Թղթածրաբը լոյսին տուաւ անգլերէնով, Փրանսերէնով եւ Թրքերէնով<sup>(82)</sup>, Ինայէթուլլահ Էօղքայան իր մէկ գործը՝ Փրան-սերէնով եւ Թրքերէնով, Ռուսթէմ պէյը՝ Փրանսերէնով եւ անգլե-

բէնով, իսկ Սոնիէլը՝ անգլերէնով, Փրանսերէնով, Թրքերէնով եւ արաբատառ օսմաներէնով։ Այս բոլորին մէջ, սակայն, Աթայէօվը մնաց միա'կը, որուն գործերը լոյսին տրուեցան թրքերէնով, անգ-լերէնով, Փրանսերէնով, իտալերէնով եւ սպաներէնով, որոնց մէջ հետաքրքրական կը մնայ եւ միա'կը՝ 1981-ին Անգարա հրատա-րակուած իր Հայկական Հարցը — Մատենագիտութիւն<sup>(83)</sup> գործը։ Այս բոլորը չեն նշանակեր, որ միայն նշուած այս անուններն են հեղինակները ոչ-ամբողջական այս մատենագիտութեան այլալեզու հրատարակութիւններուն։ Յանկին վրան նետուած փոքր ակնարկ մը իսկ աւելի քան բաւ պիտի ըլլայ հրապարակ քաշելու համար ա-նունները բազմաթիւ թուրք այլ հեղինակներու։

Ի դէպ՝ 374 անուն հաշուող մեծ ու փոքր եւ զանազան լե-զուներով արտայայտուող այս գործերէն կը պակսին հրատարա-կութեան թուականը եօթին, պարզօրէն անոր համար որ մեզի հա-մար կարելի չէ եղած ճշդել զայն, մինչ մէկն ալ աւարտաճառ մըն է, զոր Մեհմէտ Ֆոււատ ներկայացուց Սթրազպուրկի համալսա-րանին<sup>(84)</sup>, ամբողջացնելու համար պահանջները վարդապետա-կան իր աստիճանին։ յետագային էր միայն որ Կիւթեմպերկի գլա-նէն անցաւ այս գործը։

Սակայն ինչպէ՞ս որ ալ ներկայանայ հեղինակային պատ-կանելիութիւնը այս գործերուն՝ անոնցմէ 260 հատին լեզուական պատկանելիութիւնը կու գայ արդի թրքերէնէն, 17-ինը՝ արաբա-տառ օսմաներէնէն, 54-ինը՝ անգլերէնէն, 34-ինը՝ Փրանսերէնէն, հինգինը՝ գերմաներէնէն եւ չորսինը՝ սպաներէնէն։ Երկուքական են հայերէնով<sup>(85)</sup>, լեհերէնով, եւ այլ լեզուներով եղողները, մինչ կան երկուքական գործեր անգլերէն-թրքերէնով եւ անգլե-րէն-Փրանսերէն-գերմաներէնով, եւ երեքական գործեր ալ, որոնք որպէս արտայայտչամիջոց միասնաբար կ'օգտագործեն անգլերէնն ու Փրանսերէնը կամ՝ անգլերէնը, Փրանսերէնը եւ գերմաներէնը։ Այս բոլորէն ետք կայ նաեւ մէկ գործ, որ միասնաբար կ'օգտա-գործէ անգլերէնը, Փրանսերէնը, արդի թրքերէնը եւ արաբատառ օսմաներէնը։

Բայց տակաւին անհրաժեշտ է հոս յիշել, թէ տուեալ 454 հատորներէն ներս կայ գործ մըն ալ, որուն անգլերէն է լեզուական արտայայտութիւնը՝ սակայն ամերիկեան եւ թրքական՝ հեղինա-կային պատկանելիութիւնը<sup>(86)</sup>։ կան մէկ քիւրտ եւ երկու տէօնմէ եւ երկու հայ հեղինակներ նաեւ, իսկ մէկ հոգի ալ՝ աւստրիա-ցի<sup>(87)</sup>։

Ինչ որ ալ ըլլան իրականութիւնները՝ միմիայն թուրք հե-ղինակներու եւ թրքական այլազան հաստատութիւններու կնիքը

Կրող այս 454 անուն հատորի տպագրութեան թուականներուն փոքր մէկ քննութիւնը աներկրայ կերպով ցոյց պիտի տայ այլ պատկեր, որ այժմ մտածելու կը մղէ ուսանողը Հայկական Հարցին եւ Հայկական Տասնհինգին։ Արդարեւ՝ թրքական այս գործերուն ցուցակը կազմելու եկած առաջին գործը որ պաշտօնական մէկ խօսքն է Օսմանեան Կայսրութեան երիտասարդ-թուրք իշխանութիւններուն, եւ առ այդ՝ դարասկիզբին իշխանութեան տիրացած Երիտասարդ Թուրք Կուսակցութեան, օսմանեան սուլթանութեան եւ թուրք ամբոխին 1909-ի Ապրիլին Կիլիկիոյ մէջ հայերու դէմ կազմակերպուած ջարդերու մասին<sup>(88)</sup>, առնուած է որպէս մեկնակէտ<sup>(89)</sup>։ Կարելի էր սկսիլ դարասկիզբէն, սակայն այդ պարագային ստիպուած պիտի ըլլայինք տարածուելու եւ մենք մեզ գտնելու փակ դուռներուն առջեւ Երլարզի արխիւներուն, որոնք, աւա՛ղ, այսօ՛ր իսկ երր սկսած են հազի՛ւ թէ գալ լոյս աշխարհ՝ թերի են այդքան, կեղծ եւ անհասանելի։ Անոր յաջորդող ութուկէս տասնամեակը վերածեր ենք իրարայաջորդ ժամանակահատուածներու, որոնք սկզբնական քառասնամեակին համար կը յատկանշուին 1909-1915, 1916-1922, 1925-1945 եւ 1947-1955 տարիներն ընդգրկող հատածումներով, մինչ յիսունական թուականներու կէսերէն ասդին՝ ժամանակը բաժնուած է տասնամեակներու՝ մեկնակէտ ունենալով Հայկական Տասնհինգի յիսնամեակին, վաթսունամեակին, եօթանասունամեակին եւ ութսունամեակին յաջորդականութիւնը ժամանակէն ներս։ Ժամանակի տեւողութեան այս հատածումը սերտօրէն կ'առընչուի հայու հոգեխառնութեան, Հայկական Տասնհինգով պատճառաբանուած կորուստներու արժեւորումին, հայկական ինքնագիտակցութեան զարթօնքին եւ այդ վերջինէն յառաջացած պահանջատիրութեան, այդ պահանջը աշխարհին բարձրադարձակ հասցնելու ճիզին, եւ առ այդ՝ զէնքի եւ ուժի օգտագործումին եւ թուրք արիւնի վաթումին եւ այս բոլորին դէմ յանդիման թրքական անհատական, հաւաքական թէ պետական հրատարակութիւններու աճի մագլցումին։ Ի դէպ՝ որքան որ կը բարձրանայ ձայնը Հայ Սփիւրքին եւ կը դառնայ լսելի միջազգային մամուլէն եւ արեւմտեան պետական եւ դիւանագիտական շրջանակներէն եւ ատեաններէն՝ նո՛յն համեմատութեամբ, եւ գուցէ նաեւ աւելի, կը բարձրանայ եւ կը խորանայ յամառութիւնը թուրք իշխանութիւններուն, կը բազմապատկուին ճիզն ու խօսքը թուրք պատմաբանին, խժալուր եւ աղմկարար կ'ընծայուին ճիչն ու աղաղակը մամուլի թուրք ներկայացուցիչին, եւ տենդագին կը դառնայ մագոգումը Անգարայի մարդերուն եւ դիւանագիտութեան։ Թրքական կողմի այս խաժամութին մէջ այժմ հազի՛ւ թէ

կարելի է հանդիպիլ Միւմթազ Սոյսալի, Ալի Քեմալ պէյի, Իսմայիլ Պեշիքճիի եւ Թանէր Ագչամի անուններուն, որոնք Վահագն Տատըրեանի իսկ բնորոշումով՝ «ցանցառ փայլատակումներ են մոայլ երկնակամարի մը մէջ»<sup>(90)</sup>:

Մենք, սակայն, չենք որոշած տալ մէկ պատումը հայ-թըրքական յարաբերութիւններուն այս երեսին: Այժմ կը բաւէ միայն ըսել, թէ թուրք հրատարակութիւններէն կազմուած մատենագիտական ոչ-ամբողջական այս ցանկը ցոյց կու տայ, որ 1908-1915 ինկող ժամանակահատուածն ունի 11 հատոր, որոնց գրեթէ բոլորն ալ կը դրսեւորեն հիմնական եւ ընդհանուր մէկ նկարագիր, եւ առ այդ կը ներկայացնեն օսմանեան իշխանութիւններուն մերթակնյայտ եւ յաճախ քօղարկուած քաղաքական վարքագիծը հայ տարրին դէմ, ի՞նչ փոյթ որ այդ միեւնոյն իշխանութիւնները ի ժամու եւ ի տարաժամու յայտարարեն թէ չունին մասնաւոր կեցւածք եւ քաղաքականութիւն հայութեան դէմ<sup>(91)</sup>: Ի՞նչ որ ալ ըլլան իրականութիւնները՝ այս 11 հատորները կու գան գծելու նախատասնհինդեան հոգեբանութիւնը եւ աշխարհավարութիւնը եւ անոնց հիմք ու հէնք ծառայող դրութիւնը Օսմանեան Աշխարհին:

Առաջին այս հատուածին յաջորդող ժամանակահատուածը որ կ'ընդգրկէ միջոց մը լոկ եօթը տարիներուն՝ կը նշէ առկայութիւնը 37 անուն գիրքի: Փոքր էջք մը, սակայն, բովանդակութենէն ներս այս գործերուն՝ պիտի ցոյց տայ, որ անոնց բոլորն ալ կը միտին արդարացնել եղածն ու կատարուածը: Հոս տակաւին բացակայ են այնպիսի՝ գործեր, որոնք կարող ըլլան իջնելու խորերը դէպքերուն, պեղել ալքերն անոնց, լուծել ու վերլուծել անոնց տուն տուող պատճառներն եւ իսկութիւնն անոնց, դատել ու վճռել, լոյսին բանալ ինչո՞ւն եւ ի՞նչպիսը եղածին ու պատահածին, եւ հիմնաւորել այսպէս կոչուած «պատահարներն» ու «դէպքերը»: Ընդհակառակը՝ հոս տրուածները կը ճգնին խեղաթիւրել եղածները, նենդափոխել փաստերը, ու կեղծել իրականութիւններ, որոնք այդքա՛ն բարձրածայն են յայտարարուած ժամանակակից եւ ականատես պաշտօնական, մարդասիրական, զինուրական եւ բազմաթիւ այլ տեսակի եւ որակի մարդերու կողմէ, եւ ստեղծել բան մը որ չունի գոյութիւն եւ չի կրնար առկայութեան կոչուիլ յետսագոյն շրջանի մը գրուած «յուշագրական», «պատմագրական» ու «պաշտօնական» գործերով:

Յաջորդ շրջանը կ'ընդգրկէ քսանամեակ մը, որուն կարկինը կը բացուի 1925-էն 1946-ի վրայ, եւ կը ներկայանայ առկայութեամբը 42 անուն գիրքի: Հոս թուրք իշխանութիւնները, միտքը,

պատմագրութիւնն ու մամուլը հազի՛ւ թէ կը զբաղին հայկական հարցերով, որոնք արդէն իսկ կը նկատուին շարքէ դուրս եկած, եւ թաղուած՝ երէկի մութին մէջ եւ խաւարին: Արդարեւ՝ անոնք անգոյ են հանդիպակաց կողմին համար եւ կը պատկանին երէկին, իսկ չկա՛յ այդ երէկը՝ անվերադարձ մեկնումովը սուլթանական աշխարհին, Խալիֆայութեան, երիտասարդ-թուրք իշխանավարութեան եւ հայրենաբնակ հայութեան: Իրականութեան մէջ՝ թուրք ազգայնական շարժումը, որ հիմա ծանօթէ Քեմալականութիւն ստորոգումով՝ կը փորձէ ինքինք խզել այդ երէկէն, անոր գաղափարաբանութենէն, անոր գործելակերպէն, եւ զայն մարմնաւորող, նիւթականացնող, եւ անոր չունչ ու հոգի տուող մարդերէն, ի՞նչ փոյթ որ այս նոր շարժումն ըլլայ ուղղակի մէկ ծընունդն ու շարունակութիւնն այդ գաղափարաբանութեան, անոր գործելակերպն ըլլայ անշեղորէն ժառանգուած անոր երէկէն, շարժումին գլուխը կեցողներն ընդհանրապէս եկած ըլլան անոր նախկին շարքերէն, մերթ հաղորդակցութեան եւ կապի մէջ գտնուին այժմու քաղաքական գեկավարութեան հետ, եւ յաճախ ըլլան նոյնինքն մարդերն այդ հեռացած երէկին<sup>(92)</sup>: Իրականութեան մէջ՝ քեմալական եւ թուրք-ազգային այս շարժումին մարդերը կը փորձեն վերականգնել ու վերակերտել Համաշխարհային Առաջին Պատերազմին պարտուած, գետնաքարշ ինկած ու քայլայուած թրքութիւն մը, նոր աւիշ, արիւն եւ աւիւն ներարկել անոր, ու զայն ընծայել թիւմորը բոլոր ազգերուն եւ մշակոյթներուն, բոլոր լեզուներուն եւ քաղաքակրթութիւններուն, եւ բոլոր իշխանավարութիւններուն, իշխանութիւններուն եւ կրօններուն<sup>(93)</sup>: Առաւել՝ անոնք կը ջանան այս անգամ դուրս մնալ աշխարհաւեր բախումներէն եւ քաղաքականութիւն ու դիւնագիտութիւն խաղալ: Այս կացութեան մէջէ, որ 1943-1946-ի պարագրումէն ներս ինկող քանի մը տարիներու ընթացքին թուրք քաղաքական միտքը, մերթ պատմագրութիւնը եւ յաճախ յուշագրութիւնը կը մատչին Հայկական Տասնհինգին եւ հրապարակ կը դնեն 16 անուն գործ, որոնք հեռուէն կամ մօտէն, եւ ուղղակի կամ հպանցիկ աղերս մը կը պահեն Հայկական Հարցին եւ անկէ յառաջացած Հայկական Տասընհինգին հետ:

Երկրորդ յետ պատերազմեան ժամանակն ընդգրկող հատւածը, որ 1947 եւ 1955 թուականներով կը շրջանակուի՝ կը կրէ արձագանգները պատերազմի վերջին օրերուն եւ ապա անոնց յաջորդած շրջանին Սովետական Միութեան ձեւակերպած հողային պահանջներուն, եւ այդ բոլորէն ծաւալող թուրք հոգիի եւ արիւնի փոթորկումներուն: Այսօր աւելի քան յստակ է ինչո՞ւն այս

«պահանջներուն», որոնց ետին գտնուող ազգային հաւաքականութիւնը միշտ չէ որ հայութիւնն է: Կայ նաեւ վրացին: Այսուհանդերձ՝ սովետներուն կողմէ իսկ շուտով լքուելիք այս պահանջներն են որ կը մղեն Անգարայի իշխանութիւնները շատ աւելի զօրաւոր կերպով թիկունք կանգնելու Անգարայի թուրք Պատմութեան Հետազօտական կազմակերպութեան եւ զայն վերածելու կէս-նախարարութեան նմանող բանի մը, իր հրատարակչական զանազան մարմիններով, գրական, գիտական եւ այլ ձեւի հրատարակութիւններով եւ թուրք գիտնականներու, պատմաբաններու եւ պատմագիրներու, եւ ինչո՞ւ չէ՝ յաճախ ալ ոչ-պատմագէտներու հոծ բազմութեամբ: Ահա թէ ի՞նչպէս՝ լո՛կ ինն տարի ընդգրկող հատուածի մը տեւողութեան հրապարակ կու գան 24 անուն գործեր, որոնք այժմ ամփոփուած կը մնան յուշագրութիւն, ուսումնասիրութիւն, ակնարկ, պատմագրութիւն եւ այլ գլխանոցներուներքեւ: Իրաւ է, որ անոնք մերթ կը խօսին հայ-թրքական յարաբերութիւններու մասին, սակայն առհասարակ կը մնան ընդհանրութիւններու սահմաններէն ներս եւ միշտ ալ կը մոռնան, կամաւոր կերպով կը մոռնան այն բոլորը, որոնք պատճառ հանդիսացան հայուն արիւնումին, քայքայումին եւ անոր հող հայրենին կորուստին: Ընդհակառակը՝ անոնք կը խօսին միայն թուրքին եւ անոր երէկին ու պատմութեան, անոր հերոսացումներուն եւ յաղթանակներուն, ապա՝ Համաշխարհային Առաջին եւ Երկրորդ Պատերազմներուն, եւ մանաւանդ անոնց առաջինով յառաջացած՝ թուրք աշխարհի ներքին փլուզումին, եւ այդ իրականութենէն ծնած նոր թուրքիոյ, նոր թուրքին, թուրք աշխարհի ճարտարարուեստականացումին, եւ պատերազմէն ետք ստեղծուած եւ գոյութեան կոչուած նոր աշխարհին եւ դրութեան մէջ նոր թուրքի տեղին ու դերին մասին:

Երկրորդ յետպատերազմեան շրջանն իր պաղ պատերազմով, մեծերու անզէն բախումներով, զինուորական ու տնտեսական նոր գասաւորումներով, մեծապետական ու աշխարհակալական եւ գաղափարաբանական նոր նկրտումներով պահն է նոր ճակատումներու, որոնց մէջ, ինչպէս թուրքն ի՞նք, հա՛յն ալ կը հաւաքէ ինքզինք, կը փորձէ ինքզինքն ըլլալ, գալ ազգային եւ պատմական ինքնագիտակցութեան, եւ ճայն բարձրացնել իր հասկցած ձեւով եւ ի նպաստ իրեն: Տեղի կ'ունենայ փորձ մը տուն դարձի, որ, սակայն, աւելի ցաւ է եւ մորմոք, եւ աւելի եւս կսկծալի կ'ընծայէ տառապանքը իր երէկի կորուստին: Հոգեփոխութիւն մը ակներեւ է արդէն, այսուհանդերձ՝ տակաւին սպասողական երեւոյթ

մը կը պարզուի գոնէ ժամանակահատուածի սկզբնական շրջանին։ Սակայն այս տասնամեակը, որ կը պարագծուի շրջանակովը 1956 եւ 1965 տարածուող ժամանակահատուածով՝ յդի է հայ խմբային եւ հաւաքական յոյզերով եւ խլրտումներով, հոգեկան զարթօնքով եւ դէպի արթնութիւն եւ անկէ դէպի ազգային գիտակցութիւն տանող փոթորկումներով եւ բռնկումովը հայու ներքին խարոյկներուն, իմացական արտայայտչականութեամբ, մտաւորական եւ գեղարուեստական դրսեւորումով, հայու ինքնութեան հաստատումով եւ մանաւանդ՝ պահանջատիրութեամբը իրմէ խլուած ժառանգին եւ մերժումովը իրեն պարտազրուած կորուստներուն։ Ահա թէ ինչպէ՞ս անիկա, հա՛յը, կը կանգնի ոտքի ու քայլ կ'առնէ դէպի նշումը Հայկական Տասնհինգի յիսնամեակին, զարթնա՛ծ կէս դարեայ իր թմբիրէն՝ անիկա գոյութեան կը կոչէ ազգային մարմիններ, Հայկական Հարցի հետապնդումի կազմակերպութիւններ, Հայ Հողային Դատի Հետապնդման Կեդրոնական Ցանձնախումբեր եւ նոյնանման եւ նոյնանուն բազմաթիւ այլ խմբաւորումներ, որոնց քիչ մը ամէն կողմ գոյութեան կոչուիլն իսկ անակնկալօրէն ուշքի կը բերէ թուրքն ընդհանրապէս եւ Անգարայի իշխանաւորները մասնաւորապէս, ու կը մղէ զանոնք վերահասու դառնալու թէ բան մը սկսեր է խլրտիլ հայէն ներս, եւ թէ վերջնական չէ եղած լուծումը Հայկական Հարցին՝ կարծեցեալ լուծումովը հայ ժողովուրդին։ Ու դիմագրաւել կարենալու համար սկսուած Հայկական սա խլրտումը՝ Անգարան շարժումի կը դնէ պետական, դիւանագիտական եւ քարոզչական ամբողջ մեքենայ մը, ու ձայն կը բարձրացնէ ի ժամու եւ ի տարաժամու։ Այսպէ՞ս է որ թրքական մամուլին էջերը ողողելու կու գան թղթակցութիւններ, ակնարկներ, յուշագրութիւններ, դարաններու մէջ թօշնած ու դալկացած գիրեր ու նամակներ, վկայութիւնները ներկան եւ անցեալն անյայտ մարդերու եւ կիներու, եւ հակահայ բաջաղանքներ, որոնց միանալու կու գան 39 անուն մեծ ու փոքր գործեր նաեւ, որոնք մերթ սերտօրէն առընչակից կը մնան հայուն օսմանեան օրերուն եւ երբեմն մաս կը կազմեն օսմանեան եւ արդի պատմագրութեան գիտական արտայայտութեան, ու կը մնան յենած «փաստերու» վրայ եւ «փաստարկումի», եւ «փաստաթուլթերու» վրայ եւ «վըկայութիւններու»։ Այսուհանդերձ՝ անո՛նք ալ, այս գործե՛րն ալ, ընթերցողին կը ներկայանան որպէս պատճառաբանութիւնն ու արդարացումը թուրքին կողմէ հայուն դէմ ի գործ դրուած խըժդըժութիւններուն, տարագրումին եւ սպանդին, ու կ'ընծայեն պաշտպանողականը երէկի թուրք ոճրագործութեան եւ ոճրագործներուն, ցեղասպանութեան եւ ցեղասպաններուն։

Հայկական Տասնհինգի յիսնամեակի նշումին յաջորդող ժամանակահատուածին է որ թափ կը ստանայ ամէն բան՝ ի՞նչ փոյթ որ տակաւին իրարու կը հակադրուին հատուածները հայութեան ամբողջական հութեան եւ լրացուցիչ մասերն անոր հաւաքական մարմինին։ Ի՞նչ որ ալ ըլլան հայուն ազգային կեանքը յուղող խնդիրները, կրօնական եւ հատուածամոլական արեւելումները, հայրենական եւ գաղափարական հատածումները՝ շուտով, շա՛տ շուտով յստակ եւ անմերժելի կը դառնայ մէկ ճշմարտութիւն թուրքին համար եւ անոր աշխարհավարութեան — մէկ անգամի համար հայը միակամ է մէ՛կ հատիկ հարցի շուրջ, իսկ այդ մէկը, անտարակոյս, անդրդուելի պահանջատիրութիւնն է հայուն երէկին եւ այդ երէկը կարելի ընծայող հող հայրենին։ Այս իրականութեան հակադարձելու համար է որ ոսքի կը կանգնին թրքական իրարայաջորդ իշխանութիւնները՝ իրենց նպատակէն եւ առաջադրանքէն վրիպեցնել կարենալու համար արեւելութեան դիւնագիտութեան եւ միջազգային կազմակերպութիւններուն դուռերն ու դարպասները թակելու սկսած հայկական ամէն յուշագիր եւ պահանջագիր։

Այսպէ՛ս է, որ 1966-1975 տարածուող տասնամեակին՝ թուրք մամուլն ու պատմագրութիւնը, թրքական իշխանութիւններն ու անոնց բարոյական թիկունքը եւ տնտեսական աջակցութիւնը վայելող կազմակերպութիւնները պատմութեան ուսանողին, դիւնագիտական աշխարհին, քաղաքական մարդուն եւ միջազգային մամուլի սեղանին կը հասցնեն 66 անուն գործ, որոնց մեծամասնութիւնը պայքարի զէնք մըն է հակադարձելու համար տակաւ թափ ստացող շարժումի մը, որ գրսեւորում կը գտնէ Հայաստանի Ազատագրական Հայ Գաղտնի Բանակին, Հայկական Ժողովային Շարժումին, Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներուն, եւ նոյնանման յայտնի եւ անյայտ զանազան կազմակերպութիւններու միջոցով<sup>(94)</sup>։ Իրաւ է, որ տակաւին ամբողջական չէ այդ զըսեւորումը, այսուհանդերձ՝ անիկա արդէն իսկ իրագործեր է հակաթուրք երեք ձեռնարկ 1973-ին եւ վեց ուրիշներ՝ 1975-ին։

Ա՛լ շիկացումէ շիկացում մեկնող ընթացք մըն է նկարագիրը եօթանասունական թուականներու կէսէն անդին երկարաձգուող ժամանակին, որուն ընթացքին հրապարակ կ'իջնեն թուրք իշխանութիւններուն հետ թրքական մամուլը, գիտական թէ հետազօտական հաստատութիւնները, մեծ ու փոքր առաջնորդները, ազգայնական եւ թուրանական զեկավարները, թուրք պատմագրու-

թիւնը, հաղորդակցութեան եւ լրատուութեան բոլոր միջոցները, եւ նոյնիսկ՝ թուրք անհամը: Սա շիկացումին յաջորդող մթնոլորտը պահն է գրգոռութեան յաճախանքին, սուտին եւ նենգափոխումին, յերիւրանքին եւ սպառնալիքին, ուրացումին եւ մերժումին: Ալ կը վերնայ ամէն խտիր միջոցներու միջեւ: Հայկական իւրաքանչիւր շարժում, իսկ այդ մէկը կ'ընծայուի աշխարհալուր, կուգայ իմաց տալու թէ սկսեր է բան մը փոխուիլ երէկի հայէն ներս եւ անոր գործելակերպէն, թէ հայկական դասական կուսակցութիւններէն վեր եւ անոնցմէ զուրս կայ այլ ուժ մը որ երիտասարդ է եւ յախուռն, որ գիտէ օգտագործել առիթները եւ չմնալ ձեռնածալ եւ աղերսարկուի դիրքով, որ գիտէ պատեհ առիթով մը զուրս գալ թղթեայ շերեփի մը հոգեբանութենէն եւ անհրաժեշտ պարագային՝ հարուածել, թէ մոռացումի զամբիւղէն ներս նետուելու համար չէ Հայկական Տասնհինգը, եւ թէ այսօր մարդեր համարատու են երէկ իրենց կատարածին եւ այսօր իրենց ուրացածին համար:

Այս կացութեան մէջ է, որ հրապարակ կուգան, թուրքն ու իր կաշառատուութիւնը, կը կազմակերպուի վանտալական քանդումը պատմական յուշակոթողներուն եւ սկզբնաղթիւններուն, ու կը փճացուին այն բոլորը որոնք կրնան վկայել երէկի մասին: Արեւմտեան հիմնական ու վարկ վայելող համալսարաններու մատենադարաններէն եւ գրադարաններէն անընկալելի կերպով կ'անհետանան հաւաքածոները Հայկական Տասնհինգին առընչուող գործերուն<sup>(95)</sup>, կը չքանան բոլոր այն թուղթերն ու վկայութիւնները եւ նոյնիսկ գիրքերու այն էջերը՝ որոնք կարող են լոյս սփոել հայուն մեծ տառապանքին վրայ<sup>(96)</sup>: Նոյնհետայն «կը գնուին» ոմանք արեւմտեան մամուլի աշխատակիցներէն, թղթակիցներէն եւ խմբագիրներէն: Կը գնուին օրաթերթերու ամբողջական էջեր հակահայ քարոզչութեան համար: Ի վերայ այսը ամենայնի՝ կը գնուին նաեւ արեւմտեան պատմաբաններ եւ պետական ներկայացուցիչներ<sup>(97)</sup>: Այս բոլորէն ետք՝ այժմ անհրաժեշտ է հաստատել, թէ կը կատարուի լուր ու գաղտնի, եւ մերժ անսքօղ հետապնդումը ընդհանրապէս պատմութեան եւ մասնաւորապէս Հայկական Տասնհինգի հայ ուսանողներուն<sup>(98)</sup>: Սակայն մամուլին, հեռատեսիլին, ձայնասփիւոին եւ օտար գիրի ու գրականութեան թերի ձգածը կու գան ամբողջացնելու Պոլիսն ու Անգարան: Ահա թէ ինչպէ՞ս խելայեղ թափ ստացած կիւթեմպերկեան մամուլը թուրք իշխանութիւններուն եւ պատմագրութեան՝ միայն 1976-1985 տարածուող տասնամեակի ընթացքին թուրք եւ օտար ընթեր-

ցողի սեղանին կը հասցնէ 133 անուն գիրք ու գրքոյկ, եւ մատեան ու մատենիկ, որոնց 104-ը լոկ 1982-1985 տարիներն ընդգրկող ժամանակահատուածին:

Այսօր քննարկումի նուազագոյն փորձն իսկ 133 անուն հաշւող այս գործերուն, որոնցմէ ոմանք ունին մէկէ աւելի վերհրատարակութիւն, պիտի բաւ ըլլայ ցոյց տալու թէ թուրքն ա'լ դուրս է եկեր իր նախապէս հրատարակած գործերուն նկարագրային ընդհանրութիւններէն, քսանական թուականներէն ի վեր անոնց ողն ու ծուծ ծառայելու կոչուած պատճառաբանութիւններու եւ արդարացումներու ա'լ անիմաստ ընծայուելու սկսած կրկնութիւններէն եւ ինքնակրկնումէն եւ մանաւանդ ա'յն յերիւրանքներէն, զորոնք ա'լ կը ճանչնայ քիչ մը ամէն մարդ, եւ կը փորձէ ըլլալ գիտական, գոհացնել պահանջները արդի պատմագրութեան, եւ յենուկ սկզբնաղբիւրներու եւ փաստաթուղթերու տուեալներուն վրայ, մանաւանդ բրիտանական եւ օսմանեան արխիւրներէն եկողներուն, մոռցած՝ գերմանական եւ աւստրիականները, եւ այդ ձեւով փաստել թէ ա'յլ բան կ'ըսեն այդ վկայութիւնները եւ ուրիշ բան՝ դիւանագիտական, դեսպանական եւ հիւպատոսական թուղթերն անոնց հաւաքածոներուն:

Սակայն այժմ քննական բաղդատութիւն մը դիւանագիտական այս թուղթերէն ումանց բնագիրներուն եւ պատմութեան թուրք ուսանողի օգտագործումին յանձնուած անոնց թրքերէն թարգմանութեան՝ պիտի ցոյց տայ անչափելի այն խեղաթիւրումը, նենգափոխումը, կտրատումն ու գրաքննութիւնը, ո'չ՝ նոյնիսկ յօշոտումն անոնց եւ աղաւաղումն անոնց տուեալներուն, ի նպաստ Հայկական Տասնհինգին եւ զայն յառաջացնող եւ նախորդող յիսնամեակի մը թրքական վարկածին<sup>(99)</sup>, որ կը պնդէ թէ հայը հանւեցաւ իր ապրած շրջաններէն պարզօրէն անոր համար որ Կովկասի մէջ անիկա հարուածեր էր թրքական բանակը, իսկ Կիլիկիոյ մէջ եւ Արեւմտեան Անատոլուէն՝ որովհետեւ անիկա գործակցեր էր Օսմանեան Կայսրութեան արեւմտեան թշնամիներուն հետ: Իրականութեան մէջ՝ ինքնապաշտպանութիւն էր կատարածը երիտասարդ-թուրք իշխանութիւններուն: Տակաւին, ըստ թուրքին, թըրքական սա հակադարձութիւնը, որ օրինական էր այդքա'ն, չդիմեց խժդժութիւններու, եւ թուրքը հայուն հետ վարուեցաւ վեհանձնօրէն եւ մեծոգի, եւ մանաւանդ՝ հայրաբար ու պաշտպանեց զայն եւ տեղափոխեց պատերազմի ճակատներէն հեռու՝ աւելի ապահով վայրեր, ու եթէ պատահեցան խժդժութիւններ, մահ ու սպանդ՝ անոնք արդիւնքն էին անոպայ խուժանին, քիւրտերուն եւ բնութեան ուժերուն<sup>(100)</sup>:

Այս ժամանակահատուածի գործերուն մէջ է որ, ի ժամռւ եւ ի տարաժամռւ, կը յեղյեղուին լեզուական եւ իմացական տարբերակներն արաբերէնէն օսմաներէնին անցած թեհնիր բառին, որ թրքական վերլուծումի վերջին հանգրուանին կը զգենու բովանդակութիւնը «տեղափոխութեան» եւ ո՛չ թէ «բռնագաղթի»։ Հստայս վարկածին, ինչպէս կը հաստատէ Քիամուրան Կիւրիւն, «թեհնիր բառն արաբերէն ըլլալով՝ կուգայ իինքը արմատէն, [եւ] կը նշանակէ «գաղթել տալ», այսինքն՝ տեղափոխել։ Իսկ տեղափոխութիւնը չէր ենթագրեր ջարդ եւ սպանդ։ Անշուշտ՝ այժմ կարելի չէ ուրանալ, թէ այդ տեղափոխութեան ատեն պատահեցան խժդգութիւններ, որոնց համար պատասխանատու չէին իշխանութիւնները, որովհետեւ անոնք կատարուեցան անոպայ տարրերու կողմէ, իսկ անոնք՝ այդ անոպանները յանձնուեցան պատերազմական ատեան եւ կրեցին իրենց պարտ ու պատշաճ պատիժը»<sup>(101)</sup>։

Ցաջորդ իննամեակն է, սակայն, որ պիտի գծէ իսկական պատկերը հայ-թուրք յարաբերութիւններուն եւ զանոնք ներկայացնել նկրտող թուրք պատմագրութեան, այդ վերջինն իրագործող եւ գիտնականի քղամիդն ուսած թուրք պատմագիրին, թուրք իշխանութիւններուն հետ այդ պատմագիրին անվերապահ, թթու եւ քացիսած ազգայնամոլութեան եւ այդ վերջինը դրսեւորող անոր կեցուածքին, եւ նոյնիսկ՝ ցեղապաշտական եւ թուրանական անոր փոթորկումներուն։ Թուրք արդի պատմագրութիւնը կ'անգիտանա՞յ իրականութիւնները, թէ ոչ կը մերժէ ընդունիլ ճշմարտութիւնները։ Հիմա մենք չե՞նք որ պիտի պատասխաննենք այս հարցումին։ Կը բաւէ միայն ըսել, թէ 1986-1994 երկարող ինն տարիները աւելի քան բաւ են որ Կիւթեմպերկի գլանէն անցնին 102 անուն հատոր ու հատորիկ, որոնցմէ ոմանք՝ բազմաթիւ անգամներ։ Փոքր էջք մը 102 անուն հաշուող այս գործերէն ներս՝ պիտի բաւ ըլլայ հաստատելու թէ անոնք ուղղակի մէկ շարունակութիւնն են 1982-ին սկսուած հակահայ թրքական յորձանքին եւ քարոզչական արշաւին։ Արդարեւ՝ զանոնք նախորդող շրջանին մէկ քննութիւնը ցոյց կու տայ թէ Պոլսոյ, Անգարայի եւ այլ վայրերու մէջ յաջորդաբար լոյս տեսան 23 անուն գիրք 1982-ին, քսանական՝ 1983-ին եւ 1984-ին, 41՝ 1985-ին, մինչ 15 անուն գիրք ու գրքոյկ լոյսին եկան 1986-ին, 14՝ 1987-ին, ինն՝ 1988-ին, տասական՝ 1989-ին եւ 1990-ին, 11՝ 1991-ին, 15՝ 1992-ին, 14՝ 1993-ին, եւ չորս ալ՝ 1994-ին։ Մեր կազմած մատենագիտական ոչ-ամբողջական այս ցանկին վերջին տարիէն կու գան լոկ չորս գործեր։ Այս մէկը չի նշանակեր, որ այդ տարեշրջանին լոյսին չեկան այլ աշխատասիրութիւններ, փաստաթուղթերու հաւաքածոներ, ուսում-

նասիրութիւններ եւ յուշագրութիւններ, եւ այլատեսակ ուրիշ գործեր: Ընդհակառակը, այսօր ամէն պատճառ կայ մտածելու որ կա՛ն անոնցմէ, սակայն մե՛նք ենք որ չունեցանք բախտն ու առիթը անոնց հանդիպելու:

Ի՞նչ որ ալ ըլլան իրականութիւնները հրատարակուած հակահայ գործերու քանակին ու չափին մասին՝ փոքր մատչում մը անոնց միջուկին պիտի ցոյց տայ թէ հո՛ն ալ կը շարունակուին հինէն ժառանգ մնացած պատճառաբանումն ու արդարացումը ջարդին եւ սպանդին, որոնք «տեղափոխութիւն» են լոկ, եւ ա՛յդ իսկ պատճառով՝ պետականօրէն օրինական: Սակայն ինչ որ անօրինակ կ'ընծայէ վերջին տասնամեակով տրուած նկարագիրը հայթրական յարաբերութիւններուն՝ նկարագրային այն յստակ բընութագրումն է՝ որուն համաձայն՝ հայերն էին որ ջարդեցին թուրքերը եւ ո՛չ թէ թուրքն ու քիւրտը՝ հայերը, եւ առ այդ՝ կան բազմաթիւ փաստեր ու փաստաթուղթեր, որոնք արդէն իսկ դրուեր են շրջանառութեան՝ թուրք պատմաբան Մեհմէտ Հօճաօղլուին կողմէ<sup>(102)</sup>: Իրականութեան մէջ՝ կատարուած է ո՛չ մէկ ջարդ, եւ ինչպէս որ իրեն ուղղուած հարցումի մը կը պատասխանէ թուրկութ իօզալ հայկական ջարդերու ճանաչումին շուրջ՝ կարելի չէ ընդունիլ եւ ճանչնալ առկայութիւնն անոնց, նոյնի՛սկ անոնցմէ վաթսուն տարի ետք, «պարզօրէն անոր համար որ ջարդեր չըկա՛ն»<sup>(103)</sup>: իօզալէն ճի՛շդ երկու տասնամեակ առաջ եւ թրքական մամուլին չնորհուած նոյնանման այլ ասուլիսի մը ընթացքին թրքական հանրապետութեան այդ օրերու նախագահ Կիւրսէլն ալ իր կարգին պիտի պնդէր, թէ «պէտք է գիտնալ, թէ հայկական ջարդ մը գոյութիւն չունի»<sup>(104)</sup>: Ուրեմն՝ այսպէ՛ս: Զկա՛ն ջարդեր, չկա՛յ սպանդ, չկա՛յ ցեղասպանութիւն, որովհետեւ այդպէ՛ս կը կամին եւ կը հաստատեն Անգարայի իշխանաւորները, զորոնք կրկնելու եւ երեքնելու կու գան թուրք պատմագրութիւնը, մամուլը եւ մնացեալները. ընդհակառակը՝ կայ տեղափոխութի՛ւն միայն, այսինքն՝ թեհնիր, իսկ տարրեր բառեր են թեհնիրն ու սոյգըրըմըն: Այդ վերջինն է ցեղասպանութիւնը: Իսկ անոր մասին ի՞նչ որ ըսեն հայն ու անոր պաշտպանները՝ սուտ է եւ յերիւրանք: Այդպիսին են նաեւ բոլոր արխիւները արեւմտեան աշխարհին եւ ուստի՝ ի՞նչ որ կայ անոնցմէ ներս եւ առընչակից է Հայկական Տասնհինգին՝ քարոզչութիւն է լոկ: Նոյնն է պարագան գերման, աւստրօ-հունգարական եւ պուլկարականներուն համար ալ<sup>(105)</sup>: Իսկ օսմանեան արխիւնե՞րը: Սակայն անոնց կը պակսի որեւէ գիր ու թուղթ, որեւէ փաստ ու վաստաթուղթ, որ խօսի հայերու ջարդի

եւ սպանդի հրահանգներուն մասին։ Աւելին, ինչպէս կը պնդեն Շինասի Օրէլն ու Սիւրէյեա Եռւճան՝ «այն ատեն գերման, ամերիկացի, աւստրիացի եւ զուիցերիացի միսիոնարներ եւ բարեսիրական հաստատութիւններ ներկայ էին Անատոլուի գրեթէ ամէն անկիւնի մէջ։ այս իրականութիւնն իսկ առանձինն բաւ պիտի ըլլար վստահեցնելու, թէ որեւէ խժդութիւն որուն ենթակայ էին հայերը՝ անմիջապէս պիտի տարածուէր ամբողջ աշխարհի մէջ»<sup>(106)</sup>։ Եւ քանի որ այսպիսի բան մը չէր տարածուած՝ ուրեմն տեղի չէր ունեցած անիկա, իսկ «դէպք մը որ տեղի չունեցաւ երբեք՝ հազիւթէ կարելի ըլլայ փաստարկել…։ Հայկական ցեղասպանութեան առասպելը սկիզբէն իսկ հիմնուած է կարգ մը կեղծուած փաստաթուղթերու վրայ»<sup>(107)</sup>։

Թրքական հակահայ քարոզչութեան, Հայկական Տասնհինգի եւ անոր հետեւանքներուն, հայու հող հայրենիին եւ անոր ամբողջ պատմութեան, մշակոյթին, հայու թիւին ու քանակին, տեղաբաշխումին, անոր երէկին, այսօրին եւ վաղուան, եւ մանաւանդինքնութեան եւ էութեան ուրացումին եւ մերժումին մէջ թուրքի հիմնական դերին մասին, եւ այդ դերին, այդ վերջինին մղում տուող, եւ այդ մղումին պատճառով օսմանիան աշխարհի տականքը ոտքի հանող, գործի տանող եւ հայուն արիւնը վաթող իրականութիւններուն հանդէպ այդքան արմատական չէ Ուաշինկոմընի թուրք դեսպան Շիւքրիւ Էլեքտուալը, որ նախամեծար կը համարէ կրկնել զինք կանխողներուն վարկածը՝ իր դասը լաւ պատրաստած աշակերտի մը հանգոյն, եւ կը յայտարարէ, թէ «դէպքերէն», մենք պիտի ըսէինք՝ Հայկական Տասնհինգէն, այսքան տասնամեակներ ետք, երբ հայկական պահանջատիրութիւնը եւ անոր արտայայտութիւն պարզեւող շարժումներն ստացեր են այսքան մեծ ծաւալ եւ արիւնի վաթում<sup>(108)</sup> «հայ ծայրայեղականները եւ անոնց թիկունք կանգնողները կ'արդարացնեն իրենց ոճրային արարքները՝ պատճառաբանելով թէ վրէժը կը լուծեն Համաշխարհային Առաջին Պատերազմի ընթացքին տեղի ունեցած՝ [այլ] իսեղաթիւրուած դէպքերուն։ Ինչ որ տեղի ունեցաւ, բարդ ողբերգութիւն մըն էր, որ խլեց ինչպէս թուրքի՝ նոյնպէս նաև հայու կեանք։ Արդարեւ՝ համաշխարհային պատերազմի մը մէջ քաղաքացիական պատերազմ մըն էր անիկա, որ յառաջացաւ հայ փոքրամասնութեան զինեալ ըմբոստութենէն [այնպիսի՛] ժամանակ մը՝ երբ օսմանեան պետութիւնը գոյութեան պայքար կը մղէր Համաշխարհային Պատերազմի ատեն։ Կորսուեցան չա՛տ աւելի թուրքեր՝ քան հայեր։ Ցարական Ռուսիոյ դրդումով հայ ըմբոստներ փորձեցին զէնքի ուժով

Հաստատել պետութիւն մը շրջանի մը մէջ որ գերազանցօրէն թըրքական էր: Հետեւող թշնամանքները, սովին հետ եւ համաճարակ-ներուն, խլեցին ծանր զոհեր երկու կողմէն ալ»<sup>(109)</sup>:

Այսպէ՞ս ուրեմն, կորուստը մօտ երկու միլիոն հայու, կորուստը անոր հող ու քարին, ծրագրուած եւ համընդհանուր քայրքայումն անոր ինքնութեան, եւ պատճառն այս բոլորին՝ «թշնամանքներ», «սով» եւ «համաճարակներ», եւ ութուն տարիներու վրայ բաշխուած հրատարակութիւնը 374 անուն գիրքի եւ գրքոյկի՝ 454 տարբեր հրատարակութիւններով, եւ 277 հեղինակ, խմբագիր ու կազմակերպութիւններ, պետական հաստատութիւններ, եւ Անգարան ի՞նք, եւ Պոլիսն անոր փէշընկեր՝ փաստելու համար թէ տեղի չունեցան ջարդեր, թէ հայն ի՞նք կանգնեցաւ ոտքի եւ ըմբոստացաւ, թէ հայն ի՞նք էր որ ջարդեց ու կազմակերպեց «Թրքական Տասնհինգ» մը, եւ հակառակ սա ճշմարտութեան՝ օսմանեան իշխանութիւնները «տեղափոխեցին» միայն եւ հայերը վերահաստատեցին տեղ մը, ուր ապահով էին անոնք եւ անվնաս, եւ ուրկէ ա՛լ չէին կրնար ձայն բարձրացնել վասն հողի եւ հող հայրենիի, վասն ինքնութեան եւ իրաւունքի, եւ վասն մարդկային արժանապատութեան ու կեանքի ապահովութեան:

Սակայն լո՛կ օսմանեան, երիտասարդ-թուրք եւ ազգայնական-թուրք նիւթերով եւ տուեալներով կազմուած մատենագիտական ոչ-ամբողջական սա ցանկը ցոյց կու տայ այլ բան նաեւ, բան մը զոր պատմութիւնը կը կոչէ ցեղասպանութիւն, իսկ մենք՝ Հայասպանութիւն, որուն արդարօրէն տէրն ու արարիչն ու գործադրողն ըլլալու անկորզելի իրաւունքն ունի թուրքն իր երէկով եւ այսօրով: Ի վերջոյ՝ այսքան տասնամեակի ճիգը, աշխատանքն ու տագնապանքը եղածներուն ուրացումին եւ մերժումին ի խընդիր, եւ ապա՝ պատմութեան եւ գիտութեան ճնշումին ներքեւ օգտագործումը օսմանեան եւ թրքական կարգ մը սկզբնաղբիւրներուն եւ արխիւային նիւթերուն, ի՞նչ փոյթ որ անոնք ըլլան մաղէ անցուած, խեղաթիւրուած, կտրատուած, շինծու եւ յերիւրածոյ, վերախմբագրուած կամ նոր ի նորոյ գրուած եւ խմբագրուած, եւ մանաւանդ՝ յայտնաբերումը դարավերջիկ վկայութիւններու եւ յաճախ անգոյ ժամանակակիցներու եւ ականատեսներու քննութեան չտոկացող խոստովանութիւններուն, պատումներուն եւ յուշերուն<sup>(110)</sup>, այսօր աւելի՛ քան մերկապարանոց փաստն են իրականութիւններէն բան մը փոխելու, բան մը ծածկելու, բան մը չքացնելու թրքական նպատակին, եւ ուժի ու քաղաքականութեան դիրքերէն մեկնելով՝ կատարուածն ու եղածը պաշտպանելու որպէս իրաւունք եւ այդ ձեւով արդարանալու, եւ ապա յայտարարելու

արար աշխարհին, թէ Հայկական Տասնհինգի մարդե՛րն էին դատապարտելին եւ յանցաւորը, որ դարձան զոհն իրենց անկարելի երազատեսութեան, եւ ո'չ թէ թուրքը, օսմանեան, երիտասարդթուրք, թէ ազգայնական, որ ուշքի բերաւ զանոնք, եւ որ, ի վերջոյ, մեծոգութեամբ տեղափոխեց զանոնք այլուր:

5.

Այժմ՝ ահա՛ւասիկ, հանդիպակաց կողմէն սուտ սուտի վըրայ, յերիւրանք յերիւրանքի, ուրացում ուրացումի եւ մերժում մերժումի: Իսկ մենք՝ նո՛յնպէս ահաւասիկ, անմոռանալի եւ երջանիկ անհոգութեամբ մը ինկած առօրեայ մեր թմբիրէն ներս, մերթ մոռացկոտ եւ ներողամիտ, եւ յաճախ ինքնագոհ եւ ինքնարաւ մեր պզտիկ ու տժգոյն ներկայով, քաշկոտուող մեր կեանքով, մեր աշխարհաքաղաքացիութեամբ, փերեզակային մեր հոգերանութեամբ եւ շահամոլային մեր մոլեռանդութեամբ, մերթ ցաւով եւ տառապանքով եւ զրեթէ մի՛շտ ալ ճակատագրապաշտ: Մենք չծրագրեցինք, չհաշուարկեցինք, չչափեցինք բնաւ եւ չանցանք մեր անմիջականէն անդին: Մենք մնացինք կողմի մարդ, եւ գոհացանք անհատականով եւ ա՛յս օրով, ու մերժեցինք ընդունիլ եւ ճանչնալ ընդհանրականը, համընդհանուրը եւ հաւաքականը: Մեր անհատականը նկատեցինք մեր ազգէն եւ ազգայինէն գերիվեր, եւ մերժեցինք անոր այն՝ ինչ որ պէտք էր որ ըլլար անորը: Հոս, հայրենի սահմաններուն ա՛յս կողմը, համայնականօրէն չփորձեցինք գալ իրարու եւ հուսկ ճիգով մը վերականգնել մնացորդացը, որ կը տեւէր ցեղային եւ ազգային մեր յիշողութեան մէջ: Մենք մոռցանք առհաւական բազում բաներ, եւ զանոնք փոխարինեցինք մեր էութեան օտար, մեր գոյութեան տապար, եւ մեր լինելութեան պատուար իրականութիւններով, եւ տարին անգամ մը եւ ամեակէ ամեակ փորձեցինք ապրիլ հաւաքական ցաւը մեր երէկին եւ անոր կորուստներուն, մարիլ մերժող հրդեհը մեր արմատախիլ էութեան, առհաւականութենէ պարպուելու շտապող մեր երէկն ու պատմութիւնը, եւ հուրն ու կրակը մեր հող հայրենիին, եւ այդպէս, մերթ բարձրադաղակ ու երբեմն հազիւ թէ մղկտուն, կրկնեցինք եւ կրկնել փորձեցինք վերապրումը մեր ցաւին եւ ցաւը «Մեծ Եղեռնին», «Կոտորածին», «Զարդին», «Յեղասպանութեան», «Հայասպանութեան», «Հայկական Տասնհինգին», «Ողջակիզումին», եւ նոյնանման այլ բաներուն, բոլո՛րն ալ գլխագիր

եւ շեշտաղրուած, բոլորն ալ անջնջելի եւ անհերքելի, սակայն առանց անդրադառնալու թէ բաւ չէին անոնք, բաւ չէին կրկնումն ու վերակրկնումն անոնց, եւ երբեք, երբեք գոհացուցիչ՝ մեր շահելիքն այդ բոլորէն:

Մեզի համար անհրաժեշտ էր ճանչնալ հանդիպակաց կողմը, նժարի զարնել անոր քարերը եւ արժեւորել անոր տուեալները: Լորի՞նք այսպէս: Այժմ մենք չենք որ պիտի պատասխանենք հարցումին: Այսուհանդերձ՝ պիտի ուզէինք, որ ըրած ըլլայինք այդպէս: Իսկ այդպէս ընել կարենալու համար էր որ կազմեցինք ու տուինք մատենագիտական ոչ-ամբողջական մէկ ցանկը լո՛կ թըրքական այն սկզբնաղբիւրներուն, ուսումնասիրութիւններուն եւ քարոզչական հրատարակութիւններուն, որոնք կը ներկայանան գիրքի ու մատեանի, կամ հատորի եւ հատորիկի ու տետրակի տարագումով:

Իսկ յօդուածնե՞րը, պարբերական մամուլի արտայայտութիւննե՞րը: Սակայն այլ ճիգ են եւ աշխատանք՝ անոնք, եւ կը պահանջեն ուրի՛շ ժամանակ եւ այլ նպատակ:

## ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Հայկական կողմէն հակադարձելու փորձեր հազի՞ւ թէ եղան: Արդարել՝ Հայկական Տասնինգի նախօրէին լոյսին տրուեցաւ Ե. Ղ. Սարգսեանի և Ռ. Բ. Սահակեանի Հայ Ժողովրդի նոր Երշանի Պատմոթեան նենգափիտումը Թուրք Պատմագրութեան Մէջ, Երեան, 1963, և Ռ. Սահակեանի Սովետական Յարաբերութիւնների Պատմոթեան Հակագիտական Լուսաբանումը Ժամանակակից Թուրք Պատմագրութեան Մէջ, Երեան, 1964 գործերը. Լեռն Վարդանի «Ակամայ Պատասխան», Զարթօնք, 3-19 Օգոստոս 1979, էջ 3 յաջորդաբար՝ յօդուածաշարքը, և Ռուբէն Պողոսեանի **Historical Forgery : An International Crime**, Boston, 1994 հատորը: Իսկ հակադարձումի հաւաքական ճիգի փոքր արտայայտութիւն մը եղաւ անգլիացի պատմաբան Պետնարտ Լուիսի դէմ բացուած փարիզեան դատը՝ հայոց պատմոթեան և Հայկական Հարցին ու Հայկական Տասնինգին վերաբերող անոր կատարած խեղաթիրումներուն և նենգափիտումին համար: Այս մասին տես՝ Ռաֆֆի Հերմոն Արաքս, «Մտորումներ մի դատավարութեան մասին», Զարթօնք, 5 Նոյեմբեր 1994, էջ 3. Աննա Փափազեան, «Իվ Թերնոն. պատմական ճշմարտութիւնը սակարկութեան առարկայ չէ», Զարթօնք, 21 Մայիս 1994, էջ 2. «Մէծ Եղեռնի ոգեկոչման ձեռնարկ», Յուշաբար-Միութիւն, 81-րդ տարի, թի 2, նիւ Ենրք, Յունի 1994, էջ 18, և Վալանտին Վահրամեան-Օհանեան, «Հայկական Ցեղասպանութիւնը մէկ անգամ ես դատավարութեան հիւթ», Զարթօնք, 23 Ապրիլ 1995, էջ 4-5. տես նաև **Le Monde**, 16 Novembre 1993 et 26 Avril 1994, և **Les Nouvelles d'Arménie**, Avril et Mai, 1994 յաջորդաբար:

2. Abram L. Sacher, «Forward», in Richard G. Hovhannisian, **The Armenian Holocaust : A Bibliography Relating to the Deportations, Massacres, and Dispersion of the Armenian People, 1915-1923**, Cambridge, 1980, p. XI.
3. Սալմասլեանի Հայկական Մատենագիտութեան 1946-ի հրատարակութեան Կրոստի յառաջարանին համար տես՝ A. Salmaslian, **Bibliographie de l'Arménie** (nouvelle édition entièrement revue et considerablement augmenté), Erevan, 1969, p. 7-8:
4. Նոյն, էջ 9:
5. Նոյն, էջ 4-6:
6. Mkrtich Nersisian, **Genotzid Armian v Omsanskoi imperi, zbornik dokumentov i materialov**, Erevan, 1966.
7. Տես Dr. Johannes Lepsius, **Rapport secret sur les massacres d'Arménie**, [Beyrouth, 1968], p. 351-358, André Mandelstam, **La Société des Nations et les Puissances devant le Problème Arménien**, Beyrouth, 1970, p. 505-514, Henry Barby, **Au Pays de l'épouvante : l'Arménie martyre**, [Beyrouth, 1973], p. III-XIII, և **An Anthology of Historical Writings on the Armenian Massacres of 1915**, Beirut [1975], pp. 219-229: Ասկէ ետք կը նշո՞ւ որպէս **An Anthology**:
8. Centre d'Information Arménien, **Bibliographie de la Cause Arménienne**, Beyrouth [1972], p. II. (մերենագիր բազմագիր):
9. Տես 1915-1922 : **Archival Sources and Bibliography of Books on the Turkish Genocide of Armenians**, [Beirut, 1975], p. 2:
10. Richard G. Hovhannisian, **The Armenian Holocaust : A Bibliography Relating to the Deportations, Massacres, and Dispersion of the Armenian People, 1915-1923**, Cambridge, 1978. Revised edition, 1980. մենք կ'օգտագործեան 1980-ի հրատարակութիւնը, և առ այդ՝ մեր կատարած հշումները կ'երթան անոր:
11. Այս մասին տես՝ Sevket Süreyya Aydemir, **Makedonya'dan Ortaasya'ya Enver Paşa**, üçüncü cilt, 1914-1922, Istanbul, 1972, s. 493-500. Dr. Johannes Lepsius, **Deutschland und Armenien, 1914-1918**, Potsdam, 1919, s. 151-152. ասկէ ետք կը նշո՞ւ որպէս Lepsius, **Deutschland**. Viscount Bryce, **The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916**, Beirut, 1972, p. XXXIV, Sinasi Orel [ve] Süreyya Yuca, **Ermenilerca Talât Paşaya Atfedilen Telgrafların Gerçek Yüzü**, Ankara, 1983, s. 130. Vahagn N. Dadrian, «The Armenian Genocide in official Turkish records», **Journal of Political and Military Sociology**, vol. 22, № 1, Summer, 1994, p. 148:
12. Թիշլու Յովհաննիսեանի մատենագիտութիւնն ունի նշումը լո՞կ վեց յօդուածի, որոնք կու գան գրիչէն Դոկտ. Վահագն Տատրեանի և որոնց համար տես՝ Hovhannisian, pp. 21-22:
13. Յովհաննիսեան Հայկական Տանիինքի մասնագէտները կամ անով հետաքրքրութեանը կը դրէկ «ազգային յայտնի օրաթերթերու» ցանկերուն: Յատակ է իր միտքը: Սա «ազգային» տարազով անհիկ շատ հաւանաբար կ'ակնարկէ ամերիկեան անգլիագիր մամուլին: Դժբախտաբար ակնարկը չի կրնար երթալ հայկական մամուլին՝ պարզ այն պատճառով որ անհիկա ունի ոչ մատենագիտական ցանկ, և ոչ ալ՝ մատենագիտական ուղեցոյց: Որքան որ յայտնի է մեզի՝ անոնցմէ ունին Պոսթը **The Armenian Review** և նիւ Եռքի **Ararat** հոամսեաները, հրատարակութեան դադրած Հայրենիք ամսագիրը՝ իր առաջին տասնամետին համար, և նոյնակէ դադրած Հայաստանի Կոչնակը՝ տարեկան դրութեամբ. իսկ Պեյրուիժ մէշ՝ Շիրակ ամսագիր 1956-1986 և Սփիդը շարաթաթերթը՝ 1958-1978 թուականները ընդգրկող տարիներուն համար, մինչ Զանասէրը՝ տարեկան դրութեամբ: Հայկա-

կան օրաթերթերը, սակայն, որոնք շտեմարանն են հայ կեանքին առընչուող ծանօթութիւններու և տեղեկութիւններու՝ ունին ո՛չ իսկ տող մը այս ուղղութեամբ:

14. Տես՝ ծանօթ. թի 6:
15. Hovhannesian, pp. XVI-XVII, բաղդատէ՝ Հայ Դասի Յանձնախումբ, Հայապանութիւնը և Ամերիկեան Քոնկրեսը, Պէյրով, 1978, էջ 181-183:
16. Այս մասին տես՝ «Թրքական արխիւններու ողբալի վիճակը», Զարթօնք, 22 Դեկտեմբեր 1987, էջ 2:
17. Stu' Frank Weber, *Eagles on the Crescent*, Ithaca/London, 1970, շնորհակալիքի բաժին: Բաղդատէ՝ Մարմարա, 26-28 Ցուցի 1984:
18. 177 էջանի այս գործը յաջորդաբար կը կրէր A. S. Anasian, *Armianskii Vopros i Genotzid Armian v Turtzii* (Kratkaia Bibliografiya Literatury na Russkom Yaziike), Los Angeles, 1977 և A. S. Anasian, *Armenian Question and the Genocide of Armenians in Turkey : A Brief Bibliography of Russian Materials*, Los Angeles, 1977 խորագիրները: Քանի մը տարի ետք, սակայն, 1983ին, Լու Անձելըսի մէջ Հայկական Միջազգային Գոլէճը Վերիրաստարակեց անգլերէն հրատարակութիւնը Անասեանի գործին:
19. Գէորգեանի Համառու Մատենագիտութիւնը լոյսին տրուեցաւ 1980-ին որպէս յաւելուած այլ գործի մը, որուն համար տես՝ Սեւանի Եափունեան, Մեծ Եղեռնը Օտար Մատորականներու Գնահատումով. «Համառու Մատենագիտութիւն Մեծ Եղեռնի Մասին» (օտար հեղինակներ), պատրաստեց՝ Տիգրան Գէորգեան, Գամիրէ, 1980: Գէորգեանի գործին համար տես՝ նոյն, էջ 138-167: Ասկէ ետք Գէորգեանի գործը կը նշուի որպէս Համառու Մատենագիտութիւն:
20. Համառու Մատենագիտութիւն, էջ 139:
21. Նոյն, էջ 143:
22. Նոյն, էջ 144:
23. Գէորգեանի նշած թրքերէն և օսմաններէն գործերուն համար տես՝ նոյն, էջ 147, 149, 150, 153, 154, 158, 159, 161, 163 և 164:
24. *Bibliografiya Turtzii, Literatura na Russkom Yaziike (1917-1975)*. Sostaviteley A. K. Svertzevskoya, T. P. Chermen, Moskva, 1982:
25. Պաղմեանի «Ընտրովի Մատենագիտութեան» համար տես՝ Kévork K. Baghdjian, *Le Problème Arménien : Du négativisme turc à l'activisme arménien : Où est la solution?* Montréal, 1985, p. 267-283: Ասկէ ետք կը նշուի որպէս Baghdjian, *Le Problème Arménien*:
26. Պաղմեանի թի երկու «Ընտրովի Մատենագիտութեան» համար տես՝ Kévork K. Baghdjian, *La Confiscation, par le gouvernement turc, des biens arméniens...*, Montréal, 1987, p. 231-238:
27. Քիրու և թուրք հեղինակներու թարգմանական գործերն են՝ Մեվլանզատէ Ռիֆաթ, Օսմանեան Ֆեղափիսութեան Մոյս Մալքերը, Պէյրով, 1938 և Մուսթաֆա Նեսիմ, Հայ Եղեռնը — Իմ Վկայութիւններս, Սոֆիա, 1936, և որոնց թարգմանիչներն են Կարապետ Տօնիկեան և Զաքարիա Պղտիկեան առաջինին և Արշակ Ա. Շալճեան երկրորդին համար:
28. Armenian Assembly:
29. Rouben Adalian, *Armenian Genocide Resource Guide*, Washington, D.C., 1988:
30. Rouben Adalian, *The Armenian Genocide, 1915-1923 : A Handbook for Students and Teachers*, Los Angeles, 1988:
31. Ֆետազային Ամերիկայի Հայկական Համագումարը անգլերէն լեզուով լոյս ընծալեց Մուրէն Աստաղեանի Հայաստանի Փաստագիրքը նաև, որուն պատրաստութեան իրենց մասնակցութիւնը բերին Օհան Պալեանը, Լինտա Պետէանը, Թամիս Շիշ-

- մանեանը, Ծո՛ն Տէ-Թրանան, Արտակ Ցովսէփեանը, Տիգրան Խզմալեանը, Ժողեֆ Մասհիը, Էլեյն Մերկերեանը, Քելի Էնն Չալքովսքին և Նունէ Սղիազարեանը: Հատորը Կ'ընդգրկէ Հայաստանի մասին հիմնական զանազան տեղեկութիւններ և ծանօթութիւններ, և «կարեւոր բաց մը կը լուսնէ Հայաստանով հետաքրքրուող պաշտօնական թէ այլ շրջանակներու փաստական տեղեկութիւններ հայթայթելով»: Տես՝ **Սփիտք**, Արագ-Մենեկան, 4487, Յունարա-Փետրուար, 1995, էջ 20:
32. Հայերի Ցեղասպանութիւնը (Մեծ Եղեռնի 75-ամեակին առիթով) **Գրականութեան Մատենագիտական Ցանկ**, Երևան, 1990:
  33. Հայերի Ցեղասպանութիւնը Օսմանեան Կայսրութեան Մէջ (1894-1928) — Մատենագիտութիւն, Երևան, 1993:
  34. Քանի մը Ամոյշի համար տես՝ Margaret Drew [ed.], **Facing History and Ourselves : Holocaust and Human Behaviour** (Annotated bibliography), New York, 1985, Israel W. Charny [ed.], **Genocide : A Critical Bibliographic Review**, 2 vols., New York, 1988, և Samuel Totten, **First Person Accounts of Genocidal Acts Committed in the Twentieth Century : An Annotated Bibliography**, New York, London, 1991:
  35. Ara Baliozian, «Preface», in Hamo B. Vassilian, **The Armenian Genocide : A Comprehensive Bibliography and Library Resource Guide**, Glendale, 1992, p. 5:
  36. Նոյն, էջ 78-79:
  37. Նոյն, էջ 7:
  38. Զանազան մատենագիտական աղբիւներու և համարածներու մէջ յիշուած տրւեալներով այժմ կարելի է կազմել հետեւեալ ցանկը՝ ի պէսո զարգացելոց. American Committee for the Independence of Armenia; Armenian Delegation at the Peace Conference of Paris; Armenian Apostolic Church of American Prelacy; Armenian Assembly of America; Armenian National Committee; Assembly of Turkish Armenian Associations; Armenian Historical Research Association; [Armenian] Commemorative Committee of the 50th Anniversary of the Turkish Massacres of Armenians, 1965 (Lebanon); American Committee for Armenian and Syrian Relief [or American Committee for Relief in the Near East, or Near East Relief]; Ankara University; Board of Foreign Missions of the Presbyterian Church; Bogaz içi University — Institute for Ataturk's Principles and the History Renovation; Commissions of the Churches on International Affairs; California's State Board of Education; Commemorative Committee of Boston, 1965; Cyprus Turkish Association; Federation of Canadian Turkish Associations; Great Britain, Foreign Office Archives; Institute of Armenian Studies; Izd-vo Akademii Nauk Armianskoi SSR; King-Crane Commission; League of Nations; Missions — Van; National Committee of Lebanon, 1975; Ottoman Archives — Yildiz Collection; Peoples' Permanent Tribune; Turkey : Prime Ministry; Turkey : National Congress; Turkey : Foreign Policy Institute; Turkey : Headquarters of Anadolu Press Union; Turkey : Historical Research Foundation; Turkey : General Army Headquarters; United Nations' Economic and Social Council, Geneva; United States : Committee for Foreign Relations; United States : Department of State (Records of the Department of State); and Zoryan Institute.
  39. Անոնց մէկ ցանկին համար տես՝ Vassilian, pp. 95-103:
  40. Տասնութը հատորներու այլ շարքին համար տես՝ նոյն, էջ 78-79:

41. Vrej Nerses Nersesian [comp.], **Armenia**, Santa Barbara, California/Denver, Colorado/Oxford, England, 1993:
42. C. A. Larsen, **Choice**, June, 1994, p. 1560:
43. Փաստաթուղթերու երկնախոր գործի մը հրատարակիչ այս հաստատութիւնը, որ կը կոչուի Institut für Armenischer Fragen, գործին խմբագրութիւնը յանձնեց Սրտեւ Օհանճանանին, և ապա՝ գործին աւարտէն եւր զայն հրատարակեց Միլի-Աիլիս մէջ 1986-ին:
44. Vahagn Dadrian, «The Documentation of the World War I : Armenian Massacres in the Proceedings of the Turkish Military Tribunal», **International Journal of Middle East Studies**, vol. 23, № 4 (1991), pp. 549-576.
45. G. Pasdermadjian, **Why Armenia Should Be Free : Armenia's Role in the Present War**, Boston, 1918.
46. Yves Ternon, **The Armenians**, Delmar, New York, 1981.
47. Ulrich Trumpener, **Germany and the Ottoman Empire, 1914-1918**, Princeton, New Jersey, 1968.
48. Sevket Süreyya Aydemir, **Makedonya'dan Ortaasya'ya Enver Paşa**, üçüncü cilt, 1914-1922, İstanbul, 1972-1978, և Salahi Ramadan Sonyel, **The Ottoman Armenians : Victims of Great Power Diplomacy**, London, 1987 յաջորդաբար:
49. Raymond H. Kévorkian — Paul B. Paboudjian, **Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du génocide**, Paris, 1992.
50. Vahagn N. Dadrian, **The Role of the Special Organization in the Armenian Genocide During the First World War**, Oxford/Providence, 1993.
51. Panikos Panayi [ed.], **Minorities in Wartime**, Oxford/Providence, 1993, pp. 50-82.
52. Այս շրջանին Պոլսոյ մէջ կը հրատարակուին Ազշամը, Սապահը, Վազքը և Թավիր-ի Եֆրիարը՝ օսմաներէնով, Ազատամարտը՝ հայերէնով, և Լեռ Պոսփորն ու Մընեսանը՝ ֆրանսերէնով:
53. Vahagn N. Dadrian, «Documentation of the Armenian Genocide in official German and Austrian sources», in **Genocide : A Critical Bibliographic Review**, [Israel Charny, ed.], vol. 3, New Brunswick, N.J., 1994, pp. 77-125. ասկէ եւր կը նշուի որպէս Dadrian, «Documentation».
54. Նոյն, էջ XIX.
55. Johannes Lepsius, **Deutschland und Armenien, 1914-1918**, Potsdam, 1919.
56. Կ'ակնարկէ գերմանական արխիվներուն:
57. Այսինքն՝ ներկայ ուսումնասիրութեան:
58. Ընդգծումը Տատրեացինն է:
59. Dadrian, «Documentation», pp. 77-79.
60. Նոյն, էջ 116:
61. Կ'ակնարկէ առաջին և երկրորդ հասորներուն **Genocide : A Critical Bibliographic Review** հրատարակութեան:
62. Israel W. Charny, «Introduction», in Dadrian «Documentation», p. XX.
63. [Մկրտիչ Գ. Ներսիսեան, Խմբ.], **Հայոց 1915-1916 թթ. Ցեղասպանութիւնը — Մասենագիտութիւն**, Երևան, 1995, էջ 5-6:
64. Տես՝ նոյն, էջ 5-57, 59-76 և 78-99 յաջորդաբար:
65. Տես՝ նոյն, էջ 103-107, 108-109 և 110-111 յաջորդաբար:
66. Տես՝ Salmaslian, p. 214 և 222. Lepsius, **Deutschland**, s. 356, Barby, p. X, և **An Anthology**, p. 226.
67. Տես՝ Terjumanian et al., p. 20.

68. Տես' Mandelstam, p. 512.
69. Յանկին համար տես' Hovhannesian, pp. 19, 21-23, 26-28, 34-36, 38-41.
70. Տես' Vassilian, pp. 79-80 և 78-80 և 84-106.
71. Տես' Centre d'Information Arménien, p. 3, 10, 17, 26, 27, 37, 40-42, 46, 60, 64, 68, 71, 77, 78, 100, 107, 129-131, 133, 137-139, 145, 155, 156, 162, 163, 175:
72. Տես Այց՝ էջ 178, 183, 189, 192, 198, 214, 219, 224, 246, 247, 251, 252, 256, 260, 265, 268, 277, 280, 283, 285, 287, 297, 299-301, 303, 308, 309, 313, 348, 355, 362, 369-372, 375, 376, 378, 379, 383, 384, 390:
73. Տես' Baghdjian, **Le Problème Arménien**, p. 288-290 և 292, և Baghdjian, **La Confiscation...**, p. 236 - 237 յաջորդաբար:
74. Տես' Nersesian, pp. 51, 58, 63, 71, 72:
75. Dadrian, pp. 34-35, և 37-39:
76. Տես ծանօթ., թիվ 23:
77. Իրաւ է, որ հանդիպակաց կողմէն տակալին լսելի չդարձաւ ձայնը ճշմարտութեան, պարկեշտութեան և արդարասիրութեան: Հետաքրքրական է, սակայն, որ թուրք մամուլին մէջ կամ ճառախօսի հարթակին վրայէն շղային պահի մը ազդեցութեան ներքև մերթ ըստ մերթ ձայն կը զգենու սա կամ նա թուրք խմբագիրին, թղթակիցին, մամուլի համակագիրին կամ քաղաքագէտին և քաղաքականութիւն խաղացողի գինուրականին հաստատումը տեղի ունեցած հայկական ջարդերուն: Այս բոլորեն վեր, սակայն, տակալին առանձին կը մնայ Թանէր Ազգամն իր **Türk Ulusal Kimliği ve Ermeni Sorunu**, Istanbul, 1992, 1993 գրծու, որ բարձրադաշտակ և ճակատարաց ճանաչումն է Հայկական Տասնինգին և անոր հախորդող Հայաստանի և Կիլիկիոյ շարդերուն:
78. Ermeni Meselesi Enstitüsü, որ, ըստ կարգ մը տուեալներու, գործի է լծած մօս 300 մարդ՝ այլազան մակարդակի և մասնագիտութեան՝ որպէս պատմագիր, խուժքագիր, հետազոտող և «ուսանող», բոլո՞րն ալ պետական պաշտօնեալ և թուրք պետական քարոզչութեան սպասարկու:
79. T.y. [tarikh yok] — թուական չկայ, և ed. [editor] — խմբագիր, և haz. [hazirlayan]՝ յաջորդաբար:
80. Յաջորդաբար այս երկու գործերն են Mevlanzade Rifat, **Turkiye İnkilabının İç Yüzü**, Halep, 1929, և Réchad Bey, R., Nevrouz Bey, Ali Bey Ghalib, Diran Edouard Bey, Midhat Bey, S. Ghalib Bey, M., **Les turcs et les revendications arméniennes**, Paris, 1919:
81. 1927-ի Հոկտեմբերի կեսերուն Անգարայի Ազգային Մեծ Ժողովին մէջ արտասանած վեցօրեայ իր ճառով Մուսթաֆա Քեմալ կատարեց մանրամասն մէկ թուումն մասանցը թուրք ազգայնական շարժումին մինչ այդ կորած ճանապարհին, լուծեց ու վերլուծեց փոքր ու մեծ բոլոր դէքարերն ու պատահարները, ազգային և միջազգային բախումները, ներքին խլուտումները և անոնց հետուող դատերը, և պատճառաբանեց ու արդարացու բոլոր միջոցառումները, կատարուած լաւ ու վաս բոլոր արարքներն ու հաշուեարդարները, և ապա պարտադրեց ինքանին այն բոլորին որոնք երեկ ժարմեր էին և տակալին խով և սրոյ կերպով կը մաքատին և կը յանդռէին ձայն բարձրացնել բռնատիրական և բռնագրոսիկ իր ձգուումներուն և գործունելութեան դէմ: Նոյնինեւայն լուսինն իշաւ ամենուեք և ազգային ու պետական կախաղաններն սկան ճօնել դիակները երեկի իր գործակիցներուն և պայքարի ընկերներուն: Վեցօրեայ այս ճանն էր, որ 1927-ին Անգարայի մէջ անմիջապէս թրբերենով լոյս տեսնելէ ետք՝ նոյն տարին իսկ անգերենով լոյս տեսաւ Լայփիցիի մէջ՝ Գերմանիա, որ, Պերճարտ Լուիսի հաստատումով՝ թէպէտեւ «երեւութապէս պաշտօնական՝ գոհացուիշ չէ» սակայն: Տես' Bernard

- Lewis, **The Emergence of Modern Turkey**, London, Oxford/New York, 1965, p. 242.
82. Այս ուղղութեամբ առաջին դիրքերը կը գրաւեն Թիրքքայա Աթայէօվը, Պիլալ Շիմշիրը և Սալահի Ռամատան Սոնիէլը:
83. Stu' Türkkaya Ataöv, **Ermeni Sorunu; Bibliografya**, Ankara, 1981.
84. M[ehmet] Fuat, **Les minorités en Turquie**, Strasbourg, 1936.
85. Հայերէնով տպուած այս գիրքըն են՝ Osmanli Devleti Dahiliya Vekaleti, **Hay Heghabokhakan Kousaktzoutiounnere**, Polis [= Constantinople], 1916, և Mustafa Nedim, **Hay Yéghérne : Eem Vekayoutiouunnérés** [A. Shalvardjian, tr.], Kahire, 1925.
86. Stanford Shaw and Ezel Karal Shaw, **History of the Ottoman Empire and Modern Turkey**, vol. 2, **Reform, Revolution and Republic : The Rise of Modern Turkey**, Cambridge, 1977.
87. **Un mythe de la terreur : L'extrémisme arménien : Causes et ses origines** [une documentation illustrée de Eric Feigle], Salsbourg, 1991.
88. 1909-ին Կիլիկիոյ մէջ տեղի ունեցած հայ և քրիստոնեայ այլ ժողովորդներու զարդերէն ետք, որոնց ընթացքին Աստանայի և շրջակայ այլ քաղաքներու, աւաններու և գիլերու մէջ արձանագրուած զոհերուն թիւը հասաւ մօս երեսուն հազարի՝ բարձրացած միջազգային աղմուկին ի լուր՝ երիտասարդ-թուրք իշխանութիւնները, որոնք իրենք իսկ կազմակերպեր էին շարդերը՝ ստիպուեցան պետական պատասխան քննիչ յանձնախումբ մը առաքել Աստանա՝ տեղուոյն վրայ քննելու համար պատճառներն ու ընթացքը դէպքերուն, և իշխանութիւնները զերծ կացուցանելու ամէն պատասխանատուութենէ: Յանձնախումբին եւ պատկան այլ մարմիններու եւ պատասխանառուներու պաշտօնական տեղեկագիրներուն համար տես՝ Յակոբ Յ. Թերզեան, **Կիլիկիոյ Աղետը**, Պէյրութ, 1964, էջ 590-673: Իսկ հարցերուն թրքական մէկ ներկայացումն համար տես Mehmet Seyitdanlioglu, «Takvim-i Vakayide ermenilerle ilgili haberler (1908-1915)», **Belleten**, cilt LV, sayı 214, Aralik, 1991, s. 818-820: Stu Բալի՝ Mehmet Asaf, **1909 Adana Ermeni Olayları ve Anıtlarım**, Ankara, 1992, և Salahi Ramadan Sonyal, **İngiliz Gizli Belgelere göre Adana'da Vuku Bulan Türk-Ermeni Olayları** (Temmuz 1908 - Aralik 1909), Ankara, 1988 և նոյնին **The Turco-Armenian «Adana Incidents» in the light of Secret British Documents** (July 1908 - December 1909), Ankara, 1988 գործը:
89. Türikye, Osmanli Devleti Dahiliye Vekaleti, **The Parliamentary Commission to Adana, The Adana Massacres : Who is responsible?** Constantinople, 1908.
90. Stu' Փրոֆ. Վահագն Տառերեան, «Դիտնանք զանազան ողջունելին՝ դասապարտելին», **Հայրենիք** (Պուրտօն), 10 Յուլիս 1979, էջ 2 և 4:
91. Զաւէն Արքեպոս. [Տէր Եղիայէան], **Պատրիարքական Յուշերս**, Գանիրէ, 1947, էջ 264:
92. Այս բոլորին մասին տես՝ İlhan Tekeli-Selim İlkin, «Kurtulus Savasında Talât Pasa ile Mustafa Kemal'in Mektublaşması», **Belleten**, cilt XLIV, sayı 174, Nisan, 1980, s. 301-345.
93. Այս մասին տես՝ Ismail Besikçi, **«Türk — Tarih Tezi» ve Kürt Sorunu**, Ankara, 1977, s. 20-26.
94. Հաս Ամերիկայի Միացեալ Նահանգներու Տեղեկատուական Դիմանի 1982-ին կատարած մէկ յայտարարութեան՝ «հայ ծալրայեղականները» գործեր էին և տակաւին կը գործէին 19 տարրեր անուններով, որոնց մէջ ամեններ հանրահանօթն էին Հայաստանի Ազատագրութեան Հայ Գալունի Բանակը (ASALA) և Հայաստանի Յեղասպանութեան Արդարութեան Մարտիկները (Justice Commandos): Այս

- մասին տես՝ U.S.A., Department of State, **Bulletin**, August, 1982, p. 33: Ասկէ եւր կը նշուի որպէս **Bulletin**:
95. Այս մասին տես՝ Leslie A. Davis, **The Slaughterhouse Province : An American Diplomat's Report on the Armenian Genocide, 1915-1917**, New Rochelle/New York, 1989, pp. 23-24.
96. Այսպէս էր որ Պէյրութի Ամերիկեան Համալսարանի Կնքրոնական Ծափէթ Մատենադարանն քանի մը անզամ անհետացան մեր Հայկական Տասնինգը և Հայերու լրեալ Գոյքերը, Պէյրութ, 1970, Թող Թո'ւքը Խօսի, Պէյրութ, 1975 և Ժամանակագրութիւն Հայկական Տասնինգի, 1915-1928, Պէյրութ, 1975 գործերը:
97. Լոկ 1987-1988 ուսումնական տարեշրջանին Ամերիկայի Միացեալ Նահանգներու կարգ մը համալսարաններէն ներս դասախոսող պատմաբաններուն և պատմագիրներուն վճարուած գումարներուն 62 հոգինց մէկ ցանկին և անոնց վճարուած գումարի քանակին համար տես՝ **Ազդակ**, 4 Սեպտեմբեր 1991, էջ 4: Տես նաև՝ Նուարդ Մատոյեան-Տարագծեան, «Թուրքը՝ երեկ և այսօր», **Զարթօնք**, 25 Մայիս 1995, էջ 2:
98. Պէյրութի մէջ այսպիսի հետապնդումներու արժանացան մանաւանդ Զաւէն Մարդկանը և Լեոն Վարդանը:
99. Նենգափոխումի, կտրատումի և յօշոտումի միայն մէկ օրինակի համար կը բայէ տեսնել Արթիւր Պէյլերեանի Աերկայացուցած «Անգլիացի հիւպատոսի մը հետաքրքրական վկայութիւնները Արևմտահայաստանի գաւառներուն մասին Ժ.Բ.րդ դարուն», **Հայկագեան Հայագիտական Հանդէս**, Խո. Ժ.Բ., Պէյրութ, 1992, էջ 173-208 գործը: Խոկ այդ վաւերաթուղթին գրաբնուած, հաշուուած և աղճատուած թոքերէն օրինակին համար տես՝ Bilal N. Simsir, **İngiliz Belgelerinde Osmanlı Ermenileri (1856-1880)**, Ankara, 1986, s. 79-89.
100. Բաղդատէ՝ Cezmi Yurtsever, **Ermeni Terörü Gelişmesi ve Analizi**, İstanbul, 1987, s. 39-40.
101. Kâmurân Gürün, **Ermeni Dosyası**, Ankara, 1985, s. 208.
102. Այս փաստաթուղթերուն համար տես՝ Mehmet Hocaoglu, **Arşiv Vesikalariyla Tarihte Ermeni Mezalimi ve Ermeniler**, İstanbul, 1976, s. 202-223: Նոյնանման կարգ մը այլ փաստաթուղթերու համար տես՝ Լեոն Վարդան, «Հայկական Թղթաքար», **Չիրակ Ամսագիր**, Լ.Դ. տարի, թի 3-5, Մարտ-Մայիս, 1990, էջ 30-40:
103. **Le Point**, N° 657, 22 Avril 1995.
104. Տես՝ **Մարմարա**, 1 Մայիս 1965, էջ 2: Բաղդատէ՝ Գերսամ Ահարոնեան [Խմբ.] Յուշամատեան Մեծ Եղեռնի, Պէյրութ, 1965, էջ 1094:
105. Միայն վերջերս էր որ Դոկտ. Արտեմ Օհանճանեանի խմբագրութեամբ Վիեննայի մէջ լոյս տեսաւ տասներկու հասոր ընդգրկող մէկ շարքը 1872-1936 իմկող աւստրիական այն փաստաթուղթերուն, որոնք անմիջական կերպով կ'առընչուին Հայկական Հարցին և Հայկական Տասնինգին: Ըստ մեզի հասած հրատարակչական յայտարարութեան թերթիկի մը տուեալներուն՝ Վիեննայի Համալսարանի պատմութեան դասախոս Դոկտ. Վոլֆտիթը Բիհը կը հաւատէ, թէ «ոչ միայն Հայկական Հարցը՝ այլ նաև մեծ անտութիւններու յարաբերութիւնները Օսմանեան Կայսրութեան և անոնց յարաբերութիւնները իրարու հետ ցոյց կը տիրուին ցայտուն կերպով և որոնց մէկ մեծ մասին կը տրուի ցցուն պատկեր մը. անոնցմէ ոմանք կը դրսեւրուին նոր լոյսով մը. ուսումնասիրուող կարգ մը նիստերու անոնցմով կը տրուի վերջնական կամ առնուազն մեծապէս կարելի լուծում կամ բացատրութիւն: Մէկը որ լրջօրէն կը գրադի Հայկական Հարցով՝ չի կրնար անտես առնել Օհանճանեանին խմբագրածը»:

106. Şinasi Orel — Süreyya Yuca, **The Talat Pasha «Telegrams» : Historical Facts or Armenian Fiction?** Nicosia, 1986, p. 121.
107. Նոյն, էջ 146:
108. Հայ ամերիկան պետական Պովեթընիք՝ Միայն 1973-1982-ի տասնամեակի մինչեւ Ցովի ամսուան աւարտը տեղի էին ունեցեր հայկական 164 հակաթուրք զինեալ գործողութիւն՝ Բևունաւ բաշխումով — 1973-ին՝ 3, 1975-ին՝ 6, 1976-ին՝ 2, 1977-ին՝ 8, 1978-ին՝ 9, 1979-ին՝ 29, 1980-ին՝ 38, 1981-ին՝ 47 և 1982-ին՝ 22: Գործողութիւնները տեղի ունեցան աշխարհի քիչ մը բոլոր կողմերը, որոնց մէջ Ֆրանսան խեց առաջնորդիւնը՝ 33 դէպրով, անոր յաջորդեցին Զուիցերիան՝ 29, Խովիան՝ 16, Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ 15, Սպանիան և Թուրքիան՝ տասնմէկական, Անգլիան և Պարսկաստանը՝ իննական, Պելճիքան, Գանատան, Յունատանը և Արևմտեան Գերմանիան՝ երեքական, Հոլլանտան՝ երկու, և Աւստրիան, Աւստրիայան, Իրազը, Փորթուկալը և Սովետական Միութիւնը՝ մէկական գործողութեամբ: Տես՝ **Bulletin**, թ. 33: Խոկ 1973-1984-ի ընթացքին սպաննուած թուրք դիւանագէտներու մէկ ցանկին համար տես՝ Yurtsever, ս. 42-43.
109. Այս համակին մեր անձնական թուրքերուն մէջ գտնուող լուսապատճենը լոկ մէկ փաստն է թուրք իշխանութիւններու ճնշումի քաղաքականութեան ընդէմ օտար դիւանագիտական, պաշտօնական և պետական անձնաւորութիւններուն, որոնք կը փորձեն ձայն բարձրացնել տասնամեակներով լուսուեան ենթարկուած, մոռացութեան դատապարտուած, և այժմ մերժումի և ուրացումի մատնուած Հայկական Տասնինգի Վերջիշումին առիթով: Հու մէջքերուած հասուածը կը վերցուի Sükrü Elekdag, «**Letter to the Honorable Frank Annunzio**», U.S. House of Representatives, April 20, 1982, Washington, D.C. համակէն:
110. Այսպիսի գործի մը համար տես՝ Veysel Eroglu, **Erməni Mezalimi**, Istanbul, 1973 հատորը:

ԼԵՒՈՆ ՎԱՐԴԱՆ

## THE ARMENIAN GENOCIDE OF 1915 AS PRESENTED IN TURKISH BIBLIOGRAPHY

(SUMMARY)

LEVON VARTAN

The article published here is the first experiment in putting together most of the available Turkish material pertaining the Armenian Question, various massacres and the genocide of 1915-1923. The starting date for the various Turkish works is decided in 1909, when the Cilician massacres took place with the planning and execution of the Young-Turk authorithies of the Ottoman Empire. To make things easier to grasp, the study is divided into two major parts, each one made of number of differnt sections.

After discussing the neglect of self-assertion through the recognition of Armenian national identity after the Armenian Holocaust of 1915-1923, the second section of part one examines various Armenian bibliographic publications which either partially bear on the Armenian Massacres or are completely dedicated to the upbringing of the Armenian Question as such and the problems of the Armenian Genocide. It is thus that with the first part of this research paper the Ottoman and Modern Turkish sources are pinpointed by minutely examining the works of Armenak Salmasian (**Bibliographie de l'Arménie**, Yerevan, 1969), the Center of Armenian Information (**Bibliographie de la Cause Arménienne**, Beyrouth, [1972]), Mekertich Nercissian (**The Genocide of Armenians in the Ottoman Empire**, Yerevan, 1966), Hagop Terjumanian, Levon Vartan and Richard Hovhannesian (**1915-1922 : Archival Sources and Bibliography of Books on the Turkish Genocide of Armenians**, [Beirut, 1975]). Richard Hovhannesian (**The Armenian Holocaust : A Bibliography Relating to the Deportations, Massacres and Dispersion of the Armenian People, 1915-1923**, Cambridge, 1978, 1980), A. S. Anasian (**Massacres and Genocide of Armenians in Turkey**, Los Angeles, 1977), and **Armenian Question and the Genocide of Armenians in Turkey : A Brief Bibliography of Russian Materials**, Los Angeles, 1977, Dikran Kevorkian (**A Short Bibliography on the Great Tragedy**, Cairo, 1980), Kevork Baghdjian («**Bibliographie Selective**», N° 1 and N° 2, Montreal 1985 and 1987 respectively), Rouben Adalian (**The Armenian Genocide, 1915-1923; A Handbook for Students and Teachers**, Los Angeles, 1988), Hamo Vassilian (**The Armenian Genocide : A Comprehensive Bibliography and Literary Resource Guide**, Glendale, 1992), Vahagn H. Dadrian («**The Documentation of the World War I, Armenian Massacres in the proceedings of the Turkish Military Tribunals**», 1991), Mekertich Nercissian, editor (**The Armenian Genocide of 1915-1916 : Bibliography**, Yerevan, 1995), Vrej N. Nercessian, (**Armenia**, Oxford, 1993), and the two bibliographic compilations published in Armenian (**The Armenian Genocide**, Yerevan, 1990, and **The Genocide of the Armenians in the Ottoman Empire**, Yerevan, 1993).

The second part of the article is completely dedicated to a bibliography compiled of the works of only Turkish authors and pertaining to the Armenian Question and genocide. Though «incomplete», as the author puts it, it is clear that care has been taken to make the Turkish Bibliography as complete as possible putting together almost all the available Turkish material. It is thus that the Turkish Bibliography includes more than 450 books published in various languages. It has intentionally discarded hundreds of articles by Turkish authors and dealing with the Armenian Question and the different Armenian massacres and genocide perpetrated by the Turkish authorities. This second part is made up of two major sections of which the first (section 3) is the Turkish Bibliography while the next (section 4) is an analysis of all the givens of the bibliography. Here care has been taken

first to deal with the time element to indicate that there is no time division (1909-1915, 1916-1922, 1925-1946, 1947-1955 and 1956-1965) when more than 45 booklets are published, while the following decades after the 1965 limit to 1994 present 66 items for 1966-1975, 133 for 1976-1985, and 102 for 1986-1994.

The analysis of all the available material of the newly compiled «Turkish Bibliography» points to the fact that with the rise of the feeling of the Armenian National Identity in the Armenian Diaspora, with the vociferation of the Armenian demands for the recognition of the Armenian Genocide and the rights emanating therefrom, and the growth of the Armenian militant force, its activities in various capitals and cities of the civilized world, and the killing of Turkish diplomatic representatives in different western and eastern countries, the Turkish authorities and historiography have put into action a whole apparatus of publications and of denial of the genocidal acts on the part of Turkish Young-Turk authorities of 1915-1918, and the Turkish Nationalist Movement of 1920-1926, and of rejection of responsibility of the modern Turkish Republic, which is the rightful descendant and direct successor of late lethal Ottoman Empire.

In conclusion, the author of the Turkish Bibliography asserts that «it is indispensable for us to recognize the opposite camp, to weigh their stones, and to evaluate their givens. Did we do so? Now we are not the one to answer the question, though we would like we had done so. In spite of this fact, and to be able to do so, we compiled an incomplete list of only those Turkish sources, studies, and propaganda publications who are presented in book — and booklet —, or volume — and pamphlet — form. The articles and studies in periodicals? But they present another type of endeavour and work, and require a different time and objective».